



This is a digital copy of a book that was preserved for generations on library shelves before it was carefully scanned by Google as part of a project to make the world's books discoverable online.

It has survived long enough for the copyright to expire and the book to enter the public domain. A public domain book is one that was never subject to copyright or whose legal copyright term has expired. Whether a book is in the public domain may vary country to country. Public domain books are our gateways to the past, representing a wealth of history, culture and knowledge that's often difficult to discover.

Marks, notations and other marginalia present in the original volume will appear in this file - a reminder of this book's long journey from the publisher to a library and finally to you.

Usage guidelines

Google is proud to partner with libraries to digitize public domain materials and make them widely accessible. Public domain books belong to the public and we are merely their custodians. Nevertheless, this work is expensive, so in order to keep providing this resource, we have taken steps to prevent abuse by commercial parties, including placing technical restrictions on automated querying.

We also ask that you:

- + *Make non-commercial use of the files* We designed Google Book Search for use by individuals, and we request that you use these files for personal, non-commercial purposes.
- + *Refrain from automated querying* Do not send automated queries of any sort to Google's system: If you are conducting research on machine translation, optical character recognition or other areas where access to a large amount of text is helpful, please contact us. We encourage the use of public domain materials for these purposes and may be able to help.
- + *Maintain attribution* The Google "watermark" you see on each file is essential for informing people about this project and helping them find additional materials through Google Book Search. Please do not remove it.
- + *Keep it legal* Whatever your use, remember that you are responsible for ensuring that what you are doing is legal. Do not assume that just because we believe a book is in the public domain for users in the United States, that the work is also in the public domain for users in other countries. Whether a book is still in copyright varies from country to country, and we can't offer guidance on whether any specific use of any specific book is allowed. Please do not assume that a book's appearance in Google Book Search means it can be used in any manner anywhere in the world. Copyright infringement liability can be quite severe.

About Google Book Search

Google's mission is to organize the world's information and to make it universally accessible and useful. Google Book Search helps readers discover the world's books while helping authors and publishers reach new audiences. You can search through the full text of this book on the web at <http://books.google.com/>



1307

132



ԹԵՂԻՔ Ո ԳՈՒԹ-ԲՀԿ

ԼՈՒԽԵԱՆՔ



ՎԻԵՆԱ 1900

Մոհաբեան ՏՊԱՐԱՆ



L O D U D E B E U R

Librairie H. PALOUYAN

43, Rue Richer

C. & S. (C) T. PRO. 25.4c

Digitized by Google

Համական Ամերիկա
Հայութեա

ԲԵԼԻՔ Ռ. ԳՈՒԹ-ԲԵԿ

ԼՈՒՍԻՆԵԱՆՔ



ԳԻՒՆԱ 1900

Մ Խ Ի Թ Ա Ր Ե Ա Ն Տ Պ Ա Ր Ա Ն

C. ad
F. F. A.
T. C.
E. G. H. R.

ՆԱԽԱԲԱՆ

Հոռականնեամ կամ Լիւզինեամ գաղղրացի ազգատոնմն անունը կրող իշխաններ հետզինուէ Թագաւորած են Երուսաղէմի, Կիպրոսի եւ Հայկական Կիլիկիոյ Վրայ: Լուսինեաններու մասին, Ներկայ դարուս երկրորդ մասին մէջ, Նպաստաւոր կամ անպատճ վիճաբանութիւններ եղած, գրքեր եւ գրքոյններ հրատարակուած են, մանաւանդ օտար լեզուներով:

Թուականէս գրեթէ 30 տարի առաջ Եւրոպիոյ մէջ կը կարծուէր թէ այդ ցեղն բոլորովին վերջացած էր 1474ին երիտասարդ եւ Թշուառ Յակոբ Գ. Թագաւորին հետ, որ Կատարինէ Գոռնարօյին եւ Յակոբ Անհարազատին որդին էր:

Սակայն Եւրոպիոյ մեծ գրադարաններուն մէջ աստ ան՝ կը գտնուէին ժամանակագրութիւններ, կենսագրեր եւ յիշատակագրեր, որոնք Կ'ապացուցաննէին Լուսինեան Թագաւորական ցեղին յարատելութիւնն եւ գոյութիւնը ոչ միայն Վենետիկոյ այլ եւ Օսմանեան տիրապետութեան ժամանակ: Բայց որովհետեւ յարատելող իշխանք, բաղդի եւ ժամանակի բերմամբ, անպամոյ եւ մուլթ կեանք մը Կ'անցնէին, Եւրոպայի մէջ ընդհանուր կարծիք էր դարձեր նոցայակատան կորստեան դատապարտուին: Թէսկէտեւ նոյն անուան ազդեցութիւնն շատ մեծ եւ փառաւոր էր եւ կը յիշեցնէր փառաւորագոյն անցեալ մը:

Այդ ընդհանուր կարծիքէն օգտուեցան մի քանի յանդուազն բաղդակինդիրներ, որոնք նոյն ազգանունն սկսան շահագործել ի Նպաստ իրենց: Ասոնց մին՝ Յովսէփ Յովհաննէսեսն, Թուականէս մի քանի տասնեակ տարիներ առաջ, ինքզինքն ուղղակի յաջորդ անուաննեց լեւոն Զ. Հայոց Թագաւորին որ մեռած էր 'ի Պարիզ 1393ին:

Զ

Բոլը այս խաբէութիւններուն վերջ տալու համար, ծշմարիտ լրակնեաններն ստիպուեցան իրենց գոյութիւնն ցոյց տալ, մութ կեանքէն ի լոյս գալով եւ օր ըստ օրէ իրենց նախնեաց բարձր եւ նախանձելի տեղն գրաւելով:

Ներկայ ուսումնասիրութեան նպատակն է համառոտակի պատմել այդ թագաւորական հին տոհմին անցեալն եւ ներկան, մանաւանդ ներկայն որուն վրայ ինչպէս վերն յիշուեցաւ տեղի եւ անտեղի դիտողութիւններ շատ եղած են:

Փութանք աւելցնել որ՝ գործոյս մէջ յիշուած բոլոր պաշտօնական թղթերն եւ վկայագրերն մնաք մեր աշքով տեսնելէ եւ բննելէ յետոյ այս գործին ձեռք զարկեր ենք:

Բուն պատմական մասին մէջ մեզ իբրեւ զիսաւոր առաջնորդ ընտրեր ենք՝ նդ. Դիւշորիէ, Կոմսն Մաս-Լա՛թըրի, Խտալացի պատմաբանն Պադուշա, եւ մանաւանդ կանոնիկոսն Պասկալ. իսկ Խորէն Սրբազնի գրական կեանքին համար՝ “Արաքս” ի 1893 թ. Գ. գիրքը:

Պարիզ, 1898:

ՄԵԼԻՔ Ս. ԴԱՒԻԹ-ԲԷԿ:

ՀՈՒՍԻՆ ԵԱՆՆ ԵՐԸ

ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

ԼՈՒՍԻՆԵԲՆՔ ՄԻՆՉԵԽ ԻՆՆԵԽՏԱՍԱԾՆԵՐՈՐԴ ԳԵՐՆ

Գ. Լ. Ո. Խ. Ա.

Լուսինեան տոհմին սկզբնաւորութիւնն:

Վիկոս Ա. եւ Հիւկոս Բ. — Լուսինեանի ղղեակն. — Ցեղակցութիւն լուսինեանց. — Լուսինեանց մեծնալու պատճառն. — Սարակինոսք եւ քրիստոնեայք Պաղեստինու. — Ռոպէրդ Լուսինեան. — Սրբուհին Կառարինէ Սինայի. — Ռոպէրդ Լուսինեան կոմս Յոպաէի եւ Ասկաղոնի:

Հետիս Ա. եւ Հետիս Բ. — Եւրոպից ամենամեծ ազնուապետական ցեղերէն մին՝ Լուսինեանց ցեղն առաջին անգամ իւր գոյութիւնն ցոյց կու տայ Քրիստոսի Ժ՞րտ դարուն։ Այն ժամանակ այդ ազգատոհմին պետն եւ ներկայացուցիչն էր Հիւկոս Ա. որ ժամանակակից էր Լուդովիկոս Դ. Գաղղրից թագաւորին։ Հիւկոս Ա.ի որդին՝ Հիւկոս Բ. որ սէրեցեալ կոչուեցաւ, մեծամեծ ծախքերով ինել տուաւ, Գրանսայի Փուաթիէ գաւառին մէջ, Լուսիսն կամ Լէ-զինեան անուն կրող դղեակն։

Լուսինեանի դղեակն։ — Հիւկոս Բ.ի յաջորդներն, ղեկին անուամբ, կոչուեցան Տերտ (Sirs) Լուսինեանի։ Սոքակաշուելով եւ ամրանալով իրենց բերդին մէջ, երկար

ժամանակ դիմադրեցին Գաղղիոյ թագաւորներու դեպի կեդրոնացումն հակող քաղաքականութեան եւ բացարձակ իշխանութիւնն տարածելու ջանքերուն։ Սակայն թագաւորներու իշխանութիւնն, տակաւ առ տակաւ ֆրանսայի ամէն կողմերն տարածուելով, լուսինեանի Տեարք եւս ստիպուեցան ճանչնալ անոնց գերիշխանութիւնն եւ վերջնականապէս հպատակեցան 1575 թուականին։ Մոնփանսիէի գուքն, որ թագաւորին հրամանով լուսինեանի Տեարք վրայ գնացերէր էր բազմաթիւ զօրքով, դղեակն պաշարեց, խիստ մեծ դժուարութեամբ անոր տիրեց եւ հիմնայտակ կործանեց զայն։ Այսօր այն ամուր շէնքին տեղ միայն փառաւոր աւերակներ կը տեսնուին։

ՑԵՆՅՈՒՆԻՆ ԼՈՒԺՆԵԱՆց. — Լուսինեան ցեղն մի եւ նոյն ծագումն եւ հնութիւնն ունի քան Գաղղիոյ միւս հին ազնուապետական ցեղերն։ ինչպէս՝ Լըչյ, լւ Մորչ, Մորէ, Էյ, Վալսո, Անիուլյ, Ան-Վալյէէն, Փորնան, Ռօվֆո-Քօ եւն. (ինչպէս նաեւ անգղիական Փէմորու-ցեղը) որոնք խիստ յաճախ կը պատահին ֆրանսայի պատմութեան ընթացքին մէջ։ Ցիսելու է նաեւ թէ Աւստրիոյ եւ Իտալիոյ թագաւորական ցեղերն շատ անգամ խնամեցան լուսինեան տան հետ։

ԼՈՒԺՆԵԱՆց ՖԵՆԵԼՍ-ՊՐԻՆԿՈՆ. — Հնութեամբ եւ իշխանութեամբ մեծ, լուսինեանի Տեարք աւելի եւս մեծցան եւ պայծառացան, երբ մասնակից եղան, արեւմտեան քրիստոնեայ թագաւորներու եւ ժողովրդոց դեպի ի արեւելք ըրած կրօնական հսկայ արշաւանաց՝ Խաչիքունիեան։ Հաւատքի համար եղած այդ պատերազմներուն մէջ գտնուելով, եւ կարելի է ըսել միայն այդ պատճառաւ, լուսինեանց ցեղն

Նախանձելի տեղ մը գրաւեց Եւրոպիոյ եւ Ասիոյ տիրապետող ցեղերուն մէջ։ Ժամանակակից գրիչք եւ պատմիչներ գովեստներով եւ հիացմամբ կը խօսին Լուսինեանի Տեարց քաջարատութեան, յանդգնութեան եւ պատերազմական յաջողութիւններուն վրայ։

Սարտինոս+ է - Քրիստոնեայ + Պաղեստինու . — Եօթներորդ դարու սկիզբն (632) Մուհամմեդի կամ Մուհամմեդի վերջնականապէս կը հաստատէր իւր նոր կրօնն՝ խառնուրդ մովսիսական եւ քրիստոսական սկզբունքներու։ Մուհամմետ իւր բնակած միջավայրին եւ իւր հայրենակից՝ Սրաբներուն յարմար կրօնք մը հնարեր էր, այնպէս որ քիչ ատենէն այդ նոր հաւատքին յարողներու թիւն զարմանալի կերպով բազմացաւ։ Մորէտէն յաջորդներն, որ մի եւ նոյն ժամանակ գենպետ եւ թագաւոր էին, այսինքն թէ կրօնական եւ թէ քաղաքական գերիշխանութիւններն իրենց վերապահեր էին, ըսուեցան “Խովֆո”։ Նորահաւատ արաբները իրենց խալիքաններու առաջնորդութեամբ, նորահաւատներու բոլորովին յատուկ եռանդով, սկսան աջ ու ձախ արշաւանքներ ընել իրենց նոր սորված կրօնքն — ըստ պատուիրանաց Մուհամմետի —, ամէն կողմ տարածելու։ Սոքա հրով եւ սրով տիրեցին նաեւ Երուսաղէմի եւ գրեթէ բոլոր Սուրբ Երկրին. իրենց տիրապետելու կերպն այնքան բարբարոսական էր որ արժանացան նախատական տիտղոսի մը եւ ըսուեցան Սորտինոս+ որ արաբերէն (սորտու) գող՝ աւազակ նշանակութիւններն ունի։

Պաղեստինի մէջ գտնուող քրիստոնեաներն, սաստիկ կը տանջուեին այդ սարակինոսներու բոնութենէն. անոնց կրօնական արաբողութիւններն, պատիւն, կեանքը եւ ինչ-

քերն ապահովութենէ բոլորովին դռւրկ էին. Երուսաղէմ ուխտի գնալն խխտ վտանգաւոր եղաւ եւ դժուարացաւ. ամէն ազգի քրիստոնէից դէմ հալածանքներն բազմացան եւ սաստկացան:

Ուղէրդ Լուսնեան. — Սակայն բոլոր այս դժուարութիւններն չարգիլեցին հեռաւոր երկիրներու Եւրոպացիններն, Քրիստոսի գերեզմանին եւ Սուրբ Տեղեաց այցելութեան գնալու: Ժամանակ ժամանակ կը տեսնուեին եւրոպացի ուխտաւորներու այլեւայլ խմբեր, որոնք մի անուանի իշխանի կամ ցեղապետի առաջնորդութեամբ կ'երթային Երուսաղէմ: Այսպէս ալ՝ Լուսիննեանի իշխաններէն մին Ռոպէրդ, քանի մ'ընկերներով եւ բազմաթիւ ուխտաւորներով 1062ին Սուրբ Տեղեաց այցելութեան գնացեր էր, խաչակիրներու առաջին արշաւանքէն (1096) ճիշտ 34 տարի առաջ:

Սբունքն Կոտորբէնէ Սինայի. — Ռոպէրդ Լուսիննեան այցելելով Սինա լեռն գտնուող, Աղեքսանդրիացի բազմահրաշ սրբուհւոյն Կատարինէի գերեզմանն եւ գթալով անոր խեղճ եւ աւերակ վիճակին վրայ, այնտեղ հիւրանոց մը շինել տուաւ եւ “Սուրբ Կոտորբէնէ Սինա լեռն” անուն ասպետական կարգը հաստատեց: Այդ կարգին անդամներն այլեւայլ կրօնական եւ բարոյական պարտաւորութիւններէ զատ, երկու տարուան ուխտ կ'ընէին, սրբուհւոյն գերեզմանը պահպանելու, ի հարկին պաշտպանելու եւ ուխտաւորներուն պէտք եղած ինամբն տանելու:

Ուղէրդ Լուսնեան իսմա Յողովի եւ Աստղանի. — Երբ Եւրոպայի զանազան քրիստոնեայ ազգերն փափաքելով Քրիստոսի գերեզմանն Սարակինոսներու ձեռքէն ազատել, զէնքով եւ բազմութեամբ, ամենազիւ եւ քաջ իշխաններու

առաջնորդութեամբ եւ լորէնի դուքս՝ կողֆրուա Պուկյլ'օնի ընդհանուր հրամանատարութեամբ, Պաղեստին արշաւեցին, Ռոպէրդ Լուսինեան, որուն անունն տարածուեր էր Սուրբ Երկրի մէջ, թէպէտեւ ծեր, փութացաւ գնաց օգնելու խաչակրաց: Եւ երբ խաչակրիներն տիրեցին Երուսաղէմի ու կողֆրուա Պուկյլ'օնը թագաւոր ընարեցին, Ռոպէրդ Լուսինեան եւս կոմն անուանեցաւ Յոպէկի եւ Ասկաղոնի: Ահա այսպէս Լուսինեանի Տեալք Պաղեստինու մէջ հաստատուեցան:

Գ Լ Ո Ւ Խ Բ.

Լուսինեանք թագաւոր Երուսաղէմի:

Գուփտոն Լուսինեան. — Պոտուան Դ. եւ Պոտուան Ծ. — Գուփտոն Լուսինեան թագաւոր Երուսաղէմի. — Լատին իշխաններն. — Պատերազմ ընդ մէջ քրիստոնէից եւ Սարակինոսաց: — Գուփտոնի գերի բռնուիլն. — Երուսաղէմի առումն. — Գաղղիոյ եւ Անգղիոյ թագաւորներն. — Ոիշար ի Կիպրոս. — Ոիշարի ղաշնադրութիւնն Սատինի հետ. — Ոիշարի Երկու թագաւորութիւններն յՆրեւելս:

Գուփտոն Լուսինեան. — Անցան տարիներ. Լուսինեան իշխանք կարծես մոռցուած էին. անոնց նկատմամբ արտաքց կարգի բան մը չէր լուսեր, երբ Գուփտոն Լուսինեան, որուն վրայ շատ գովեստով կը խօսին ժամանակին գրիչք եւ որ այն ատենի ամենաքաջ եւ ամենագեղեցիկ քրիստոնեայ ասպետն կը համարուէր, ամուսնացաւ Պոտուան Դ. Երուսաղէմի թագաւորին քրոջ՝ Սիպիլլա իշխանուհւոյն հետ:

Պօտուան Դ. և Պօտուան Ծ. — Գուփտոն թագաւորական ցեղին հետ կապուելով, վարչութեան մէջ խորհրդական եւ օգնական եղաւ Պօտուան Դ.ի. իսկ երբ վերջինս

մորոտելով կուրացաւ, գուհան թագաւորութեան ինամակալ կամ տեղակալ կարգուեցաւ. սակայն չկարենալով բոլոր իշխաններուն գոհացում տալ, սահպուեցաւ հրաժարիլ եւ տեղն ուրիշի թողով: Պօտուան դ. մեռաւ 1185 մարտ 16ին եւ իրեն յաջորդեց իւր 7 տարեկան որդին Պօտուան Ե. որ իւր հօր նման բորոտութենէ մեռաւ:

Գոհիքոն Լուսինեան նստառը Երսուապէմի. — Երուսաղէմի թագին միակ ժառանգորդ գտնուեցաւ Գուհան Լուսինեան, որ 1186ին, Սուրբ Գերեզմանի եկեղեցւոյն մէջ, թագուհւոյն, իշխանաց, Հերակլիոս պատրիարքին, ասպետաց, զինուորաց եւ ժողովրդեան ներկայութեան՝ թագաւոր օծուեցաւ, եւ իշխանութեան մէջ հաստատուեցաւ:

Լոդին իշխաններն. — Նշն ժամանակներն մահմետականք դարձեալ սկսան ամէն կողմերէ Երուսաղէմի թագաւորութեան վրայ յարձակումներ գործել: Հակառակ թագաւորին եւ անոր հաւատարիմ ասպետներու քաջութեան, արեւելքի այդ լատին թագաւորութեան կործանելու ժամը կը մատենար. Պաղեստինի այլեւայլ կողմերն հաստատուող լատին իշխաններն, որք թագաւորին գերիշխանութիւնը անկատար կերպով մը կ'ընդունէին, իրենց երկպատակութեամբ, իրարու գէմ ունեցած հակառակութեամբ, ոխով, վրէժինդրութեան ոգւով եւ իրենց անխոհեմ վարքով գէպ ի թագաւորն եւ Սալատին սուլդանն, փութացուցին Երուսաղէմի կործանումն, անխուսափելի պատերազմի մը պատճառ լինելով:

Պատերազմ ընդ Աջ Քիոսկուեց Է-Սորոհնուոց. — Սալատին սուլդանն, քրիստոնեայ իշխաններու մի քանիսին վրայ զայրանալով եւ ուզելով Երուսաղէմի տիրել, 50.000

զօրքով քրիստոնէից երկիրն մտաւ. Գուհիտոն եւս իւր զօրքերն պատրաստեց եւ երկու բանակներն իրարու հանդիպեցան 1187 յուլիս 2ին, ուրբաթ օրն, Թիվերիատիքովերն: Պատերազմն տեւեց երեք օր. երկու կողմանէ ալ հաւասար քաջութեամբ կռուեցան. վերջապէս, քրիստոնեայք թշնամոյն թույն, յոգնութեանց, տաքին եւ ծառաւին չկարենալով դիմանալը, բոլորովին յաղթուեցան:

Գոռչոնէ գերէ բանուին. — Գուհիտոն Լուսինեան թագաւորն եւ իւր գլխաւոր օգնականներն գերի բոնուեցան. երեսուն հազար քրիստոնեայք մեռան եւ Սուրբ խաչն՝ դրօշքրիստոնէից, մահմետականաց ձեռքն անցաւ: Պատերազմէն անմիջապէս յետոյ գերի բոնուող մեծամեծները սուլդանին վրանին տակ տարուեցան. Սալատին նախ Աստուծոյ շնորհակալութեան մաղթանքներ ըրաւ իւր բանակին շնորհած յաղթանակին համար, յետոյ Գուհիտոն թագաւորը իւր քովնատեցնել տալով, օշարակ հրամցուց անոր՝ ծարաւն անցնելու համար:

Երուսաղեմի սուսան. — Նշն տարուան սեպտեմբեր 19ին Սուլդանը Երուսաղեմի վրայ եւս դիմեց. նախ ուզեց յարձակմամբ անոր տիրել, սակայն յետոյ Սիպիլլա թագուհւոյն խօսքերէն երկիւղ կրելով, պատուաւոր անձնատրութիւն մը ստորագրեց, որով Սուրբ Քաղաքը հոկտեմբեր 2ին Սալատինի ձեռքը կ'անցնէր: Սուլդանն շատ ակնածութեամբ եւ յարգանօք վարուեցաւ Սիպիլլա թագուհւոյն եւ անոր աղջկանց հետ. խոստացաւ նոյն իսկ թագաւորին ազատութիւնը՝ Ասկաղզն քաղաքին փոխարէն: Գուհիտոն Լուսինեան, երբ բանտէն եւ գերութենէ ազատեցաւ, դարձեալ սկսաւ մահմետականաց դէմ կրուիլ. ուստի եկաւ

միացաւ Երուսաղէմէ փախած քրիստոնէից հետ, որոնք Աքիա քաղաքն պաշարեր էին, Դավիթի Հեղակ նորեկ մարտիկներու հետ:

Գաղլիոյ եւ Անդրիոյ նախուուներն . — Քրանսայի, Անգղիոյ եւ Գերմանիոյ մէջ նոր խաչակրութիւն մը քարոզուելով, Գաղղիոյ եւ Անգղիոյ թագաւորներն՝ Փիլիպպոս-Օգոստոս եւ Ռիշար Առիւծասիրտն անոր գլուխ կեցան: Փիլիպպոս-Օգոստոս շուտով հասաւ Աքիայի առջեւ, ուր երկու տարիներէ ի վեր Գուշիտոն Լուսինեան իւր ասպետներով կը սպասէր: Պաշարող խաչակիրները՝ միաձայն հաւանութեամբ որոշեցին որ Անգղիոյ թագաւորին պիտի սպասեն յարձակումը սկսելու համար:

Ուշաւ է Կիորո... — Ռիշար՝ ճանապարհին ալէկոծութեան մը բոնուելով, Կիպրոս կղզւոյն եղելքներն ինկեր էր. տեղւոյն բռնակալ՝ Իսահակ Կոմմենոսէ գէշ ընդունելութիւն գտնելով, Ռիշար զայն վանեց, իւր ասպետներու օգնութեամբ կղզւոյն տիրեց, տեղացիներուն իրեն հաւատարիմ մնալու երգում ընել տուաւ եւ եւրոպացի գնդեր այնտեղ հաստատելով, ինք մեկնեցաւ գնաց Աքիայի պաշարման: Ռիշարի հասնելէն յետոյ քրիստոնեայք հաւաքական զօրութեամբ, այդ քաղաքին վրայ յարձակելով, վերջապէս տիրեցին անոր:

Ուշաւ է Դաշնաբարինէն Սուլոտինէ նէր. — Երբ Գաղղիոյ թագաւորն Պաղեստինէ մեկնեցաւ, Ռիշար՝ Խիստ բնաւորութեան տէր մէկն լինելով, իւր շուրջը գտնուողները վշտացուց եւ դժգոհացուց. այնպէս որ շատ իշխաններ իրմէ բաժնուեցան: Իշխանք Գուշիտոնի հետ միասին Կեսարիոյ եւս տիրեցին. յետոյ Ռիշար Սալատինի հետ զինադադարի հա-

մար դաշնադրութիւն մը կնքեց երեք տարի, երեք շաբաթ եւ երեք օրուան։ Այս դաշնադրութեան համեմատ Եա-ֆայէն սկսեալ մինչեւ Տիւրոս, ամբողջ երկիրն քրիստոնէից ձեռքը պիտի մնար։

Ուշաւէ երիւ Ռուբուրունիւներն յԱրեւել։ — Այս-պիսով Թիշար Առիւծասիրտն, երկու թագաւորութիւններ կ'ունենար Արեւելքի մէջ. մին Կիպրոսինն՝ զոր յետոյ Գուի-տոն Լուսինեանին տուաւ, եւ երկրորդն՝ Երուսաղէմի, որուն թագաւոր ընտրեց Համիանից կոմն Հենրիկոս որ նոր ամուսնացեր էր Սիպիլլա թագուհւոյն քրոջ՝ Իզապէլլա իշխանուհւոյն հետ։

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Լուսինեանք ի Կիպրոս։

Գուիտոն Լուսինեան ի Սիպրոս. Մրոյ ասպետական կարգը. — Գուի-տոնի յաջորդները. — Յովհաննէս Պրիէնացին. — Հայոց խնամու-թիւնը Լուսինեանց հետ. — Լուսինեանք մինչեւ Հիւկոս Դ.

Գուիտոն Լուսինեան ի Կիպրոս. — Գուիտոն Լուսինեան 1193ին Պաղեստինէ մեկնելով Կիպրոս գնաց, իւր նոր ստացած թագաւորութեան գլուխն անցնելու։ Հետը տարաւ նաեւ երեք հարիւր պարուներ որոնք իրեն հաւատարիմ մնացեր էին եւ կ'ուզէին իրեն ծառայութեան մէջ հաս-տատուիլ ի Կիպրոս։ Գուիտոն՝ իւր երախտագիտութիւնը այդ պարուներուն յայտնելու եւ ու եւ է նշանով մը զայն անոնց ցոյց տալու համար՝ հաստատեց Սրոյ կամ Լուսինեան ասպետական կարգը, որուն անդամները կ'երդնուին պաշտ-պանել քրիստոնէական կրօնքը, թագաւորը եւ լուսիւն

պահել պետութեան գործերուն վըայ: Սակայն Գուիտոն չկարողացաւ երկար ժամանակ թագաւորել Կիպրոսի մէջ, հազիւ մի տարի՝ եւ մեռաւ 1194ին, իւր հետն տանելով քրիստոնէից կոկծանքն ու մահմետականաց յարգանքը:

Գուիտոնի յանդուները. — Գուիտոնն Լուսինեան չորս արու զաւակներ ունեցեր էր, որոնք մեռեր էին Աքիայի պաշարսման ժամանակ 1189ին, նախ քան իրենց մօր մահն: Իսկ երբ Գուիտոն ալ անզաւակ մեռաւ Կիպրոսի մէջ, իւր եղբայրն Ամորի իրեն յաջորդեց եւ թագաւոր օծուեցաւ: Քիչ անցաւ, Շամփանից կոմին տեղ՝ Ամորի թագաւոր ընտրուեցաւ նաեւ Երուսաղէմի, եղբօրը՝ Գուիտոնի յիշատակին եւ իւր անձնական քաջութեանցը համար: Ամորի ճամբայ ելաւ դէպի իւր նոր թագաւորութիւնն, բայց հազիւ թէ Աքիա քաղաքն հասաւ 1205 ապրիլի 1ին վախճանեցաւ:

Յանձնէս Պրիէննացին. — Ամորի եւս առանց զաւակի մեռնելով իրեն յաջորդեց իւր ամենամերձ ազգականներէն Յովհաննէս Պրիէննացին, որ Երուսաղէմի թագաւորութիւնն իրեն վերապահելով, Կիպրոսի թագը տուաւ իւր երիտասարդ որդուցն, որ ըսուեցաւ Հիւկոս Ա:

Յովհաննէս Պրիէննացին հազիւ թէ իւր թագաւորութեան մէջ հաստատուած յԵրուսաղէմ, մահմետականներէն նեղուելով, Եւրոպա ճանապարհորդութեան ելաւ, քրիստոնեայ պետութիւններէն օգնութիւն խնդրելու: Իւր աղջիկը Գերմանից կայսեր Փրեդերիկոսի կնութեան տուաւ: Կայսրն անմիջապէս Պաղեստին գնաց, իւր աներոջ իրաւոնքներն անոր ձեռքէն առաւ եւ մահմետականաց հետ խաղաղութեան դաշինք կապեց: Իսկ դժբաղդն Յովհաննէս Պրիէննացին, ապաւինեցաւ Հոռվմայ պապին եւ անկէ

պաշտօն ստացաւ. Ժամանակէ մը յետոյ Գրանսա անցաւ, անկէ ալ կոստանդնուպոլիս երթալով կայսր եղաւ եւ վերջապէս մեռաւ 1237ին:

Հոյոց ինաժամկետն Լուսինեանց ճեռ. — Յովհաննէս Պրիէննացւոյ որդի, Հիւկոս Ա. Կիպրոսի թագաւորին օրէն սկսեալ Կիլիկիոյ Հայոց թագաւորական ցեղն կը ինսամնայ Կիպրոսի Լուսինեանց ցեղին հետ: Յիրաւի կը տեսնենք թէ այդ Հիւկոսի քոյրն, Հայոց թագաւոր՝ Լեւոն Բ.ի կինը կը դառնայ:

Լուսինեանտ մինչ Հիւկոս Դ. — Հիւկոս Ա.էն յետոյ Լուսինեան ցեղին իշխանները յաջորդաբար շարունակեցին Կիպրոսի թագաւորութեան ժառանգութիւնը. “Կիորոսի Բագրատունին անունին վրայ աւելցնելով նաեւ “Բագրատունի Երանելին” տիտղոսն:

Սոքա կ'օծուեին Գրամակոսոս Քաղաքին Սուրբ Նիկողայոս եկեղեցւոյն մէջ: Կիպրոսի թագաւորք՝ երկար ժամանակ Սարակինոսներուն դէմ կոռւեցան, նոյն իսկ Վայրկեան մը Երուսաղէմի ալ տիրեցին, սակայն չկարողացան երկար պահել. մահմետականները՝ վերջնականապէս Սուրբ Քաղաքին տիրեցին 1324ին, հակառակ Հենրիկոս Բ.ի եւ Պետրոս Առաջնոյն այնքան ջանքերուն:

Հենրիկոս Բ. թոռն էր Հիւկոս Ա.նոյն: Հենրիկոս Բ.ի հայրը Հենրիկոս Ա. Լուսինեան, Սրբածն Լուգովիկոս՝ Գաղղիոյ թագաւորին հետ գերի բռնուած էր Սարաբացիներէն: Հենրիկոս Բ.էն յետոյ չորս թագաւորներ նստան Կիպրոսի գահը մինչեւ Պետրոս Ա: Այդ թագաւորներն, յիշելու արժանի բան մը ըստած չեն. եւ են՝ Հիւկոս Գ., Յովհաննէս Ա., Հենրիկոս Գ. եւ Հիւկոս Դ:

Գ Լ Ո Ւ Խ Գ .

Հուսինեանք ի Հայաստան:

Հետոն Բ. Թագաւոր կանուանով . - Հայոց եւ Հուսինեանց խնամական կապերն . - Հուսինեան իշխանք թագաւոր Հայոց . Կոստանդին Գ . Եւ Գուլիտոն . - Կոստանդին Դ . - Կիլիկիոյ Հայոց վիճակը Կոստանդին Դ . Ի մահուան ժամանակ . - Հետոն Զ . - Եղիպատոսի սուլդան Էշրաֆ Շապանի Կիլիկիոյ վրայ յարձակիլը . - Հետոն Զ . զերի յեղիպտոս . - Հետոն Զ . յերոպա . - Հետոն Զ . ի մահը Եւ Թաղումը . - Հետոն Զ . ի զերեզմանը :

Լէռն Բ. Խաբառոր կ'անուանուեք . — Ըսուեցաւ արդէն թէ Հետոն Բ . , որ Կիլիկիոյ վրայ իշխեց 1185 էն մինչեւ 1219 թուականը , իրեն կին առեր էր Կիպրոսի թագաւոր՝ Հուսինեան Հիւկոս Ա . Նոյն քըրը . այս ամուսնութենէն ծնաւ Զապէլ իշխանու հին որ թագաւորեց իւր հօր մահուանէն յետոյ (1219—1270) : Լեռն Բ . , Լատիններու հետ խնամենալով , Փրեդերիկոս կայսրէն եւ Կղեմէս պապէն նամակներով հրաւիրուած էր Խաչակրաց օգնելու : Հայ իշխանապետը ու ազմամիթերքով , պաշարով եւ զօրքով մեծ օգնութիւն մատոյց Խաչակրաց եւ այնպէս սիրելի եղաւ անոնց եւ այնքան անուանի յերոպա , որ կայսրն խոստացաւ անոր . թագաւորի տիտղոս տալ : Եւ իրօք կը տեսնենք թէ Հեռն Բ . թագաւոր կ'օծուի (1198) Տարսոնի մայր եկեղեցւոյն մէջ Կերսէս Շնորհալոյն եղքօր որդի՝ Գրիգոր Զ . Կիլիկիոյ Հայոց կաթուղիկոսէն : Օծման Հանդիսին Ներսէս Լամբրոնացին փառաւոր ատենաբանութիւն մը ըրաւ : Թէ պապը եւ թէ կայսրը ու զեցին իրենց խնդակցութիւնը եւ միեւնոյն ժամանակ իրենց երախտագիտութիւնը յայտնել Հայոց թագաւորին . ուստի Կեղեստինոս Գ . պապն , կոնրատ կարդինալին ձեռօք , թագաւորական թագ մը զրկեց Լեռնի , իսկ

կայսրն՝ Լեռոնի քաջութիւններն ի նկատի առնլով, առիշտէ նշանով դրօշակ մը ընծայեց անոր: Այսպիսով Հայոց արձեւ, աշակերտ եւ կիշտ խորհրդանշաններու վրայ աւելցաւ նաեւ առիշտը:

Հայոց եւ Հայութեանց ինաժական էտղերն. — Լեռոն Բ. Էն սկսեալ Հայաստան-Կիլիկիոյ ու Կիպրոսի թագաւորական ցեղերը միշտ ինամութեան կապեր ունեցան: Զապէլ (1219—1270), Հեթում Առաջին (1224—1270), Լեռոն Գ. (1270—1289), Հեթում Երկրորդ (1289—1305), Լեռոն Դ. (1305—1308), Օշին (1308—1320), Լեռոն Ե. (1320—1342) հայ թագակիրները միշտ ազգակից կամ արենակից էին, գեթ մօր կողմանէ, Կիպրոսի թագաւորական տան՝ Լուսինեանց տոհմին հետ: Սակայն այս կապն աւելի եւս ամրապնդեցաւ 1342 էն մինչեւ 1375 թուականներն, երբ Կիլիկիոյ վրայ թագաւորեցին Լուսինեան երեք իշխաններ:

Հայութեան էշիան+ նահանդը Հայոց. Կոստանդին Գ. Գուշտան. — Յիրաւի՝ ազգային պատմութիւնը մեզ կ'իմացնէ թէ. Լեռոն Ե. Հայ թագաւորէն յետոյ, Կիլիկիոյ թագաւորութեան պետ եղան կոստանդին Գ., Գուշտան եւ Լեռոն Զ. Հայութեաններն: Երբ Լեռոն Ե. վախճանեցաւ, Կիլիկիոյ թագն տրուեցաւ, Տիւրոսի կոմմին որդւոյն՝ Կոստանդին Երրորդին որ եղբօրորդի էր Կիպրոսի Լուսինեան թագաւորին: Կոստանդին Գ. որ իշխել սկսաւ 1342 ին, արքունեաց բոլոր կեր պերն փոխեց եւ ուզեց ուրիշ կարգեր ու կանաներ հաստատել. սակայն իւր նորաձեւութիւնները եւ իւր վարդը հայ իշխաններուն հաճելի չլինելով, միայն տարի մը կրցաւ թագաւորել եւ սպանուեցաւ:

Կոստանդինի տեղն անցաւ իւր եղբայրը Գուհտոն
 1343ին։ Ասոր ժամանակ օտար ազգերը դարձեալ սկսան
 Կիլիկիյ վրայ արշաւել. Գուհտոն փոխանակ անոնց դէմ
 երթալու, փախաւ բերդի մը մէջ ամրացաւ, իսկ երկիրն
 երեսի վրայ մնալով, ոտնակոխ եղաւ թշնամիներէն։ Հայ
 իշխաններն, բոլորն ալ, մէկ կողմ՝ քաշուեցան եւ անշարժ
 մնացին. իսկ ժողովուրդը կրօնական կոիներով զբաղած էր։
 Խրբ թշնամիք Կիլիկիայէն ետ քաշուեցան, Գուհտոն Լու-
 սինեան, սկսաւ բռնադատել Հայերն որ Լատին ծէսն ըն-
 դունին. Իշխանք այս առաջարկութեան վրայ զայրացած
 զինքը սպաննեցին. Նա երկու տարի միայն թագաւորած էր։

Կոստանդին Դ. — Գուհտոնին յաջորդեց Կոստանդին
 Դ. 1345ին. սա թէպէտ մերձ ազգական Լուսինեանց՝ ու-
 րիշ լատին ազգատոհմէ էր եւ կրցաւ առ ժամանակ մի
 ազգն Խաղաղեցնել։ Եգիպտոսի ամիրան լսելով որ Կոս-
 տանդին թղթակցութեան մէջ է Եւրոպացւոց հետ եւ կար-
 ծելով որ եթէ Հայերն ջնջուին, Եւրոպացիք կը դադրին
 Կիլիկիյ վրայ աչք ունենալէ, բազմաթիւ զօրք ժողվեց եւ
 արշաւեց Կիլիկիյ թագաւորութեան վրայ։ Կոստանդին՝
 պապին յորդորանք, մի քանի հայ եւ լատին իշխաններու
 օգնութեամբ, ամիրային զօրաց դէմն ելաւ, յաղթեց անոնց
 եւ երկրէն վանեց, թէպէտ ինքն ալ շատ մարդ կորսնցուց։
 Այս պատերազմէն յետոյ երկիրը քիչ մը Խաղաղութիւն
 գտաւ մինչեւ Կոստանդին Դ.ի փախճանն, որ տասնեւութ
 տարի թագաւորելէն յետոյ մեռաւ։

Կիլիկիյ Հոյոց նորառորութեան վիճակն Կոստանդին Դ.ի
 ժամանակ ժամանակ. — Կոստանդին Դ.ի մեռած ժամանակ
 Կիլիկիյ մէջ տէրութեան նշան չէր մնացեր. տեսակ մը

անիշխանութիւն էր որ կը տիրէր։ Մի քանի իշխաններ՝ խօսք մէկ ըրած, չէին ուղեր կոստանդնի ցեղէն թագաւոր ընտրել. իրենց մէջէն մէկն ընտրելն ալ կարելի չէր, վասն զի իշխան մը ուրիշ մի իշխանի առջեւ գլուխ ծռել չէր ուղեր։ Նախանձը մեր ազգին ամենամեծ յատկանիշներէն մին էր այն ժամանակ ինչպէս եւ այսօր. այն էր որ մեզ կորսնցուց եւ դեռ ով գիտէ...։ Մեծութեան համազ իշխանն, իւր ընտրուելուն վրայ այնքան կը հպարտանար որ իւր միւս իշխանակիցներն կ'ուղէր գերիի նման գործածել. իսկ ևթէ մեծութեան հասնողն իւր չափը գիտնար — որն որ հազուագիւտ էր — միւս իշխաններն իրենց համար մեծ նախատինք կը համարէին որ իրենց ազգայիններէն մին իրենցմէ աւելի խելացի սեպուէր կամ աւելի բարձր համարուէր։

Այս ներքին անմիաբանութեանց եւ կոիւներու պատճառաւ, Կիլիկիա անտէր մնալով, ամէն տեսակ թշնամիներէ ոտնակոխ եղաւ։ Հռովմայ պապը դարձեալ միջամտեց. առաջարկեց հայ եւ լատին իշխաններուն որ թագաւոր մը ընտրեն. անոնք ալ Լուսինեան ցեղէն իշխան մը ընտրեցին որ կոչուեցաւ Լեւոն Զ. կամ Ե. թագաւոր Լեւոններու կարգին մէջ։

Ա-ո՞ն Զ. — Այս գահակալը խելացի, բարեբարյ եւ բարեպաշտ անձ մ'էր. սակայն Հայոց մէջ անմիաբանութիւնը այնքան տարածուեր էր որ գրեթէ, անկարելի էր, առաջքն առնուլ։ Լեւոն Զ. Կիլիկիա հասաւ 1374ին եւ Սիս մոտաւ նոյն տարօւան յուլիս 26ին. հազիւ վեց ամիսներ անցան եւ ահա Սիս մայրաքաղաքը պաշարուեցաւ Աշոգ Թիմուրի զօքքերէն։ Աշոգ Թիմուր որ եգիպտոսի սուլդան

Մելիք Աշրաֆի տեղական էր Բերիս կամ Հալէպի մէջ, իւր վեհապետին հրամանօք, անթիւ զօրքերով արշաւեց Կիլիկիյ Հայոց թագաւորութեան վրայ. ջարդեց, կոտորեց եւ ամէն տեղ սով ձգելէն յետոյ գնաց Սիս ալ պաշարեց: Պարագաները թշնամնոյն նպաստաւոր եղան. թագաւորը՝ դրսէն կամ ներսէն օգնութիւն մը չէր կրնար սպասել, իւր պաշարն ու ռազմամթերքն ալ հատնելով, ճարն հատած, 1375 ապրիլ 16ին անձնատուր եղաւ Աշրդ Թիմուրին եւ Սոյ բանալիները թշնամնոյն յանձնեց:

Լեռն Զ. Քերէ յեկտոյ. — Լեռն Զ. Թշուառութեամբ ութ ամիս եւ քսան օր թագաւորելէն յետոյ, շլթայակապ գերի գնաց յեգիպտոս. այնտեղ, մահմետականութիւնը յանձն չառնելուն համար, եօթը տարի բանտը մնաց: Սակայն երբ Մելիք Աշրաֆ սուլդանի մահէն յետոյ Մելիք Սալիհ-Աշրաֆ-Հաճին անոր տեղն անցաւ, կաստիլիոյ Յովհաննէս Ա. եւ Արագոնի Պետրոս Դ. թագաւորներու միջամտութեամբ եւ խնդրանօք, Լեռն Զ. բանտէն ազատ թողութեաւ եւ գահիրէն մեկնեցաւ — ուր ըստ ֆրանսացի Դարդէլ ժամանակագրին, բաւական ազատ գերութիւն մը կը վարէր — 1382 սեպտ. 30ին:

Լեռն Զ. յերբոյ. — Լեռն բանտէն ազատելէն յետոյ կ'ուզէր թագաւորութիւնն ձեռք բերել. սակայն այդ փափաքը կը նմանէր Ճիշտ այն անձին որ իւր տունն տեղն այրելէն եւ մոխիր դարձնելէն յետոյ կ'ուզէ երթալ կրակոտ աւերակին վրայ բնակիլ. վասն զի Կիլիկիյ մէջ ոչ քաղաք մնացեր էր եւ ոչ ալ մարդ. աւերակ էր: Մնացած-ները՝ մի քանի խեղճ, աղքատ գիւղացիներ էին, որոնք տէրութիւնը, քաղաքներն եւ հարստութիւննին կորսնցնելէն

յեաց դեռ անմիաբանութիւնը եւ հակառակասիրութիւնը չէին կորսնցուցած :

Գերութեան ժամանակ Լեւոն Զ. իւր Մարգարիտա կինը կորսնցուց, որ թաղուեցաւ գահիրէի մօտ Ա. Մարտիրոս եկեղեցւոյն մէջ : Իսկ իրեն գերեկից Մարիամ թագուհին — կին կոստանդին Բ. թագաւորին — եւ ասոր աղջիկը Փիննա աւելի շոտ արձակուեցան գերութենէ եւ երուսաղէմ փոխադրուեցան, ուր ապրեցան մինչեւ ցմահ :

Գերութենէ ազատելէն յետոյ Լեւոն նախ Երուսաղէմ գնաց ուխտի եւ յեաց Փիննայի ամուսնոյն հետ Եւրոպա անցաւ մեծամեծ յօսներով : Խեղճ թագաւորը կը յուսար Եւրոպացւոց օգնութեամբ գալ եւ վերականգնել իւր թագաւորութիւնը . սակայն Եւրոպացիք ալ իրենց ցաւերն ունենալով, ժամանակ չունեին ուրիշի աղաչանքը լսելու :

Լեւոն Հռովմի, Սպանիա, Անգղիա եւ Գաղղիա ճանապարհորդեց. մի քանի անգամներ Պարիզէ Լոնտրա եւ Լուտոնէ Պարիզ գնաց եկաւ, Գաղղիոյ եւ Անգղիոյ թագաւորներն իրարու հետ հաշտեցնելու, որոնք այն միջոցին Հունարակաց պատերազմաց մէջ էին : Հայոց թագաւորը կը յուսար թէ այդ երկու անհաշտ թագաւորներն համոզելով պիտի կարենար հաշտեցնել եւ անոնց օգնութեամբ գալ Կիլիկեան թագաւորութիւնը վերականգնել. բայց աւանդ ոչ Անգղիոյ թագաւորին կրցաւ խօսք հասկցնել եւ ոչ ալ Գաղղիոյ թագաւոր՝ կարողս Զ.ին որ արդէն խենդ էր :

Լեւոն Զ.ի մահը եւ նակարած. — Լեւոն Զ. բաւական ժամանակ Պարիզ բնակեցաւ թագաւորական պատուով. Գաղղիոյ կարողս Զ.ը ոռօճիկ էր կապեր անոր. բայց օտարին հացը, զգայուն մարդուն համար՝ թոյն է, որ կը հալեցնէ,

կը մոշեցնէ եւ գերեզմանին դուռը կը սանի: Վերջապէս՝ կրած բանտարկոթենէն, իեղձաթիւններէն եւ սրտի տանը շանքէն 1393 Նոյեմբեր 19ին մռաւ լեւան Զ., վաժսուն տարեկան հստակին եւ թաղուեցաւ Կղեսաբնեանց վանքին եկեղեցւոյն մէջ, ուր կը թաղուեին Գաղղիոյ թագաւորք եւ արքայազունք: Ֆրանսայի երեւելի պատմագիրներէն մին՝ Ակր եպիսկոպոսն, իւր Գոդչիոյ Պատրոններուն մէջ, հիանալի կերպով կը նկարագրէ Հայոց նոտուորն թաղումը: Ի միջի այլոց նա առաջ կը բերէ թէ թաղման հանդեսը բոլորովին ճերմակ գոյնով եղաւ, դադաղը ճերմակով պատած էր, հետեւողները՝ կրօնական եւ աշխարհական, ճերմակ հագեր էին:

Եւո՞ն Զ.է Էւրեցմանը. — Լեւոնի համար փառաւոր գերեզման մը կառուցուեցաւ, սակայն Գաղղիոյ մեծ յեղափոխութիւնը զայն հիմնայատակ ըրաւ. այժմու տապանը ճերմակ մարմարիոն է, իսկ վրան ծածկող սալ-քարը սեւ մարմարիոն. այս վերջնոյն վրայ պառկած է լեւոն Զ.ի արձանը, թագաւորական գաւազանը յաջին, իսկ ձախ ձեռքը, ձեռնոցներն ըռնելով՝ դրուած է կրծքին վրայ. գլուխը թագաւորական թագ՝ որ բարձի մը վրայ կը հանգչի. երկու ոտքերուն տակ կան երկու առիւծներ, որք յաջ եւ յահեակ կը նային, կղզած. ամբողջ արձանին հագցուցեր են թագաւորական զգեստ: Սեւ մարմարիոնին եղեցքներն գրուած են, հին լատինական տառերով, թագաւորին անունն, որ սխալմամբ Եւո՞ն Ե. Լուսինեան թագաւոր Հայոց ըսուած է, փոխանակ Լեւոն Զ.ի, յիշուած է նաեւ մահուան թուականը: Ամբողջ գերեզմանը գրեթէ 1·40 երկայնութեամբ եւ 60—80 սանդիմետր լայնութեամբ ուղղանկիւմ շէնք մ'է:

Երբ գաղղիական մեծ յեղափոխութիւնը տեղի ունեցաւ, կեղեստինեանց վանքը — ուր ինչպէս ըսինք Գաղղիս թագաւորազանց եւ ազնուապետականներու գերեզմանները կը գտնուէին — առաջին զոհերէն մին եղաւ։ Մոլեռանդ մարդիկ հիմնայատակ ըրին վանքը, եկեղեցին եւ գերեզմանները։ յեղափոխութենէն յետոյ, խաղսղութեան ժամանակ, գերեզմաններու մնացորդներն եւ թագաւորազանց ոսկրոտին տեղափոխուեցան Աէն-Տընի հրաշակերտ մայր եկեղեցին եւ այնտեղ աւագ խորանին բոլորտիքը շարուեցան։ Նոյն բաղդին արժանացաւ նաեւ մեր դժբաղդ թագաւորին գերեզմանը, որ այժմ կը գտնուի նոյն եկեղեցւոյն աւագ խորանի ձախ կողմն գտնուող առաջին մատուան մէջ։

Հակառակ տեղւցն եւ յիշատակին դարեւոր հեռաւուրութեան, ամէն տարի Նոյեմբեր ամսոյն հարիւրաւոր հայեր, խումբ խումբ կ'երթան այցելելու, Լեւոն Զ. Լուսինեանի, իրենց խեղճ եւ անբաղդ թագաւորին գերեզմանը՝ հայութեան հին յիշատակներէն միակ կանգուն կեցող շէնքը, զոր յարգեր է նոյն իսկ գաղղիական մեծ յեղափոխութեան աւերիչ եւ քանդիչ ոգին։ Հազարաւոր գլուխներ անոր ներկայութեան բացուած եւ խոնարհած են, հազարաւոր ծունկեր անոր առջեւ ծոած են, անթիւ շրթունքներ այն սեւ մարդարիոնի վրայ փակած են, եւ քանի՞ քանի՞ աչքերէ, այդ շէնքին առջեւ, տիսուր եւ դառն արտասուաց խոշօր կաթիներ թափած չեն.... եւ չպիտի թափին։

Ահա. այսպէս վերջացաւ, Լեւոն Զ.ի մահուամբ, Լուսինեանց կիլիկիյ վրայ իրականապէս թագաւորելու ժամանակ։

Գ Լ Ո Ւ Խ Ե .

**Կիպրոսի Լուսինեանք Հայոց թագաւորի տիտղոսն
կը կրեն:**

Կիլիկիոյ վիճակը Լեւոն Զ.ի անկմանէն յետոյ . — Թագաւոր Հայաստանի տիտղոսն . — Ցակոք Ա. Թագաւոր Կիպրոսի, Ծրուսադէմի եւ Հայաստանի . — Հայկական տիտղոսները եւ գոյները ի Կիպրոս . — Պատմաբաններու վկայութիւնք . — Կիպրոսի թագաւորաց գործածած ոմք . — Մարթէն Վիլէնի ասպետ անուանիլն . — Գոռնէրիօյի ուղղուած նամակը . — Պետրոս Լամպրէկիոսի առաջ քերած նամակն . — Լեւոն Զ.ի կտակազիքն :

Ավելից վեճույթ է Եւոն Զ.ի անհանձն յերայ . — Երբ Հայոց վերջին թագաւորն Լեւոն Զ. Լուսինեան, գերի բռնուելով Եգիպտոս տարուեցաւ, Կիլիկիոյ Հայկական թագաւորութիւնն ալ անցաւ Եգիպտոսի սուլդանաց իշխանութեան տակ: Կիլիկիա իւր ինքնավարութիւնն կորսնցնելով, կորսնցուց նաեւ իւր անունն . վասն զի կապադովկիոյ թիւրքմէն էմիրներէն մին քարաման անուամբ, Կիլիկիոյ տիրեց եւ երկիրն իւր անուամբ գարամանիա կոչեց. այս վերջին անուամբ յորջորջուեցաւ Կիլիկիա նոյն իսկ Օսմանեան կայսրներու ժամանակի, որոնք այն էմիրներու յաջորդներն եղան:

Թագաւոր Հայաստանի ոբյուլուն . — Սակայն թագաւոր Հայաստանի տիտղոսն եւ այդ տիտղոսին իրաւունքներն չկորսուեցան, այլ անցան Կիլիկիոյ թագաւորական տան ամենամերձ ձիւղին, այսինքն Կիպրոսի Լուսինեաններուն:

Յակոբ Ա. Յակուսոյ Կիպրոսի, Երևանուղիմ եւ Հայաստանի . — Հայերէն ձեռագիր Աւետարանի մը (որ կը պատկանի այսօր Սայ կաթուղիկոսութեան վանքին եւ որ գրուած է Կիլիկիոյ թագաւորութեան կործանման ժամանակ) յիշատակագիրն կ'ըսէ թէ 1394ին, այսինքն Լեւոն Զ.ի մա-

Հուանէն տարի մը յետոյ, երբ դժբաղդ թագաւորին մահուան լուրն հասաւ մինչեւ կիլիկիա եւ կիպրոս, Յակոբ Ա. կիպրոսի թագաւորն, ինքզինք Հայաստանի թագաւոր պսակել տուաւ եւ այնպէս ալ ընդունեցաւ կիլիկիոյ ժողովուրդներէն։ Կիլիկիոյ ժողովրդոց՝ կիպրոսի թագաւորն իրենց թագաւոր ճանչնալի զարմանալի երեւոյթ մը չթուիր, եթէ յիշենք՝ որ երբ Լեւոն Բ. թագաւոր օծուեցաւ Հայոց, կիլիկիոյ նոր թագաւորութիւնն, մօտաւորապէս, աւատական կամ վիճակական հիմանց վրայ կազմակերպուեցաւ. որ հիմանց վրայ էին արդէն արեւելքի բոլոր լատին իշխանութիւններն։ Երբ Հայոց պյս նոր թագաւորութիւնն կազմուեցաւ, բազմաթիւ պարոններ եւ ասպետներ Անտիոքի իշխանութիւններն եւ Եւրոպայէն փութացին եկան, Հայոց թագաւորին ծառայութեան մէջ մտան, ոմանք անուն վաստրկելու եւ ոմանք ալ հարստանալու փափաքով։ Եւրոպայի բոլոր ծովեղերաբնակ եւ վաճառաշահ ազգերու վաճառականներն, սկսան կիլիկիոյ նաւահանգիստներն լեցուիլ։ Այն տեղերն Հայերու, Արաբներու եւ Պարսիկներու քով կը տեսնուէին եւ իտալացի, գաղղիացի, հոլանտացի, անդղիացի, Ճենովացի, վլնետացի եւ գերմանացի անթիւ վաճառականներ, որոնք կու գային արեւելքի ամենաընտիր եւ հետաքրիր ապրանքներն գնելու եւ կամ Եւրոպականներն վաճառելու։ Ծնորհիւ այդ թէ ազնուական եւ թէ վաճառական օտարականներու, որոնք կիլիկիոյ մէջ հաստատուեցան, քիչ ժամանակէն հայկական թագաւորութեան մէջ, գրեթէ նոյնքան Լատիններ գտնուեցան որբան Հայեր կային։

Ուստի զարմանալի չէր որ կիլիկիա՝ թէպէտ հայկական թագաւորութիւն, ունեցաւ նաեւ Լատին՝ Լուսիննեանց ցեղէն

Թագաւորներ. Եւ բնաւ զարմանալի չէ դարձեալ որ յետ կործանման Կիլիկիոյ թագաւորութեան, այնտեղի լատին-ներն, ըստ իրենց մայրենի երկրի՝ Եւրոպիոյ վիճակական սովորութեան, Ճանշացած լինին Կիպրոսի Լուսինեանց իրաւունքն՝ Հայաստանի թագաւորութեան վրայ, քանի որ նոքա էին հայ Լուսինեանց ամենամերձ ազգականներն։ Ուրեմն բոլոր այս հանգամանքներն ի նկատի առնելով կը հասկցուի թէ Կիլիկիոյ ժողովուրդներն ամենայն ուրախութեամբ ընդունած լինին, Կիպրոսի Յակոբ Բ. ին Հայոց թագաւոր օծուելու լուրն։

Ուստի Յակոբ Բ. իւր Ռոտուուր Երուսաղեմի եւ Կիպրոսի տիտղոսներուն վրայ աւելցուց նաեւ Ռոտուուր Հայոց տիտղոսը. իւր յաջորդներն ամենայն ինսալքով եւ մեծ նախանձով պահեցին այս տիտղոսները եւ ըսուեցան Ռոտուուր + Կիպրունի, Երուսաղեմի եւ Հայուորանի։

Հայուորան ուժուաներն եւ գոյներն է Կիպրոս. — Յետոյ Կիպրոսի թագաւորներն՝ իրենց արքունեաց մէջ մտցուցին, հայկական արքունեաց մի քանի բարձր տիտղոսներն եւ պաշտօններն, ինչպէս կը հաստատեն հայուորան վիայունիւն+¹ Խաչակրաց պատմութեան հաւաքածոյին մէջ։ Այսպէս Հայոց Լեւոն Զ. ի մահուանէն անմիջապէս յետոյ, անոր թագն եւ տիտղոսն, միաձայն հաւանութեամբ տրուեցաւ իւր մերձ ազգականաց, Կիպրոսի Լուսինեաններուն եւ 1399 Նոյեմբեր 11/ն Տարսոսի արքեպիսկոպոսն Մատթէոս, Հայաստանի թագաւոր օծեց Յակոբի յաջորդն՝ Յովհաննէս Բ.։ Կիպրոսի Լուսինեանց դրոշակն յետոյ ունեցաւ Ճերմակ,

¹ Collection des historiens des Croisades. Documents Arméniens. T. I. pp. 736-737.

կապօյտ, կարմիր եւ դեղին գոյներն, որով իւր մէջ կ'ընդունէր նաեւ հայոց գրօշին գոյներն, այսինքն Կոբիր, Էպոյտ եւ Շեղին:

Պատմաբաններու վիայութիւն+. — Թագաւոր Հայաստանիի տիտղոսն կիպրոսի Լուսինեանց անցնիլն կը հաստատեն նաեւ այն ամէն պատմաբաններն որոնք կիլիկից, Կիպրոսի եւ Լուսինեան ազգատոհմին վրայ ամենալուրջ գրութիւններ հրատարակած են. ինչպէս Զամշեան, Վիկտոր Լանգլուա, Դիելըրիէ, կոմնն Մաս-Լատըրի¹ եւ Հայր Ալիշան², որոնց գիտութեան, կարողութեան եւ լրջութեան վրայ կասկած անգամ յարուցանել կարելի չե:

Ավորոսի Առաքառներու գործածած ոճ. — Կիպրոսի թագաւորներն Հայաստանի վրայ ունեցած իրաւունքնին իրենք եւս կ'ապացուցանեն, իրենց գործածած ոճովն: Յիւրաւի 1394էն յետոյ կը տեսնեմք որ Կիպրոսի թագակալները, պաշտօնական թղթերու սկիզբն եւ վերջն հետեւեալ լատիներէն նախադասութիւնն կը գործածեն՝

..... Dei gratia Hierusalem, Cypri et Armeniae
rex կամ regina.

Ա. Ավորոսին՝

.... (անուն թագաւորին կամ թագուհոյն) շնորհիւն Աստուծոյ Երուսաղէմի, Ավորոսի եւ Հայութունի թագաւոր կամ թագուհի:

¹ Histoire de Chypre sous le règne des princes de la maison de Lusignan, par le comte de Mas-Latrie, Paris. Միքանի ապագրութիւններ ունեցեր է այս գիրքը:

² Ականուան, Վենետիկ:

Մարդեն Վլյունի սաղետ անուանէլը. — Գաղղիոյ հաւաբանական՝ խորհրդաց նախագահ՝ գերեզմանն Օսկար ալ Փոլի² իւր 1894թուականին հրատարակած տարեցոյցին մէջ կիպրոսի Արյ ասպետական կարգին վրայ խօսած ժամանակ կը յիշէ թէ 1454թուականին Մարթէն Վիլէն անուն ազնուական անձը Երուսաղէմ գնաց եւ յետոյ Կիպրոսին անցնելով, այնտեղի Քարլոդդա՝ Երուսաղէմի, Կիպրոսի եւ Հայաստանի թագուհիէն մեծ պատով ընդունեցաւ եւ Արյ ասպետ անուանեցաւ:

Առաջ բերենք այդ մասն, հին Գաղղիերէն ոճով՝

„Martin Villain, seigneur de Rassenghien, avoué de Thamise, dit Duchesne fut en Hierusalem l'an 1454, et à son retour il passa par le royaume de Cypre, où Charlotte, royne de Hierusalem, de Cypre et d'Arménie, le receut avec de grands honneurs. Car ayant été deument informée de la noblesse de sa maison

.....
elle (Թագուհին) luy (Մարթէնի) octroya, entre autres marques de bienveillance, son arme, enseigne et ordre royale de l'Epée, dont aucuns princes, barons et chevaliers de la chrétienté estairent decorez „

Թագուհին, այդ ազնուական անձին տուաւ նաեւ. Թագաւորական վկայագիր մը որով կը հաստատէր թէ Վիլէն անուանուած է ասպետ Կիպրոսի Արյ կարգին։ Այդ վկայական թուղթն արուեցաւ 1459թուականի յուլիս 23ին

¹ Conseil Heraldique de France.

² Le vicomte Oscar de Poli.

**Նիքոսիա մայրաքաղաքին թագաւորական պալատէն եւ որ
այսպէս կը սկսի՝**

„Karlotta, Dei gratiâ Hierusalem, Cypri et Armeniae Regina etc. Nobili ac strenuo militi Domino Martino Villain, domino de Rasseghem, fideli nostro dilectissimo, salutem et sincere dilectionis affectum“

Իսկ ստորագրութեան տեղն՝

„Karlotta

Dei gratiâ Hierusalem, Cypri et Armeniae Regina եւն.“

**Այսինքն՝ Քարլոդդա, շնորհիւն Աստուծոյ թագուհի
երուսաղէմի, Կիպրոսի եւ Հայաստանի:**

Բենարդոս Յուստինեան¹ կրօնաւորն, Լուսինեան
տան վրայ խօսած ժամանակ, առաջ կը բերէ նամակ մը զոր
գրած է Քարլոդդա թագուհին Գոռներիո² անուանուին։ Այս
նամակն եւս կը սկսի հետեւեալ կերպով։

„Carlotta, Dei gratiâ Hierusalem, Cypri et Armeniae Regina.“

„Spectabilis et generosi vir fidelis Noster carissime!“

Պետրոս Լամպրէկիոսի սուսած բէրած նամակը. — Պետրոս
Լամպրէկիոս³ Փրեդերիկոս կայսեր օրոքից վրայ խօսելով,
անոր ժե. գլխէն առաջ կը բերէ տեղեկութիւններ, որոնք

¹ Origine degl' Ordini militari e di tutte le Religioni Cavaleresche, Bernardino Giustiniano 1692.

² Pietro Cornerio, անգլ. Վենետիկոյ Հասարակութեան ծերպէդուին։

³ Pierre Lambrecius: Journal de l'Empereur Frédéric. Chapitre XV.
(1666.)

կը վերաբերին վիպրոսի Սրոյ կարգին եւ որոց մէջ, ի միջն
այլոց, ըսուած է՝

“.....

Et lorsque le chef de la Chevalerie, qui est le roi de Jerusalem, de Chypre et d'Arménie, veut marcher contre les païens, pour conquérir le St. Sépulcre, chaque chevalier doit l'accompagner à ses frais

Ա-ն Զ. կ հունտէրը. — Վերջապէս Լեւոն Զ. Լուսինեան Կիլիկիա-Հայաստանի դժբաղդ թագաւորն, առանց հարազատ զաւակի մեռնելով եւ գիտնալով որ իւր թագաւորական տիտղոսն պիտի անցնի իւր ազգակիցներուն՝ վիպրոսի Լուսինեանց, իւր կտակագրոյն մէջ բնաւ ակնարկութիւն մը չըներ անոր վրայ։ Հայոց թագաւորն իւր կտակն ըրաւ 1392 Յուլիս 20ին ի ներկայութեան Նիքոլա Ֆէրպոք¹ եւ Յովհաննէս Հիգրէ² պարիզեան երկու նօտարներուն. իսկ իւր վերջին կամաց գործադիր անուանեց զՓիլիպպոս տը Մէզիէռ³, որ Կիպրոսի թագաւորութեան արքունի ատենադպիրն եղած էր Պետրոս Առաջնոյն ժամանակ եւ յետոյ Գրիգոր ԺԱ. պապին եւ վերջապէս Գաղղիոյ թագաւոր Կարոլոս Խմաստնոյն ծառայութեան մէջ մտեր էր։ Երկրորդ գործադրիչ կարգեց այն վանքին Աբբահայրն յորում պիտի թաղուէր։

Լեւոն այլեւս Կիլիկիոյ վրայ բնաւ իրաւունք չունենալն պնդան յայտնի կ'ընէ որ իւր կտակագրին մէջ, միայն իւր

¹ Nicolas Ferrebouc, notaire juré au chatelet de Paris.

² Jean Huré, clerc-notaire juré au chatelet de Paris.

³ Philippe de Maisières.

Եւրոպա ունեցած հարստութեան վրայ կը խօսի, վատահ լինելով որ Կիլիկիոյ մէջ ունեցածն, արդէն, ժամանակին աւատական սովորութեան համեմատ կը պատկանէր, որուն որ անկ էր, այսինքն Կիպրոսի Լուսինեանց։ Ուստի Եւրոպայի մէջ ունեցած իւր բոլոր հարստութիւնը, հարստութիւն որ իրեն եկած էր Գաղղիոյ, Անդղիոյ եւ Սպանիոյ թագաւորներու առատաձեռնութենէն, կը բաժնէ չորս մասերու, որոց երկուքը կը յատկացնէ բարի գործոց, երրորդ մասը պիտի բաժնուեր, իւր մահուան օրն, իրեն ծառայութեան մէջ գտնուողներուն եւ մնացածն ալ կը յատկացնէր իւր “անհորազար եւ ու-օրինակոր” (Bastard et non-légitime) որդւոյն Կիւյեցի (Guyot) դաստիարակութեան եւ կրթութեան, երբ սա դպրոց երթալու տարիքին հասնի. իսկ չորրորդ մասէն մնացածն պիտի յանձնուեր նոյն այդ Կիւյեցին, երբ նա քսան տարեկան լինէր։

Առաջ բերենք այդ կրտսէտէն¹, որ մեծ կարեւորութիւն ունի, վասն զի այնտեղ Լեռոն միայն իւր “անհարազար, որդին կը յիշէ, իրբեւ ժառանգորդ իւր հարստութեան մի իստ փոքրիկ մասին եւ ոչ իւր անուան եւ դիպուն։ Գրուած է հին Գաղղիերէն ոճով եւ այսպէս”

“Copie du Testament de haut et puissant prince Léon,
roy d'Arménie.”

Յետոյ կը կարդանք՝

„A tous ceux qui ces lettres verront, Jean,
Seigneur de Folleuille, chevalier, conseiller du

¹ Այս կտակագիրն կը գտնուի Պարիզու Աղբային Մատենադարանին մէջ, հետեւեալ ախզզութ։ Cote LL, 1505. Registre des fondations des Célestins de Paris, fol. 9.

roy, nostre Sire, et garde de la Préuosté de Paris,
salut.“

„Sçauoir faisons que par deuant M^{es} Nicolas Ferrebouc et Jean Huré, clercs notaires jurés du roy nostre Sire, et par luy establis au Chastelet de Paris, fut pour ce, personnellement estably par noble et excellent prince Léon, par la grâce de Dieu, roy d'Arménie, Sain de corps et de très-bon et vray entendement, si comme il disoit et apparoit de prime face; attendant et considérant que briefs sont les jours d'humaine créature, եւ“
 Եւ այսպէս կը շարունակէ. յետոյ կ'որոշէ թագաւորին հարսառթեան բաժանմանց մէն մի մասին ի՞նչ բանի յառացուիլն. երբ խօսքն կիւյեօ անհարազատին կու գայ, բնագիրն կ'ըսէ՛ ո de la tierce partie de ses dits meubles et immeubles, le dit testateur veut et ordonne qu'elle soit baillée et délivrée à Guyot, son fils bastard et non legitime, et icelle tierce partie luy laisse pour apprendre à l'escolle et avoir ses nécessités; la quelle tierce partie sera et demeurera ès mains de ses dits exécuteurs (*որոց անուններն արդէն վերն յիշեցինք*) et en leur pouvoir et puissance, qui serons tenus de la garder jusqu'à ce que le dit Guyot soit aagé de vingt ans, et duquel Guyot les dits exécuteurs aurons le gouvernement, comme ses tuteurs et gouverneurs jusques au dit aage de vingt ans.“

Et sitost que le dit Guyot sera aagé du dit aage de vingt ans, le dit testateur veut et ordonne que ses

dits exécuteurs baillent et déliurent au dit Guyot le demeurant de la dite tierce partie, et si auezant que le dit Guyot aille de vie à trépas auant qu'il soit aagé des dits vingts ans, le dit testateur veut et ordonne que ses exécuteurs baillent, déliurent et aumosnent pour Dieu le demeurant de la dite tierce partie aux pauvres pour les âmes du dit testateur et du dit Guyot, à l'ordonnance de ses dits exécuteurs . . ."

"En temoin de ce, nous, à la relation des dits notaires, auons mis à ces lettres le scel de la dite Preuosté de Paris, qui furent passées et accordées doubles par le consentement et ordonnance du dit testateur l'an de grâce 1392, le Samedy, 2^e jour de Juillet."

Այսպէս՝ ուրեմն լեռն Զ. իւր անհարազար որդին
կանուանէ պարզապէս՝ կիյեօ եւ ոչ լուսինեան, ըսել է
թէ զայն չճանչնար իբրեւ յաջորդ իւր անուան եւ տիտ-
ղոսներուն. եթէ այդ նպատակն ունենար — որ շատ հա-
կառակ պիտի լինէր ժամանակին բարուց եւ գուցէ թա-
գաւորն ծաղու առարկայ կը լինէր — ի հարկէ լեռն զայն
լուսինեան կ'անուանէր եւ անոր "անհարազար եւ ու-օբինուոր" (bastard et non légitime) նախատական ածականները
չէր տար:

Երբ այդ կիյեօն մարդու հասակին հասաւ, կը կար-
ծուի թէ թուռ ա'լմպլէցի¹ սպայ եղաւ. ուրիշ կերպով,
բնաւ իրեն վրայ յիշողութիւն մը չենք գտներ:

¹ Tour d'Ambles.

Ստեփանոս Լուսինեան¹ կրօնաւորն, իւր կիպրոսի պատ-
ռանեան մէջ կը յիշէ նաեւ ուրիշ կիւյիօ մը, որ վերոյի-
շեալին մեծ եղայրն եղած լինելու է. այդ կիւյեօն ալ, ըստ
նոյն պատմաբանի Պարիզի մէջ կանոնիկոս եղաւ, ուստի եւ
յաջորդ չունեցաւ:

Գուցէ ըսուի թէ յերուսաղէմ երկու թագաւորազն
հայ իշխանուհիներ կային որոնք կարող էին լեւոնի տիտ-
ղոսներն եւ անունն իրենց վերապահել: Սակայն այդ են-
թագրութիւնն ալ անհիմն եւ անկարելի է, վասն զի գի-
տենք արդէն թէ թագուհին եւ իւր աղջիկն Փիննա² կամ
ժողովին, Երուսաղէմ երթալով, այնտեղ մացին եւ մեռան,
առաջինը 1404 կամ 1405ին, իսկ երկրորդը՝ որոշ չգիտ-
ցուիր որ թուականին: Գիտենք դարձեալ թէ ոչ թագուհին
եւ ոչ ալ անոր աղջիկն նոր ամուսնութեան կապեր ունե-
ցան իրենց յաջորդներ եւ ժառանգորդներ թողլու համար:

Գալով գիննայի ամուսին՝ կորիկոսի կոմս Շահանին,
որ կարող էր ի պահանջել հարկին, Լեւոն Զ.ի տիտղոսներն
իրեն սեպհականացնել, գիտենք թէ նա ալ թագաւորին
հետ գերի գնաց Եգիպտոս 1374ին վերջերը եւ երկք տարի
խիստ բանտարկութենէ յետոյ ազատ արձակուելով, ան-
միջապէս Երոպա անցաւ, քրիստոնեայ իշխանաց գլու-

¹ Description et histoire abrégée de l'Ile de Cypre. Etienne de Lusignan, 1572. Իտալերէնէ, Գաղղիկըրէն թարգմանուեցաւ 1580ին:

² Փինա կամ Ֆիննա անունն առաջ եկեր է Josephine յատուկ անունէն, որուն միայն վերջին վանին է phine, լսու. կամ իս. ձեւով phina. Փիննա նուազական եւ միեւնոյն ժամանակ գտուանաց անուն մ'է, որ մը օրերն իսկ Գաղղիս մէջ շատ տարածուած է. կ'ըսեն նաեւ Lolotte, Titine, Lina, Margot, Liliane եւն, փի. ըսելու. Charlotte, Ernestine, Adline, Marguerite, Marceleine եւն.

թեան եւ օգնութեան դիմելու եւ իւր բանտակից աղդականները ազատելու : Պատմութիւնն մեզ կ'իմացնէ թէ Շահան 1379ին կամ 1380ին Աւինիոն էր — ուր այն ժամանակ պապերն կը նստէին — քահանայապետէն օգնութիւն խընդրելու ի նպաստ իրեններուն . իսկ այս դեպքէն յետոյ պատմութիւնն անոր վրայ ի սպառ կը լուէ :

Ուստի Շահան՝ Կորիկոսի կոճան — եւ ոչ իշխանն ինչպէս կլեցնել տալ ուզեց, ներկայ դարուս երկրորդ կեսին մէջ, Յովսէփ Յովհաննէսեան բաղդաֆինդիրն, որ ինքզինքն Լեւոն է:, իշխան Կորիկոսի, իշխան Հայոց եւ Լուսինեանի կանուաներ եւ որ իւր խաբերայութեան արժանի վարձն առաւ Խայտառակուելով եւ խեղճ մահուամբ մը — ուստի՝ կ'ըսեմք, այս Շահանը չգիտցուիր թէ Երբ եւ ուր մեռաւ . միայն այսքանն յայտնի է որ Շահան, ինչպէս իւր վեհապետն Լեւոն, առանց Արեւելքն կամ Կիլիկիան կրկին տեսնելու վախճանեցաւ :

Ուրեմն համառօտելով եղրակացնենք: Կիլիկիոյ Լուսինեանց իշխանութեան իյնալու ժամանակ, հայ թագաւորական գերդաստանն ներկայացնող չորս անձեր կային՝

1. Թագաւորն Լեւոն Զ. Լուսինեան,
2. Մարիամ թագուհին,
3. Ասոր աղջիկն, Փինսա կամ Ճողէֆին իշխանուհին Հայոց, Կոմսուհի Կորիկոսի, եւ
4. Կոմսն Կորիկոսի¹ Շահան, էրիկ Փինսայի:

¹ Սեւելիս 45 քիլոմետր հեռաւորութեամբ ծովանիստ բերդ մ'է Կորիկոս կամ Կոռիքոս յուն. Գրտէս. Ուուրինեանց թագաւորութեան ժամանակ շատ մեծ գեր խաղաղ այդ բերդը, որ երկու մասի կը բաժնուեր. Ակ մասը ցամաքի վրայ էր եւ միւսը ծովու մէջ. այս երկու բերդերն աւա-

Արդ այս չորս անձնաւորութիւններն մեռանց առանց յաջորդ թողլու. անոնց տիտղոսներն կրելու ուրիշ մէկն իրաւունք եւ իշխանութիւն չունէր բաց ի Կիպրոսի Լուսինեաններէն՝ ամենամերձ ազգականք Լեւոնի:

Գ Լ Ո Ւ Խ Զ.

Լուսինեանց յարատեւութիւնն ի Կիպրոս:

Թետրոս Ա. Լուսինեանի քաջագործութիւններն. անոր յաջորդները. — Յովհաննէս Գ. եւ Յակոբ Բ. — Յակոբ Բ.ի ամուսնութիւնը. — Յեղափոխութիւնը ի Կիպրոս. Վենետիկցիք Կղզային Կը տիրեն. — Յակոբ Գ. իւր ման. — Կատարինէ Գոռնարօ. — Յակոբ Բ.ի Կոսակագիրը. — Կիպրոսի Լուսինեաններն Վենետիկցւոց տիրապետութեան ժամանակ. — Օսմաննեանք Կը տիրին Կիպրոսի. — Կիպրոս Մազդիացւոց ձեռքն կ'անցնի:

Պետրոս Ա. Լուսինեանի +աջործութիւններն. — Մինչ Կիլիկիա-Հայաստանի մէջ Լուսինեանց իշխանութիւնն կը վերջանար Լեւոն Զ. Լուսինեանի՝ առանց յաջորդի, ի Պարիզ մեռնելովն, Կիպրոսի Լուսինեան ճիւղն կը յարատեւեր իւր իշխանութեան մէջ: Պետրոս Ա. որդի եւ յաջորդ Հիւկոս Դ.ի սաստիկ ոխ ունէր Մաշհմետականաց դէմ. Հազիւթէ թագաւորական աթոռն բարձրացեր էր, սկսաւ երեւելի լինել այլեւայլ քաջագործութիւններով եւ ամէն աեղ յաջողութիւն գտաւ: Զմիւռնից տիրեց, Աղեքսանդրիան առաւ եւ այրեց. յաղթանակաւ Սինա լեռն գնաց Սրբու-

լաթ-մբով. մը իրարու հետ կը հաղորդակցէին, ուկայի այսօր այդ թումբը կործանած է եւ երկու մասերն իրարժ բաժնուած: Այդ բերդին հրամանաւարն որ թագաւորէն կ'անուանէր, յսո՞ Կորինտօսի կ'ըսուեր. Ըահան եւս անոնցմէ մին էր: Այդ բերդը մինչեւ 1448 քրիստոնեայ աերերու ձեռքը մարդ:

Հւոյն կատարինեի գերեզմանին այցելութեան . յետոյ Սուրիոյ ծովեղերքն զարկաւ, Եգիպտոսի սուլդանին հետ նպաստաւոր դաշնիք մը դրաւ եւ Կիլիկիոյ Հայկական թագաւորութեան վրայ Լուսինեանի մը թագաւոր դրուելուն պատճառ եղաւ:

Պետրոս առաջնոյն յաջորդեցին Պետրոս Բ. եւ յետոյ Յակոբ Ա. : Վերջնոյս օրովն, այսինքն 1394ին, յետ մահուան Լեւոն Զ.ի Հայոց, Կիպրոսի թագաւորներին, ժառանգական իրաւունքով, սկսան անուանուիլ նաեւ թագաւոր Հայաստանի:

Յովհաննէս Գ. Եւ Յակոբ Բ. — Յակոբ Ա.էն յետոյ, իրարու ետեւէ թագաւորեցին Յովհաննէս Բ. եւ Յովհաննէս Գ. ասմոց թագաւորութեան ժամանակ գենովյի¹ հասարակապետութիւնը սկսաւ զօրքեր զըկել Լուսինեան թագաւորներուն, Մահմետականաց դէմ դնելու համար: Բայց այդ հասարակապետութիւնն, Կիպրոսի թագաւորաց օգնելու պատրուակաւ, յաջողեր եր կղզւյն մէջ հաստատուիլ եւ նոյն իսկ Կիպրոսի մայրաքաղաքին տիրել:

Վերջապէս հասաւ 1458թուականը, յորում Քարլոդա իշխանուհին՝ քոյր Յովհաննէս Գ.ի, թագուհի եր Կիպրոսի. Յակոբ Բ. Լուսինեան, մին յանհարազատ որդուոց Յովհաննէս Գ.ի, իւր հօրքով՝ թագուհւոյն վրայ պատերազմի ելաւ, որու ձեռքէն կղզին առաւ, գինովացւոցմէն ալ ֆամակոսդա մայրաքաղաքը:

¹ Genova իս. Génos Φαρν. Գենուա, Գենովա. Իտալական ծովեղերեայ քաղաք մ'է այսօր. իսկ Միլին Դարսու մէջ նա փոքրիկ հասարակապետութեան մը մայրաքաղաքն եղաւ, որ Վենետիկոյ հզօր հասարակապետութեան, շատ անգամ յաջող հակառակորդն եր:

Յակոբ Բ. Հ ամառ Ամառնութիւնն . — Յակոբ Բ., խելացի Եւ աշխոյժ, իրեն համար փառաւոր թագաւորութիւն մը կը պատրաստէր, երբ Վենետիկոյ¹ հասարակապետութիւնը, անոր կնութեան առաջարկեց գոռնարո սենադորին աղջիկն կատարինէ, որ Կիպրոսի մէջ անսահման կալուածոց տէր էր: Հասկանալի էր հասարակապետութեան միտքն իւր ըրած առաջարկէն . երբ թագաւորն ինամենար հասարակապետութեան հետ, բնականաբար, ինքը տկարագոյն քան զհասարակապետութիւն, պիտի ստիպուէր, քիչ մը ինամութեան Եւ բարեկամութեան համար, քիչ մ'ալ իւր դրացի հզօրագոյն պետութեան երկիւղէն, հասարակապետութեան ձեռաց մէջ տեսակ մը գործիք գառնալ, անոր ամէն քմահաճոյից, բաղձանաց, կամաց Եւ նցն իսկ հրամաններուն գլուխ ծուելով: Յակոբ Բ. Նախատեսելով բոլոր այս բաներն, Եւ զգալով ծաղկեալ հասարակապետութեան իւր Եւ թագաւորութեան վրայ ունենալիք ազդեցութիւնն, ջանաց Եւ կարողացաւ, երկար ժամանակ մերժել կամ յետաձել առաջարկն. բայց վերջապէս, Վենետիկոյ հետ մաքառելու համար շատ տկար լինելով Եւ պէտք եղած կամքի Եւ զինուրական զօրութիւնն չունենալով, ստիպուեցաւ առաջարկն ընդունիլ Եւ ամուսնացաւ կատարինէի հետ: Ամուսնութեան օրէն սկսեալ, Վենետիկ Կիպրոսի թագաւորն իւր հպատակաց թուոյն մէջ դասեց Եւ անոր ընդունել կու տար իւր բոլոր կամքերն: Յակոբ Բ. երկար չկրեց Վենետիկոյ

¹ Վենետիկ որ այսօր Խոալոյ քաղաքներէն մին է, Միջն Դարու մէջ ամենազօրաւոր Հասարակապետութեան մայրաքաղաքն էր, իւստ առուանի իւր վաճառականութեամբ Եւ նաւային զօրութեամբ:

Հպատակութիւնն, վասն զի քիչ անցաւ, որսորդութեան մը զոհ գնաց եւ մեռաւ:

Յեղափոխութիւն է Կիորս. Վենետուցիւն է Հռույն է Թէրեն. — Իւր մահուանէն անմիջապէս յետոյ յեղափոխութիւն մը ծագեցաւ կիպրոսի մէջ. ասով Վենետացիք յարմար առիթ գտան կղզին մտնելու, զինու զօրութեամբ խաղաղութիւն հաստատելու եւ անոր ամէն կողմերուն տիրելու: Ահա այսպէս կիպրոսի քաղաքական եւ զինուորական իշխանութիւնն Վենետացւոց ձեռքն անցաւ 1473 թուականին:

Յակի՞ դ., իւր մահը. — Սակայն հաւատալու է թէ Կիպրոսի մէջ Լուսինեան ցեղն դեռ շատ զօրաւոր էր եւ ժողովուրդն զայն շատ կը սիրէր, վասն զի Յակոբ Բ.ի մեռած ժամանակ իւր կինն յղի մացած լինելով, երբ մանչ զաւակ մը ծնաւ, ժողովուրդը հակառակ Վենետիկյ բռնակալութեան, այն նորածին մանուկը թագաւոր հոչակեց կիպրոսի եւ զայն անուանեց Յակոբ դ.: Բայց Վենետիկյ միտքն էր կիպրոսի բացարձակ տէրն լինել, եւ երբ զօրաւոր տէրութիւն մը այդպիսի նպատակ կ'ունենայ տկարագունի մը նկատմամբ, իւր նպատակին համելու համար ամէն միջոց՝ բռնութիւն, Ճնշում, կոտորած, իրեն համար լաւ է. այդ բանի անգամներ չտեսնուեցաւ նոյն իսկ մեր դարուն մէջ որ լուսաւորեալ կամ քաղաքակիրթ կ'անուանուի:

Վենետիկյ հասարակապետութիւնն ուրեմն բոլորովին բնական համարեց այդ երեխան թունաւորել տալ, որ հազիւթէ երկու տարի ապրեր էր:

Կապաշինե գոռնաբրծ. — Թագուհին կատարինէ շատ ջանք ըրաւ թագաւորութեան վրայ ունեցած իրաւունքները պաշտպանել. սակայն առանձին մացած եւ տկար կին մը

ի՞նչ կարող էր ընել վենետիկոյ պէս զօրաւոր պետութեան մը դէմ։ Հասարակապետութիւնը դիւրութեամբ յաղթեց անոր, եւ որպէս զի անոր ներկայութիւնն կզգւոյն մէջ ո եւ է խառնակութեան կամ ձանձրոյթի պատճառ չլինի, բռնեցին զայն եւ վենետիկ տարին իբրեւ գերի 1485ին։ Անկեալ թագուհոյն փոխարինութիւն մը ընելու համար, հասարակապետութիւնն անոր տուաւ Ասոլոյի¹ դղեակն եւ իշխանութիւնն եւ տարեկան ութ հազար դուքաթի ուոճիկ մը կապեց անոր։ Այս նոր արքունիքն բաւական անուանի եղաւ հտալից մէջ, մանաւանդ Պետրոս Պեմնո կարդինալին յօրինած տրամախօսութեամբ²։

Յակոբ Բ. է իրականինք. — Յակոμ Բ. իւր մեռած ժամանակն կտակագիր մը թողած էր։ Գեորգ Պիւսթրօն³, յոյն քրոնիկոսը, որ ժամանակակից էր կիպրոսի վերջին չորս թագաւորներուն եւ որուն ձեռագիրը կը գտնուի Լանտոնի բրիտանական թանգարանին⁴ մէջ, իւր գրութեան 69^{րդ} էջին մէջ կըսէ թէ Յակոմ Բ. կամ Անհարազատն իւր կտակագրով իրեն յաջորդ կը ճանչնար, կատարինէ գոռնարցին ծնելիք զաւակն։ իսկ եթէ այդ հարազատ զաւակը մեռներ, կիպրոսի թագաւորն՝ իրեն յաջորդ կ'ընտրէր իւր անհարազատ որդին Նոգինէոս։ իսկ եթէ սա եւս առանց յաջորդի մեռնէր, կիպրոսի թագը պիտի անցնէր իւր անհարազատ աղջկան Քարլոդդայի։ եւ երբ իւր (Յակոմ Բ. ի) սերունդը բոլորովին վերջանար, այն ժամանակ կիպրոսի

¹ Château et principauté d'Asolo, dans le Trévisan.

² Cardinale Pietro Bembo: Gli Asolani.

³ Georges Bustron.

⁴ British Museum.

գահն պիտի անցնէր Լուսինեան ցեղէն, թագաւորին ամենամերձ ազգականին:

Վենետացիք բնաւ կարեւորութիւն չտուին Յակոբ Բ.Ի կտակին եւ նախանձելի խնամքը պահեցին իրենց ձեռքն ինկած թագաւորութիւնն եւ թագն:

Կիդրոսի Լուսինեաներն վենետացոց ոչըսպես նեան յանձնաւի. — Սակայն եթէ թագուհին գերի գնաց, Լուսինեան ամբողջ ցեղն ալ անոր հետ չմեկնեցաւ. կղզւոյն մէջ մնացին թագին երկրորդական կամ հեռաւոր ժառանգորդներն, որոնք ճշմարիտ Լուսինեաններ էին եւ որոց Վենետիկ թոյլատրեց կիպրոսի մէջ մնալ եւ պահել իրենց տիտղոններն եւ կալուածներն: Հասարակապետութիւնը դաշնագրութիւն ըստ Լուսինեան տան մնացած իշխաններուն հետ, որով վերջինները կը խոստանային առաջնոյն՝ բնաւ քաղաքական ինդիքներով չզբաղիլ եւ այդ խոստումին փոխարէն պահել իրենց աղքայազոնն իշխանի տիտղոսը եւ ունեցած հարստութիւնները: Այս դաշնագրութեան մի օրինակը դեռ կը գտնուի այժմ Վենետիկոյ մատենադարանին մէջ:

Օսմանեան+ էը տիրեն կիպրոսի. — Վենետացիք չկարողացան երկար ժամանակ իրենց իշխանութեան տակ պահել կիպրոս կղզին, վասն զի նոյն միջոցին օսմաննեան նորահաստատ կայսրութեան սուլդանները Կ.Պոլսոյ եւ անոր շուրջը գտնուող բազմաթիւ տեղերու տիրելէն յետոյ, աչք դրին նաեւ կիպրոսի վրայ որ խիստ բարեբեր կղզի մ'էր եւ որ իրենց ապագայ արշաւանց մեծապէս օգտակար կարող էր լինել:

Կ.Պոլսոյ սուլդան Սէլիմ Բ. կայսրն, բովանդակ Եէմէնը նուածելէն (1570) յետոյ, ուզեց նաեւ կիպրոսի տիրել.

եւ որսվէնետեւ գրեթէ հարիւր տարիներէ ի վեր այդ կղզին Վենետացւոց ձեռքն էր, եւ նոյն միջոցին Վենետիկոյ եւ Օսմանեանց մէջ խաղաղութեան դաշինք կար, սուլտանն ուղեց առանց պատերազմի այն կղզոյն տիրել: Ուստի դես պան ղրկելով ծերակոյտէն պահանջեց Կիպրոսը, պատճառ բերելով թէ այն կղզին ժամանակաւ Եգիպտացւոց սուլդանին ձեռքն էր եւ հասցյթն եւս Մէքքէի եւ Մէտինէի յատկացուած էր: Արդ որովհետեւ Մէքքէի եւ Մէտինէի գերիշխանութիւնն եավուզ սուլդան Սէլիմ Առաջինէն ի վեր, անոր յաջորդ՝ օսմանեան կայսրներուն կը պատկանէր, իրեւ յաջորդք Խալիֆաներուն¹, արժան էր որ Վենետացիք նոյն կղզին վերագարձնէին սուլդանին:

Ծերակոյտը որ այնքան խորամանկութեամբ տիրեր էր կղզոյն, բնականաբար, սուլդանին այս առաջարկին հակառակեցաւ. իսկ Վենետիկոյ ժողովուրդը այնքան բորբոքեցաւ, որ ծերակոյտը հազիւ կրցաւ, գիշեր ժամանակ, գաղտնի դռնէն փախցնել, օսմանեան դեսպաններն:

Սուլդան Սէլիմ Բ. որոշեր էր Կիպրոսի տիրել. եւ երբ տեսաւ թէ բարեկամաբար իւր նպատակին չկարողացաւ համնիլ, թշնամութիւնը ձեռք աւտաւ եւ գարնան սկիզբը (1571) 360 նաւերէ բաղկացած նաւատորմիլ մը, երեք ծովապետներու հրամանատարութեամբ Կիպրոսի վրայ գնաց: Օսմանեան նաև ատորմիլը 100.000 զօրք ցամաք հանեց եւ

1. مُحَمَّدٌ بْنُ سَلَيْمَانٍ الْأَشْرِيفِيُّنْ، ۱۵۷۱ء.

1. مُحَمَّدٌ بْنُ سَلَيْمَانٍ الْأَشْرِيفِيُّنْ، ۱۵۷۱ء.

Թ ամիս պաշարումէն յետոյ Նիկոսիա Օսմանեանց ձեռքն անցաւ. իսկ կղզւոյն միւս քաղաքներն առանց ընդդիմութեան անձնատուր եղան։ Ֆամակոսդա քաղաքը եւս որ 7000 մարտիկներով, բաւական ժամանակ դիմագրեց եւ թշնամեաց մի քանի յարձակումները ետ մղեց, պաշարն սպառելով հարկադրեցաւ իւր դռներն բանալ (1571 օգոստոս 1)։ Եւ այսպէս բովանդակ կղզւոյն տէր եղան Օսմանցիք։

Իսկ Լէփանդի ծովային պատերազմէն յետոյ — որ կրնայ համարուիլ հետեւանք Կիպրոսի առման — Վենետացիք տեսնելով որ այլեւս իրենց համար յօյս չկայ եւրոպացի դաշնակիցներէն, ուղեցին Օսմանեանց հետ հաշտութիւն։ Հաշտութիւնը կնքուեցաւ 1573 մարտ 7 ին, որով Կիպրոսը Օսմանեանց ձեռքն կը մնար, եւ Վենետացիք կը խոստանային երեք տարուան մէջ 300.000 ոսկի պատերազմի ծախիք վճարել Բարձրագոյն Դրան։

Օսմանեանք հազիւ թէ ոտք դրին կղզւոյն մէջ, սկսան ըստ իրենց սովորութեան ամէն տեսակ բռնութիւններ ընել, հարուստներու ստացուածքն գրաւեցին եւ շատերն բռնի մահմտականութեան դարձուցին։

Սակայն միշտ յարգանքը վարուեցան Լուսինեան իշխանաց հետ, որոնք կղզւոյն մէջ անփարթամ կեանք մը կ'անցնէին գրեթէ իրենց ցեղին նախնի փառքը եւ քաջութիւնները մոռացած։

Անդրօս Անգլիացոց Յերեւան կ'անցնէ. — Լէփանդի պատերազմէն յետոյ, օսմանեան կայսրութիւնն որ այնքան զօրհաւոր սկսեր էր եւ ժամանակ մը Եւրոպից համար մեծ սպառնալիք եղած էր, սկսաւ փոքր առ փոքր տկարանալ եւ

Հետզիետէ իւր գրաւած գաւառները կորսնցնել այլեւայլ պատերազմներէ յետոյ։ Արդէն 1877 թուականին Օսմանցիք ընդարձակ գաւառներ կորսնցուցեր էին իրենց կայսրութենէն, երբ այդ թուականին Ռուսներէն եւս չարաշար յաղթուեցան եւ կորսնցուցին բազմաթիւ գաւառներ թէ յեւրոպա եւ թէ յԱսիա¹։

Անգղիա արեւելեան պատերազմին ժամանակ մեծապէս վնասուեցաւ. վասն զի իւր շահերն կը պահանջէին օսմաննեան տէրութիւնն անփոփոխ պահել, մինչ Ռուսներն բոլորովին փոխեցին անոր սահմաններն։ Անգղիա կ'ուզէր միջամտել եւ արդիիել Ռուսաց յառաջնաղացութիւնը, սակայն չհամարձակեցաւ. բայց երբ Ռուսք կ. Պոլսոյ գոներն հասան, Անգղիա այլեւս չկարողացաւ համբերել, նաւերն անմիջապէս Մարմարա ծովը մոցուց եւ բացարձակապէս մերժեց ճանչնալ Ռուսիոյ եւ Բ. Դրան մէջ ի Սան Սդէֆանօ դրուած դաշնագրութիւնն, սպառնացաւ նաեւ, հակառակ պարագային զինու զօրութեամբ միջամտել եւ այն դաշնադրութիւնն ջնջել տալ։

Գերմանիա, Անգղիայ այս որոշողական դիրքն տեսնելով, խորհուրդ տուաւ Ռուսիոյ, որպէս զի ընդունի որ Սան Սդէֆանօյի դաշինքն վերստին քննուի ի Պեռլին տեղի ունենալիք Վեհաժմողովին մէջ։ Ռուսներն զիջողութիւն ըրին. Անգղիա իւր սպառնալիքներն դադրեցուց եւ Պեռլինի Վեհաժմողովին² մէջ բոլորովին փոխել տուաւ Սան Սդէֆանօյի դաշնագրութիւնն ի նպաստ Ցածկաստանի։ Սակայն Անգղիա, ինչպէս արդի եւրոպական ո եւ է տէրութիւն, այդ ծա-

1 Սան Սդէֆանօյի դաշնագրութիւն 1877 մարտ 3:

2 Վեհաժմողի Վեհաժմողով տեղի ունեցաւ 1878ին։

ռայտութիւնն միայն բարեկամութեան սիրոյն համար չմատցց Տաճկաստանի. յիրաւի կը տեսնենք թէ Պեռլինի Վեհաժողովին բացուելէն մի քանի ամիս առաջ. (1877 յունիս 4) Անգղիա սուլդանին հետ դաշնիք մը կը դնէ, որով առաջնոր կը խոստանար երկրորդին, անոր ասիական դաւառներն պաշտպանել ու եւ է յարձակման դէմ եւ ի վարձատրութիւն Կիպրոս կղզին կը խնդրէր եւ կ'առնէր, առարկելով որ Կիպրոսն Ասիոյ մօտ լինելով, այնտեղէն դիւրութեամբ կրնար ասիական գաւառներուն օգնութեան հասնիլ:

Այսպէս, Կիպրոս կղզին որ Լուսինեանց տրուեր էր Անգղիայ թագաւորի մը ձեռօք, դարձեալ Անգղիայ իշխանութեան տակ մտաւ վեց հարիւր ութսուն եւ վեց տարի այլեւայլ տէրերու ծառայելէն յետոյ:

Գ Լ Ո Ւ Խ Է.

Լուսինեանց յարատեւութիւնն մինչեւ 1780 թուականն:

Պետրոս Լուսինեան. — Ստեփանոս Լուսինեան. — Ստեփանոս Լուսինեանի երկասիրութիւններն. — Քրիստոսովուրս Լուսինեան. — Լուգովիկոս Լուսինեան. — Ուրիշ Լուսինեաններ մինչեւ 1800 թուականն:

Պետրոս Լուսինեան. — Երբ Կիպրոս կղզին անցաւ օսմանեան իշխանութեան տակ, արդէն վերն յիշեցինք թէ Լուսինեանք մեծ պատիւ գտան սուլդաններէն եւ անոր ներկայացուցիչներէն, որոնք ազատ թողուցին այդ իշխաններն իրենց կալուածոց տէրն լինելու եւ իրենց տիտղոսներն կրելու. Այն ժամանակ Լուսինեանց տան պետն էր “Գալիլյո Էլիոն”, տիտղոսն կրող Պետրոս Լուսինեանն, որուն յաջորդներն շարունակեցին կղզւոյն մէջ ապրիլ անպահով

Եւ գրեթէ մոռցուած։ Յակոբ Գ.ի մահն իրենց խրատ մը եղած էր, բնաւ ձայներնին չհանելու եւ ո եւ է քաղաքական պահանջում չընելու։ Կիպրոս կղզին եւս որ Լուսինեանց իշխանութեան ժամանակ այնքան ծաղկեր եւ առաջ գնացեր էր, շատ ինկաւ վենետացւոց ժամանակ, իսկ Օսմանեանց իշխանութեան տակ, իւր կարեւորութիւնն բոլորովին կորսնցուց։

Սուբէտաննոս Լուսինեան։ — Օսմանեանց կիպրոսի մէջ հաստատուելէն (1571) երկու տարի յետոյ, 1573 թուականին կը տեսնուի Ստեփաննոս Լուսինեան անուն կրօնաւոր մը, մերձաւոր ազգական վերցիշեալ Պետրոս իշխանին։ Այս Ստեփաննոսը, որուն դաստիարակն եղեր էր Կիպրոսի Հայոց գիտնական եպիսկոպոսն Յուլիանոս, փոքր հասակէն կղերականութեան մասնաւոր հակում մ'ունենալով, Արբոյն Դոմինիկոսի կրօնաւորաց կարգին մէջ մտաւ եւ անուն ստացաւ իրեն աստուածաբան եւ քարողեց։ Ստեփաննոս իւր Հայրենիքէն մէկնեցաւ 1571ին եւ գնաց նախ Խտալիս եւ յետոյ Գաղղիա ուրի ժամանակ մը կցցաւ. երբ դարձեալ Խտալիս վերադարձաւ Ակսոդոս Ե. անոր եպիսկոպոսի աստիճան տուաւ։

Սուբէտաննոս Լուսինեանի երիսէբունիւները. — Լուսինեան Ստեփաննոս եպիսկոպոս մեռաւ 1590 կամ 1595ին։ Նա թողեր է բազմաթիւ երկասիրութիւններ, որոց գլխաւորներն են՝

1. Նիտրոդրունիւն եւ համաստո դադանունիւն Կիպրոսի նշանայն. Նոյն ժամանակին մնալու 1572.

2. Հինգ ճառեր իշխանաց դարձուոց իրայ.

3. Ընդ . Պատմութիւն Երանակվի՞ , Կիրոսի եւ Հայութանի նահաւորութեանց .

4. Պարունակութիւն ուն ցեղաբանութիւն .

5. Երեք հեղինակութիւններ , վաւաչոն ինաց անհայելապահնեան եւ լսաւութեան գրայ .

6. Ցեղաբանութիւն վանակութիւն է եօն աշխատիւն ցեղեան .

7. Հեղինակութիւն մը՝ Երանակվայ նահաւորաց Երանակվի գրայ ունեցած նոդապահի հասնին .

8. Մի անէ էրայիներ այլաւոյլ նահաւորակուն ունաց Եւ Լսափնեան ուն իրայ . Ասոնց գրեթէ բոլորն ալ Խոալերէն գրուած են , միայն Կիպրոսի պատմութիւնն Հրատարակեց նաեւ ի Պարիզ՝ Գաղղիերէն , 1580 թուականին :

Քըլսութուուլոս լուսնինեան . — Մի քանի տասնեակ տարիներ յետոյ , 1611ին , գարձեալ Լուսինեան տան վրայ տեղեկութիւն ունինք : Խոալիոյ Թորինո քազաքին մէջ նամակներ կը գտնուին , զորս գրած է Քիմսառուլոս Լուսինեան արքեպիսկոպոս Կիպրոսի , եւ ղրկած (1611) Մօնպազիլ կոմին , որ Կարոլոս Էմմանուէլ Ա . Սաւուայի գքսին , պալատականներէն մին էր : Արքեպիսկոպոսն՝ պալատականին հետ կը բանակցի , կերպով մը Կիպրոսն Օսմանեանց իշխանութեան տակէն հանելու համար :

Կոմին Մաս-Լաթրի իւր Կիպրոսի պատմութեան մէջ կը յիշէ բազմաթիւ ձեռագիրներ , Վենետացւոց տիրապետութեան ժամանակէն — որոնք մինչեւ այսօր պահուած են Վենետակոյ Ս . Մարկոս մատենադարանին մէջ — , որոց մէջ կըսուի թէ կղզայն գլխաւոր կալուածատեարց եւ իշխանաց (ԺԶ. գարուն) մէջ կը գտնուին նաեւ Լուսինեան տան անդամներն :

Լուժովիկոս Լուսինեան. — Այդ իշխաններն, գրեթէ մոռացութեան մէջ, մօտ դարու կէս, որդիկ ցորդի իրարու յաջորդելով կը շարունակեն Լուսինեան ազգատոհմին ցեղաբանութիւնը: Ժ. դ. դարուն կէսերն Լուսինեանք դարձեալ իրենց մթութենէն կ'ելլեն յանձին Լուի կամ Լուդովիկոս Լուսինեան իշխանին, որ այն միջոցին Տէր Ավորոս իշխան (Sire de l'Île de Chypre) տիտղոսը կը կրէր:

Ուրեմն Լուսինեաններ մնալու 1800 նուականն. — Լուդովիկոս Լուսինեանի ժամանակակից էին ուրիշ չորս ազնուապետական Լուսինեաններ, ազգական Լուդովիկոսի, որոնք վերջինս իրենց տան պետն կը դաւանէին: Ասոնցմէ մին էր Լուսինեան մարդիկ մը որ ծնած էր 1753ին. սա գնդապետ եղաւ Գաղղից մեծ յեղափոխութեան ժամանակ. յետոյ բոլոր կալուածն ծախելով Գերմանիա փախաւ, ժամանակէ մը վերադարձաւ Գաղղիա (1800) եւ մեռաւ 1815ին խիստ հարուստ եւ իիստ անծանօթ:

Երկրորդը՝ դարձեալ Լուսինեան մարդիկ մ'էր որ Պէարն գաւառին մէջ ծնաւ (1760). ձեռքէն եկած ծառայութիւնն Գաղղից մատուցանելէն յետոյ Աւստրիա գաղթեց 1790ին. այնտեղ մի քանի պատերազմներու մէջ անուանի եղաւ եւ Հարուստ աղջկան մը հետ ամուսնանալով հոն հաստատուեցաւ:

Երրորդն էր պարզ Լուսինեան ասպետ մը, որ ապստամբ Վանտէացւոց սպայ լինելով Նանթի մէջ ձերբակալուեցաւ եւ հրացանի բռնուեցաւ 1795ին:

Չորրորդ Լուսինեանը զօրավար եղաւ Հասարակապետութեան ժամանակ եւ Վանտէացւոց դէմ գնաց 1793ին:

**Մինչեւ մեր օրերն Գաղղիս այլեւայլ կողմերն դեռ
կան Լուսինեան ազգանունն կրող ընտանիքներ, որոց ոմանք
կոմս, դեր-կոմս, պարոն, ասպետ տիտղոսներն կը կրեն,
ոմանք եւս — աւելի շատերն — միայն ազնուականութեան
“դը”, մասնիկն ունին, ոմանք ալ պարզապէս Լուսինեան կը
յորջորջուին առանց ու եւ է ազնուականի տիտղոսի:**

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻՆ

ՀՈՒՍԻՆԵԱՆՆԵՐԸ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԺԱՄԵՆԵԿԱՌԻՑ ՀԱԽՍԻՆԵԱՆՔ

Գ. Լ. Ա. Խ. Ա.

Լուսինեան ցեղին անդրանիկ ճիւղն :

Լուսինեան տան երկու ծիւղի բաժնուկին . — Քրիստոսուլոս իշխանը . — Լուղովիկոս Լուսինեան . — Լուղովիկոս ի Ռուսաստան, անոր զինուրական ծառայութեան յիշատակազիքն . — “Նորիրական Արքայական, կոչուած ծննդագիրը . — Լուսինեանը թիկնածու Յունաստանի գահին . — Լուղովիկոսի ման . — Միքայէլ իշխանը :

Լուսինեան դան երիս ճիւղի բաժնուկին . — Երբ Օսմանեանք Վենետացիները վանեցին Կիպրոս կղզիէն, լատին տարրին հետ անհետացաւ նաեւ քիչ քիչ լատին կրօնն . Լուսինեանք իրենց գլուխը եւ կալուածներն պահելու համար, ստիպուեցան տեղացի Յունաց հետ ինամենալ եւ վերջ ի վերջոյ յունադաւանութիւնն ընդունիլ : Վերսիշեալ Լուդովիկոս իշխանն եւս յունադաւան էր. սա ունեցաւ երկու մանչ զաւակներ որոնք կոչուեցան Քրիստոսուլոս եւ Ամօրի - Յովսէփ Լուսինեան : Սոքա Լուսինեանց ազգատոհմին արդի երկու ճիւղերն կազմեցին . Քրիստոդուլոս գլուխ եղաւ անդրանիկ ճիւղին, որ յետոյ Ռուսաստան հաստատուեցաւ,

իսկ Ամօրի-Յովսէփ կրտսեր ճիւղին՝ որ վերջնականապէս գողղիա հաստատուեցաւ.

Քիւրութուլսո իշխանը. — Քրիստոտուլոս Լուսինեան, անդրանիկ որդի Լուդովիկոսի, Կիպրոս կը գտնուէր, երբ 1820ին յունական ապստամբութիւնը ծագեցաւ, իշխանն գուշակելով իւր հայրենեաց վրայ գալիք դժբաղդութիւններն, ուզեց իւր Լուդովիկոս անուն մէկհատիկ որդին, որ տասնեւերեք տարեկան էր, ապահով տեղ մը գնել: Ուստի զայն Կ Պոլիս ղրկելով, ‘Աիկոմեդիոյ Մետրոպոլիտ’ Աթանաս արքեպիսկոպոսին պաշտպանութեան տակ դրաւ. այդ բարձրաստիճան կղերականը մանկան մօրեղբայրն էր: Քրիստոտուլոս իւր բոլոր հարստութիւնն, որ կ'ըսուի թէ 145 միլիոնի կը հասնէր, փոխադրել տուաւ Կ.Պոլիս, արքեպիսկոպոսին պալատը, յուսալով որ ըստ օսմանեան պետութեան օրէնքներուն կղերական պետերուն անձը, պալատը եւ ինչքերը անձեռնմխելի կը մնան: Սակայն նա բնաւ չէր մտածեր խուժանին վայրագութեան վրայ: Զատկի օրն, Պէնտէրլի Ալի-Փաշա մեծ Վիզիրի հրամանաւ, Կ.Պոլսոյ յայն Պատրիարքն Գրիգոր եւ Աիկոմեդիոյ արքեպիսկոպոսն Աթանաս կախաղան բարձրացան՝ իրբեւ գրգուչք յոյն ապստամբութեան:

Յունաց պատրիարքարանն եւ Աթանասի տունը կոխուեցան, իշխանին բոլոր հարստութիւններն գրաւուեցան եւ կամ աւարի առնուեցան մոլեռանդ ամբոխէն:

Քրիստոտուլոս, ինքն ալ, Կիպրոսի կոտորածին ժամանակ, բազմաթիւ կիպրացի մեծամեծներու հետ սպանուեցաւ եւ այսպէս կորսնցուց, իւր այնտեղ ունեցած բոլոր անշարժ կտրուածներն:

Լուդովիկոս Լուսինեան. — Քրիստոնելոսի որդին, Լուդովիկոս պատանին, մահուանէ ազատեցաւ կ. Պոլսոյ սպանիական գեսպանին միջնորդութեամբ, որ զայն իւր պաշտպանութեան տակ առաւ եւ յետոյ Անգղիս Սուրբ-Գրոց ընկերութեան միսիօնարներուն յանձնեց: Պատանին մեծցաւ եւ կրթուեցաւ միսիօնարներու քով եւ երբ զէնք կրելու հասակին հասաւ. ու աեսաւ Յունաց ազատութեան համար ըրած պատերազմերն, գնաց անոնց օգնութեան եւ կամաւոր զօրք գրուեցաւ, յունական ապստամբ բանակներուն մէջ:

Իսկ երբ Ռուս-Թղթական պատերազմը ծագեցաւ 1828ին, Լուդովիկոս ռուսական բանակին մէջ մտնելով ընդունուեցաւ Նիկողայոս կայսրէն իրրեւ նահաւուածն իշխան, ուրիշ ուրացային դանէն կիպրոսի:

Լուդովիկոս է Ռուսասարան, անոր վնասուրածն ժառայութեան յիշուրակիտն. — Լուդովիկոսի ռուսական ծառայութեան մէջ մտնելն եւ կայսրէն իրրեւ թագաւորական իշխան ընդունուիլն կ'ապացուցանէ, անոր զինուորական ծառայութեան համար ստացած վկայագիրը, որ նոյն ինքն կայսր Նիկողայոսէն ստորագրուած է:

Այդ վկայագիր-յիշատակագիրը որ 662^{րդ} թիւն կը կրէ, հետեւեալ կերպով շարադրուած է՝

“Լուդովիկոս, որդի Քրիստոնելոսի, իշխան Լուսինեան, գնդապետ յունական բանակին եւ թարգման Ռուսաց բանակին, ուղղակի սերեալ Կիպրոսի թագաւորներէն, քսան եւ հինգ տարեկան, նախ գնդապետի աստիճանով 1829 Փետրուար 24ին, իրրեւ թարգման արեւելեան լեզուաց, մտած է երկրորդ բանակին ընդհանուր զօրավարին ատենա-

դպրութեան մէջ, այս պաշտօնին մէջ շարունակեր է մալ փայլուն ընթացքով, աշխուժութեամբ եւ եռանդով: „

(այստեղ կը յիշատակուին իշխանին ծառայութիւնները) եւ յետոյ՝

“Նա ստացած է արծաթեայ մետալն, որ հաստատուած է 1828—1829ի տաճկական պատերազմին առթիւ:

Վերսիշեալներն հաստատելու համար ներկայ վկայագիրս, անոր տրուած է իմ ստորագրութեամբս եւ կնիքովս, Ռէնի քաղաքին մէջ, 1830 Մայիս 1ին:

Ներկայիս բնագիրը ստորագրուած է իւր կայսերական բարձրութիւնը՝ իմ Վեհափառ Տիրողմէս: „

Ստորագրած է
ՏՈՂՐԾՎՈԼՍՔԻ

Այս վկայագիրը Ռուսից Արտաքին Գործոց մինիստրութիւնը ընդունելով, 1878 դեկտ. 18ին, ենթակառավարիչ Հիւսթէրն եւ քաղաքական խորհրդատու ֆօմավենսքին վաւերացուցին ի Սէն-Փեթէրսպուրկ, 1166 թիւ կրող մի պաշտօնական թղթով:

Նշն վկայագիրը վաւերացուեցաւ նաեւ, 1879 Յունուար 9ին, Ա. Փեթէրսպուրկի ֆրանսական Հիւսթատոսարանի 8 թիւ կրող պաշտօնական թղթով, ուր ստորագրած է Ա. Պ. Մէյտիէս ատենադպիրն:

Անոնք որ գիտեն թէ ուսւական կառավարութիւնը որ աստիճանի խիստ է իշխանական կամ ազնուական տիտղոսներն ձանչնալու մասին, կրնան երեւակայել թէ Լուդովիկոս Լուսինեանը, որ աստիճանի վաւերական թղթեր ունենալու

էր իւր ձեռքն, իւր տիտղոսներն Ռուս կառավարութենէն ճանչցնել տալու համար։ Եւ իրօք՝ անկարելի էր Լուդովիկոսի ունեցածէն աւելի կատարեալ եւ աւելի զօրաւոր եւ վաւերական ծննդագիր-վկայական մ'ունենալ։

“Առաջախան, “Արտայախան, իուշուծ ձևնդոֆիբը. — Լուդովիկոս ունէր նուիրաէն, արտայախան, ասկեզծ եւ վիճ կոչուած ծննդագիր մը, որ իրեն տրուած էր յոյն կողերական իշխանութեան կողմանէ. ըստ որում իշխանն Լուդովիկոս, որդի Քրիստոսուլոսի, է միակ եւ արժանաւոր յաջորդ եւ ժառանգութիւնութիւնուն հարուսացէմի, Կիպրոսի, եւ Հայաստանի թագաւորութեանց։

Այդ մագաղաթին պարունակութիւնը հետեւեալն է՝
“Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Արքոյ, Ամէն։

Ներկայ ալքայական, ոսկեզծ վկայագիրս կրողն, թագաւորակն Տէր մեր Լուդովիկոս Լուսինեան, սերեալ զարմէն Լուսինեանց, որք եղան թագաւոր Երուսաղէմի, Կիպրոսի եւ Հայաստանի, ծագմամք՝ Քրանսացի գերդաստան, որուն արքայական գաւազանն արեւելք բերուեցաւ Յանոս թագաւորէն եւ Նորին Վեհափառութիւն Յակոբ Ա. եւ Հիւկոս Դ. թագաւորներէն եւն

Նա կը պատկանի, օրինաւորապէս արեւելքի ուղղափառ եկեղեցւոյն եւ ծնած է ուղղափառ ծնողներէ։

• •

(Այստեղ երկարօրէն կը բացատրուի թէ ինչպէս Իշխանը Պետրոս Ա. Էն մինչեւ իւր Հայրն Քրիստոսուլոս հասեր է, թէ զիք եղած են իւր նախնիք մինչեւ իւր Հայրն) եւ յետոյ՝

“Ուստի, ներկայ վեհ եւ նուիրական վկայագիրն իրեն տրուած է, ըստ թագաւորական եւ նախնի մի քանի գրաւոր վկայութեանց, որք գրուած էին ոսկեզօծ եւ կնքեալ մագաղաթներու վրայ, որք կը պատկանէին Լուսինեան թագաւորական տան եւ որք կը հաստատէին թէ այդ շատ հին, փառաւոր եւ զօրաւոր ընտանիքին վերջին ներկայացուցիչն է ։ Բ. Թագաւորական իշխանն, Լուգովիկոս Լուսինեան, Իշխան Ախպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի։”

յամփ Տեղան 1815 եւ 27^{րդ} օր Յուլիս ամիսյ։”

Եետոյ կու գան ստորագրութիւններն . որոց մէջ յիշելու արժանի են Ախպրիանոս՝ Վիպրոսի նախաթռոռ արքեպիսկոպոսինն, ասոր օգնական Սոփիրիանոսինն, Կիւրեղ պատրիարքինն եւ տաճնումէկ մետրապոլիտներունն . ասոնցմէ զատ Վիպրոսի յօն կողերականութենէն տասնեւեօթը ստորագրութիւններ . ընդ ամէնը երեսուն եւ մէկ ստորագրութիւնք, ընդ որս Նիկոմիդից մետրապոլիտ Աթանասինն որ Լուգովիկոսի մօրեղբայրն էր։

Քրիստոտուլոս իշխանն եւս այդ պաշտօնական ծննդագիրն վաւերացուցեր է հետեւեալ խօսքերով՝

“Մենք, իշխան Քրիստոտուլոս, ներկայս տամք մեր սիրելի որդւցն Իշխան Լուգովիկոսին, իւր ապահովութեան համար, եւ ի՞նչ որ վերեւ գրուած է հաստատեմք մեր ստորագրութեամբ եւ կնիքով։”

Այս վերջին խօսքերն ստորագրուած են յունարէն եւ ֆրանսերէն լեզուներով՝

“Թագաւորական իշխան Քրիստոտուլոս Լուսինեան։”

Լուսինեան + Անդրեաս Յունաստանի Քանին . — Երբ 1863 թուականին Յունաստանի թագաւորական գահն բազմելու

Համար Հելլէն ժողովուրդն, Օթոն Թագաւորն վանելէն յետոյ, արժանի Թագաւոր մը կը փնտուէր, Եւրոպական թերթերն եւ մանաւանդ ուստական մամուլը, Լուգովիկոս Լուսինեանը եւ կամ անոր որդին Միքայէլ իշխանը թիկնածու կ'առաջարկէին Յունաց, մանաւանդ որ անոնց նախնիքը թագաւորած էին Յոյն ժողովրդին գոնեայ մի մասին վրայ՝ ի Կիպրոս:

Այն ժամանակներն, Փեթերսպուրկի մեծ լուգիրներէն միոյն՝ “Հիւսիսային Մեղունին մէջ կը կարդացուէր, հետեւեալ յօդուածը, որուն թարգմանութիւնը մենք այստեղ կ'արտադրենք”:

“Ահաւասիկ նոր թիկնածու մ'ալ Յունաստանի գահոյից համար, որ ներկայացուած է երկու անձինքներէ ողբ Ռուսաստան կը բնակին եւ որոց նախնիք, ժամանակաւ թագաւորեցին Յունաց ցեղ եւ ծագումն ունեցող մի ժողովրդի վրայ: Մենք կ'ուզենք խօսել Եւրոպայի ամենահին գերդաստաններէն միոյն՝ Լուսինեան զարմին վրայ, որ սկզբն առաւ Խաչակրաց ժամանակէն եւ գրեթէ երեք հարիւր տարի թագաւորեց յարեւելս՝ Երուսաղէմի, Կիպրոսի եւ Հայաստանի վրայ: Այս գերդաստանի անդամներն, մերձ ազգականներ էին Բիւղանդիոն կանթակուզէն եւ Պալէօլօկ երկու կայսերական ցեղերուն հետո:”

“Լուսինեան թագաւորական ցեղի ժառանգորդներն գեռ կ'ապրին եւ այդ տոհմին վերջին ներկայացուցիչներն են երկու անձինք հայր եւ որդի: Հայրն է Լուգովիկոս Լուսինեան իշխանն եւ երկրորդը՝ Իշխան Միքայէլ Լուսինեան որ գեռ պատանի է: Այս երկու իշխաններն արեւելեան եկեղեցոյն կը պատկանին: Ահա դոքա են Յունաստանի այժմ պարապ մնացած գահին թիկնածուներն:”

“Մենք անտեղի չենք համարեր ըսելու որ, եթէ Յշներն ուշադրութեան առնուն այս երկու իշխաններու կրօնքն, նմանապէս նաեւ անոնց նախնեաց յշն ցեղէ ժողովրդի մը վրայ թագաւորելն, եւ գլխաւորապէս եթէ ի նկատ առնուն այն ազգակցութիւնն որ Լուսինեան իշխաններն կը հապէ Բիւզանդիոնի կայսերաց հետ, պիտի տեսնեն թէ այս երկու իշխանաց թիկնածութիւնն, համեմատելով բոլոր առաջարկուածներուն հետ, իրենց կը ներկայացընէ աւելի շահաւորութիւն եւ աւելի իրաւունք ունի Յունաստանի թագին:

Սակայն Լուսինեանք, ինչպէս այժմ նշյնպէս եւ 1863ին, արեւելեան տեսակ մը դատապարտելի մեղկութեամբ, ամէն տեսակ ցեղական իրաւունքներէ եւ փառքերէ ետ կեցեր էին. ուստի Անդղիոյ Արտաքին Գործոց Պաշտօնարանին նամակ մը գրելով իրենց թիկնածութիւնն ետ կ'առնուին:

Բայց յետոյ կարծես թէ այդ դատապարտելի անշարժութենէն, իրենք եւս ամչնալով, մի քիչ, շատ քիչ, ետ կեցան եւ ինքզինքնին ցոյց տուին, երբ Անդղիոյ եւ Օսմանեան տէրութեան մէջ տեղի ունեցաւ 1878 Յունիս 4ի դաշնադրութիւնն: Լուգովիկոս իշխանն՝ միանալով Լուսինեանց ցեղին կրտսեր ճիւղին հետ, Անդղիոյէն պահանջեց Կիպրոսի վրայ ունեցած իրաւունքներն: Ուստի միաձայն հաւանութեամբ Լուսինեան իշխաններն՝ որոց գլուխն կը գտնուէր ինքն Լուգովիկոս, տեղեկագիր մը ղըկեցին 1878 Յուլիս 24ին Անդղիոյ Արտաքին Գործոց պաշտօնէին. այս նամակը միւս Օգոստոս 12ին թայրու թերթին մէջ հրատարակուեցաւ. խմբագրութիւնը իւր կողմանէ յօդուած մը

աւելցուցեր էր այդ պահանջմանց զօրութեան եւ կարեւութեան վրայ:

Այս ինդիրը, երկար ժամանակ նիւթ հայթայթեց եւրոպական մամուլին. վասն զի իշխաններու պահանջն օրինաւոր ճանչութելով, Անգղիոյ կառավարութեան դէմքաւականին դժուարութիւններ կը յարուցանէր, որոց վրայ բնաւ չէր մտածած Անգղիա, դաշնադրութիւնն կնքած միջոցին:

Լուգովիկոս իշխանն չյուսահատեցաւ եւ 1879ին նոր տեղեկագիր մի եւս մատոյց ֆեթերսպուրկի Անգղիոյ դեսպան՝ Լորտ Դիւֆրէնի, ի նպաստ կրտսեր ճիւղին անդամոց:

Հակառակ Անգղիոյ կառավարութեան պահած սիստեմատիք լուսնեան, Եւրոպա ստիպուեցաւ ճանչալ, Կիպրոսի նախկին թագաւորաց ժառանգորդներու իրաւունքն՝ կղզւցն վրայ:

Լուգովիկոս մահ. — Լուգովիկոս իշխանն Լուսիննեան, ֆեթերսպուրկի մէջ 1884 Յունիս 21ին վախճանեցաւ. “Նօվվաքէմ”, թերթն հետեւեալ կերպով կ'իմացնէր իշխանին մահուան լուցն, իւր 1884 Յունիս 22 (Յուլիս 4) ժուականաւ 2986 թուին մէջ:

“Յունիսի 21ին, Բարձրեալն Աստուած, իրեն կանչեց Ս. Գերեզմանի պաշտպանողաց ներկայացուցիչն, որ կը կրէր Կիպրոսի թագաւորի տիտղոսն, ո.ուսական բանակին նախկին գնդապետ՝ իւր Արքայական Բարձրութիւնն՝ Իշխան Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի, Անհապատի իշխանն Լուգովիկոս Լուսիննեան, Եօթանասուն եւ Եօթը տարեկան հասակին:”

“Իւր որդին, թագաւորական իշխանն Միքայէլ, ամենուն կ'իմացընէ այս տիուր եղելութիւնն եւ կը յայտարարէ

թէ ամբիծքն եւ յուղարկաւորութիւնն տեղի պիտի ունենան
Մալէնքիի գերեզմանատունը Յունիս 23ի շաբաթ օրն,
առաւօտեան ժամը 9 ին։

Կ. Պոլսց. կէս-պաշտօնական “Թոքէն, տաճկերէն, եւ
„Լա Տորգաւէ“ ֆրանսերէն թերթերն եւս խօսեցան Լուդո-
վիկոս իշխանին մահուան վրայ։

Սէւյյել էշխան։ — Լուդովիկոս Լուսինեանի մեռնե-
լովն, իշխանն Միքայէլ Լուսինեան պետ եղաւ անդրանիկ
Ճիւղին. Նա իւր գրութիւններով փայլուն անուն մը ստացաւ
ուստական մատենագրութեան մէջ եւ այսօր Զարերու պա-
լատին մէջ, թագաւորական իշխանաց արժանի պատիւ
կընդունի։

Գ Լ Ա Խ Բ.

Լուսինեան Տոհմին Կրտսեր ճիւղն։

Ամորի Յովսէփ. — Մուրատ-Բէկ եւ Ամորի Յովսէփ. Նար-Բէկ. —
Նափոլէոնի արշաւանքն յԵգիպտոս. — Եուսուֆ Նար-Բէկի ման. —
Գէորգ Յովսէփ կամ Եուսուֆ Գալֆա. — Գէորգ Գալֆա սեղանաւոր
եւ յետոյ ուսուցիչ լեզուի. — Գէորգ Գալֆայի ման։

Ամոք Յովսէփ. — Ըսինք արդէն թէ անցեալ դարու
վերջերն Լուսինեան տան ներկայացուցիչ Լուդովիկոսի եր-
կրորդ որդին էր Ամորի Յովսէփ՝ որ ծներ էր 1770ին։ Այդ
միջոցին Գալլիսյ անմահ փիլիսոփաներու քարոզած ազա-
տութեան գաղափարներն ոչ միայն ֆրանսայի եւ ֆրան-
սախօս երկիրներու մէջ, այլ նաև օտար աշխարհաց մէջ
տարածուեր էին։ Ամորի Յովսէփ՝ ժամանակին գաղափար-
ներով տոգորուած՝ չէր կրնար անշարժ մնալ. մանաւանդ որ

Կիպրոսի միօրինակ եւ մեղկ կեանկը, իւր եռանդուն բնաւո-
րութեան չէր կարող համաձայնիլ:

Նա կը բնակէր երկիր մը, որուն ամէն մէկ անկեան
վրայ դրոշմուած էին իւր նախնեաց գործքերն, անոնց փառքն
եւ քաջագործութիւնները: Երբ զէնք մը տեսնէր, անմի-
ջապէս իւր աչքերուն մէջ կրակ մը կը փայլէր:

Երբ Կիպրոսի նաւահանգիստներուն թնդանօթներն՝
փոթորիկներու միջոցին, մութ գիշերուան մէջ կ'որոտային,
Յովսէփ պատերազմ եւ յաղթանակ կ'երազէր: Ամորի՝ որու-
ցեղի անցեալն լիբն էր փառքով, կարող էր միթէ մոռացու-
թեան մէջ ապրիլն յանձն առուով: Երբ կը մտածէր թէ այն
կղզին որուն վրայ ինքն իբրեւ գերի կը շրջէր, իւր նախնեաց
ուրուականներն կը գտնուէին, անոր միտքն կը յեղաշրջէր եւ
միայն պատերազմ կ'երազէր: Ահա այսպէս մեծցաւ Ամորի
Յովսէփ մինչեւ իւր հօր մահն:

Մուրատ - Բէկ ու Ամորի Յովսէփ. Նոր - Բէկ. — Ներկայ
դարուս սկիզբն Եգիպտոսի բացարձակ տէրն կամ էմին էր,
հայազգի Մուրատ - Բէկն, որ կրօնափոխ լինելով եւ մահ-
մետականութիւնն ընդունելով, Եգիպտոսի Մէմլուքներուն
ընդհանուր պետն եղած էր, առանց սակայն իւր հայ ծա-
գումն ուրանալու:

Ամորի Յովսէփ՝ միշտ փառք եւ պատիւ ստանալու
փափաքէն տոչորուած եւ չկրնալով այլեւս Կիպրոս մնալ,
ինքզինքն բաղդին յանձնելով՝ օր մը կը մեկնի Եգիպտոս եւ
Մուրատ - Բէկի ծառայութեան մէջ կը մտնէ:

Մուրատ - Բէկ գնահատելով երիտասարդ իշխանին
բնական եւ բարոյական յատկութիւններն, զայն իւր պա-
տին պահապան զօրքերու պետ կը կարգէ եւ Եգիպ-

տական բանակին մի մասն եւս անոր հրամանատարութեան կը յանձնէ:

Ամորի Յովսեփիայ Եգիպտոս երթալն եւ Մուրատ-Բէկի ծառայութեան մէջ գտնուիլն կը յիշէ ք Վասցեան կոմն իւր Եգիպտոսի պատմութեան մէջ:

Ամորի Յովսեփի իւր լրջութեամբ, անկեղծ եւ բարի բնաւորութեամբ, յաղթանդամ կազմուածքով, կրցաւ քիչ ժամանակէն իւր իշխանութեան տակ դրուած զօրաց վախ եւ ակնածութիւն ազդել եւ զանոնք պէտք եղածին պէս իրեն հպատակեցնել: Մուրատ-Բէկ ալ բոլորովին գոհ մնալով Յովսեփիայ ծառայութենէն եւ ուզելով այդ ազնուական ծագում ունեցող երիտասարդն իւր ցեղին հետ կապել, իւր քրոջ աղջիկն Սադենիկ իշխանուհին, որ հայկական կանացի գեղցկութեան սբանչելի տիպար մը կը ներկայացնէր, Յովսեփիայ կնութեան տուաւ:

Ամորի Յովսեփի Լուսինեան՝ Եգիպտոս հասած պահուն, կրօնամոլ եւ միշտ կասկածող Արարաներուն բամբասանաց եւ նոյն իսկ թշնամութեան տեղի չտալու համար, խոհեմութիւն էր համարեր, իւր անունն Արաբերենի վերածել. ուստի Լուսինեան յատուկ անուան արմատն, կարծելով որ Հայերէն լուսին կամ լոյս էր, արաբերէնի թարգմանելով ըստած էր Նոր եւ ծայրն աւելացուցեր էր Պէտք տիտղոսն, ցուցունելու համար թէ իշխանական ցեղէ էր, եւ այսպէս Յովսեփի Լուսինեանը եղած էր՝ Եուսուֆ Նար-Պէյ ու այդ անուան տակ ծանօթ էր Ֆէլլահներուն եւ Մէմլուքներուն:

Նորովոնք որշուանդն յԵփէպոս. — Այս միջոցին Խտալիայէն յաղթանակաւ Եգիպտոսի վերայ Կ'արշաւէր Գաղղիոյ Պոնափարթ երիտասարդ զօրավարն, իւր հետ տանելով

ֆրանսական երեք գոյներն։ Պոնափարթ ամէն կողմ մահ եւ սարսափ ձգելով կ'առաջանար։ Մէմլուքներն՝ Մուրատ - Բէկի եւ Նար - Բէկի առաջնորդութեամբ, երկար ժամանակ, ջանացին արշաւանքներուն դէմ դնել, բայց չկարողացան Գաղղիոյ բանակին թնդանօթներու ոռոմբներուն դիմանալ եւ ամէն կողմ չարաչար յաղթուեցան։

Այս պարտութեանց միոյն մէջ, Եռուսուֆ Նար - Բէկ վերաւորուելով կ'իյնայ. Փրանսացի զօրքերն անոր Գաղղիերէն խօսիլն իմանալով եւ անոր զինուորական բարձր աստիճանն տեսնելով, զայն իրենց զօրավարին կը տանին։ Եռուսուֆ՝ Պոնափարթի առջեւ, իւր ինչ եւ ով լինելն կը բացատրէ։ Նափոլէոն՝ Նար - Բէկի վստահութիւնն եւ օգնութիւնն վաստկելու համար, անոր այլեւայլ խոստումներ կ'ընե, ի միջի այլոց կը խոստանայ Հայաստանի թագաւորութիւնն վերականգնել եւ զՆար - Բէկ Լուսինեան անոր վրայ թագաւոր դնել։

Եւ յիրաւի Նափոլէոն Պոնափարթ իւր Սուրբ Հեղինեայ յշւարական մէջ կը բացատրէ, Հայաստանն վերականգնելու իւր գաղափարն, որով ընդարձակ քրիստոնեայ թագաւորութիւն մը հաստատել կ'ուզէր Ասիոյ մէջ եւ անոր յանձնել Հնդկաստանի արեւմտեան ճանապարհներն։

Սակայն Պոնափարթ չէր կրնար երկար ժամանակ Նգիպտոս մնալ, վասն զի Գաղղիոյ դրութիւնն եւ իւր փառասիրութիւնը իրեն առջեւ նոր հորիզոններ կը բանային, ուստի Քլէպէր զօրավարն Նգիպտոսի կառավարիչ կարգելով ինքն մեկնեցաւ Եւրոպա։

Եսուսուֆ Նար - Բէկի մահն. — Պոնափարթի մեկնելն յետոյ հազիւ մի քիչ ժամանակ անցեր էր, Մէմլուքներն

չկարողանալով օտար եւ քրիստոնեայ իշխանութեան մը հպատակութեան անսալ, ապստամբեցան եւ բոլոր գաղղիացիներն կոտորեցին. իսկ Քլէպէր զօրավարն եւ անոր օգնական Եռևուով Նար-Բէկն չարաշար խողիսողեցին 1800թուականի Յունիս 14ին։ Այսպէս ուրեմն Եռևուով Նար-Բէկ միեմոյն օրն սպանուեցաւ Քլէպէրի հետ։

Գէորէ Յովէտի կամ՝ Եռևուով Գալֆա. — Եռևուով Նար-Բէկ Սադենիկ իշխանուհին մանչ զաւակ մը միայն ունեցեր էր Գէորգ Յովսէփ կամ Եռևուով անուամբ, որ Մէմլոք-ներու կրօնամնլութենէն ազատեցաւ, մի քանի հաւատարիմ ծառաներու շնորհիւ, որոնք զայն Եգիպտոսէ փախցուցին անոր ՝ Խոլֆա, անունն տալզվ, որ Յովէրդ կամ Էշիան կը նշանակէ արաբերէն, եւ ուսկից առաջ է եկեր Գալֆա բառն եւ ասկէ Գալֆայեան ազգանունը։

Ուրեմն՝ Յովսէփ Գէորգ Գալֆա, որ արդէն իւր մայրն կորսնցուցեր էր, ֆելլահներու մահացուցիչ հարուածէն ազատելրվ, երկար ժամանակ Ափրիկէի եւ Ասիյ մէջ ճամբորդելէն յետոյ, վերջապէս եկաւ հաստատուեցաւ ի կոստանդնուպոլիս։

Ժամանակակից ականատեսներն կը վկայեն թէ քիչ մը վերջը, Գէորգ Գալֆա՝ օսմանեան մայրաքաղաքին մէջ ամուսնացաւ տեղացի երեւելի հայ սեղանաւոր Սարաֆ Արթինի աղջկան հետ, որ Սոֆիա կ'անուանուէր։ Գէորգ Գալֆա ինքն ալ իւր աներոջ նման սեղանաւոր եղաւ եւ քիչ ժամանակէն մեծ հարստութեան տէր գարձաւ։

Գէորէ Գալֆա Կեղանասոր եւ յերոյ վուսէ սոսուցէն. — Ամէնուն ծանօթ եղելութիւն մ'է որ կէս դար առաջ Տաճկաստանի եեւմուտքն սեղանաւորներու միջոցով կը կատա-

բուեր, որոնց գրեթէ ամէնն ալ հայազգի էին. այս սեղանաւորները կրնային կոչուիլ թէ արքունեաց եւ թէ պետութեան գանձապետները։ Այդ միջոցին Հայ ազգը բովանդակ Տաճկաստանի վաճառականութեան եւ սեղանաւորութեան մեծագոյն մղող տարրն եղած էր։ Հայ սեղանաւորներն ոչ միայն պետութեան այլեւ Փաշաներու եւ Պէյերու գանձապահներն եւ փոխատուներն էին. այնպէս որ կային բազմաթիւ Փաշաներ որոնք Հայ սեղանաւորներուն ահագին գումարներ պարտական էին։

Ահա այսպէս այդ Փաշաներէն մին մեծամեծ գումարներ կը պարտէր Գէորգ Գալֆա սեղանաւորին, եւ իրեն համար անկարելի էր օրինաւոր կերպով այդ պարտուց տակէն ելլել. ուստի որոշեց ազօրինի միջոցով մը, միանգամընդ միշտ, պարտքերէն ազատիլ։ Արդէն դարուս կիսուն ԿՊոլսոց մէջ, այդպիսի միջոցներն ընթացիկ էին, ինչպէս կը տեսնուի Ճէղայիրեան Մ'կրտիչ Աղայի եւ այլոց խնդիրներուն մէջ։

Ուրեմն Փաշան՝ մտերիմ բարեկամներն իւր մօտ հաւաքելով, խորհուրդ ըրաւ թէ ի՞նչ միջոցով կրնար պարտքէն ազատիլ։ Որոշեցին որ ձերբակալեն զգէորգ Գալֆա, իբրեւ թէ պարտապան Փաշային կնոջ վրայ աչք ունենալուն համար։

Սակայն Փաշան իւր որոշմանց մէջ կիսով չափ միայն յժանդեցաւ. կրցաւ իրօք իւր պարտքերէն ազատիլ, բայց չկարողացաւ Գէորգ Գալֆան ձերբակալել տալ. վասն զի Փաշային ծառայութեան մէջ գտնուող Հայ մը, ամէն բան իմանալով, զիշերանց կ'երթայ ամենայն ինչ կը պատմէ Գէորգ Գալֆային։ Գէորգ՝ լաւ համոզուած լինելով որ չար որոշումներու շուտափոյթ գործադրութեան սովորութիւնը

Ընթացիկ է իւր բնակած քաղաքին մէջ, նոյն գիշերը կը փախչի կ'ապաստարանի Ռուսաց Փիզանի (Pisanî) հիւպատուսին քով, որ իւր բարեկամն էր։ Փիզանի գէորգին սիրտ տալէն եւ զայն ապագային վրայ ապահովցնելէն յետոյ, գիշեր ժամանակ ռուսական նաւ մը կ'առաջնորդէ, որով գէորգ կը մեկնի Ռուսաստան։

Երկրորդ օրը Փաշային մարդիկն կու գան գէորգ Գալֆան ձերբակալելու եւ անոր տունն խուզարկելու. ասոնք չնայելով գէորգայ կնոջ եւ երկու որդւոց սարսափն եւ ողբը, կողոպտեցին տան մէջ եղած բոլոր կահ կարասիքն, զարդերն, ակոնքքը, ոսկեղէնները եւ արծաթեզէնքը. բոլոր թղթերն ձեռք անցուցին։ Փաշան իւր նպատակին հասաւ, սակայն փարթամ գերդաստան մը մնանկութեան մէջ ձգեց։ Գէորգ Գալֆա չորս տարի Ռուսաստան կենալէն եւ այնտեղ ռուսահպատակութիւն ստանալէն յետոյ, դարձեալ Տաճկամատան վերադարձաւ եւ Կ.Պոլիս գալով գտաւ իւր կինն եւ երկու զաւակներն, գրեթէ խեղճութեան մատնուած։ Գէորգ Ռուսաստան փախչելէն առաջ ունեցեր էր Յովսէփ Լեւոն անուամբ որդի մը որ ծներ էր 1832ին եւ գուխտոն որ ծներ էր 1834ին, ասանց առաջինն 5—6 տարեկան էր ուրեմն եւ երկրորդը 3—4 տարեկան երբ գէորգ ստիպուեցաւ փախչիւ։

Կ.Պոլիս վերադառնալով գէորգ միշտ Գալֆա անուան տակ սկսաւ տաճկերէնի եւ արաբերէնի դասեր տալ եւ այսպէս իւր եւ իրեններուն օրապահիկն հայթայթել։ Ռուսաստանէ վերադառնալէն յետոյ գէորգ Գալֆա ունեցաւ նաև երրորդ որդի մը՝ Ճիւան կամ Յովչաննէս Խորէն անուամբ որ ծնաւ 1838ին։

Այս երեք որդիքն մեծան իրենց հօր փոխառած անուան տակ, որուն մեծ փայլ առևին. կրասերն իւր Փինանսական գործերով, իսկ միւս երկուքն իրենց գրական աշխատութիւններով:

Գեղրդ Գալֆոյի մահ. — Գէորգ Գալֆոյ իւր երեք որդւոց գործունեւութեան եւ փառաց մէկ մասն միայն կրցաւ աեսնել եւ վախճանեցաւ 1858 թուականին գրեթէ եօթանասուն տարեկան հասակին հասած:

Գ Լ Ո Ւ Խ Գ.

Գէորգ Յովսէփի Գալֆոյի որդիքն:

Յովսէփ Լեւոն Գալֆա. — Գոլիտոն եւ ծիւան Խորէն Գալֆաներն. — Գոլիտոն Ամբրոսիոն եւ Խորէն Գալֆայնան վարդապետներն. — Մուրատ Խափայէլեան վարժարանը. — Ամբրոսիոն եւ Խորէն Գալֆայնան վարդապետներու վախճանը:

Յուիկի Լէռն Գալֆ. — Նախորդ գլահին մէջ ըսինք թէ Եռուսուֆ կամ Յովսէփ Գալֆոյի մանչ զաւակներն երեք էին. ասոնց անդրանիկն Յովսէփ Լեւոն Գալֆա ստիպուեցաւ՝ կանուխ ժամանակէն իւր ծնողաց օգնութեան հասնիլ, անկածութեան իւր հօր վրայ դրած ծանր բեռն մի քիչ թեթեւ ցնելու համար. ուստի յետ աւարտելու իւր երկրորդական ուսմունքն, մասնաւոր կոչում մը զգալով Փինանսական գործերու համար, ինքզինքն հոգւով մարմով այդ արդիւնաբեր ճիւղին նուիրեց եւ քիչ ժամանակէն, շնորհիւ իւր պապուն բարեկամաց օգնութեան, կարողացաւ թէ Կ.Պոլսց եւ թէ Եւրոպայի մէջ նախանձելի գիրք մը ձեռք բերել: Յովսէփ Լեւոն այնքան անուանի եղաւ որ երկու ֆրանսացի անձնաւորութեանց՝ Պարոն Սէյիլիէոփի եւ

Տիւսոթուայի հետ ընկերութիւն մը կազմեց, Օսմանեան բանակին պէտքերն հայթայթելու համար:

Յովսէփ երկար ժամանակ այդ պաշտօնին մէջ մնաց եւ երբ իւր կրտսեր եղբայրն գուիտոն վերջնականապէս Պարիզ հաստատուեցաւ, ինքն եւս անոր քով եկաւ, վայելելու երկար տարիներէ ի վեր ծածկուած եւ գրեթէ մոռացութեան մատնուած Լուսինեան ազգանունին արժանի պատիւն ու յարգանքն, որ դարձեալ պարագաներու բերմամբ իւր նախնի փայլն եւ փառքն վերստացեր էր:

Յովսէփ Լիւնն որ Լուսինեան տան կրտսեր ճիւղին պետն էր յետ մահուան իւր հօր՝ Յովսէփ Գալֆա Լուսինեանի, Պարիզի մէջ երկար չապրեցաւ, նա վախճանեցաւ 1887 հոկտեմբեր 12ին: Այս մահուան առթիւ Պարիզի մեծ թերթերէն մին հետեւեալն կը գրէր իւր 1887 հոկտ. 20 թուին մէջ:

“Լուսինեան իշխանն որ նսեմաբար Սէն-Տրնիի մէջ մեռաւ, պետն էր կրտսեր ճիւղին Լուսինեանց, որոնք ուղղակի սերած են կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի թագաւորներէն: Կա երկար տարիներ ստանձնած էր ընկերութեամբ Սէյիլիէռ պարոնի եւ Տիւսոթուայի, օսմանեան բանակին նպարակաւորութեան պաշտօնն:

Այդ թագաւորական գերդաստանին այժմու պետն է իշխանն գուիտոն Լուսինեան, այն պարիզեցի ազնուական անձը՝ բարեկամ գրոց եւ գեղարուեստից, որու անունն երբ մեմն մերձեցուած է Վիկտոր Ճիւկօյի անուան եւն:

Ահաւասիկ նոյն յօդուածին Փրանսերէնն եւս՝

„Le Prince de Lusignan qui vient de mourir obscurément à St. Denis, était le chef de la branche

cadette des Lusignans, descendants directs des rois de Chypre, de Jérusalem et d'Arménie.“

„Pendant de longues années, il avait été le fournisseur des équipements de l'armée ottomane, en société avec le baron Seilliére (le père) et Dussautoy.“

„Le chef de cette famille royale est aujourd'hui, M. le Prince Guy de Lusignan, ce gentilhomme si parisien, ami des lettres et des arts, dont le nom a quelques fois été rapproché de celui de Victor Hugo.....“

Le Cil-Blas 1887 le 20 octobre.

Ահա այսպէս մեռաւ լուսինեանց կրտսեր ճիւղին ներկայացուցիչներէն մին, իւր 55 տարեկան հասակին, գերդաստանի պետի պատիւն թողլով գուխտոն Գալֆա - Նարգէյ լուսինեանի՝ իւր եղբօրն:

Գոռակոն եւ Խորէն ճիւղան գալֆաներն. — Եռասուփ գէորգ Գալֆայի երկրորդ որդին էր Գուխտոն Գալֆա, որ ինչպէս իւր մեծ եղբայրն Յովսէփ Լեւոն ծներ էր իրենց ծնողաց փարթամութեան ժամանակ. իսկ Խորէն-Ճիւան անկածութեան ժամանակ ծնաւ, այսինքն այն ատեն՝ երբ իւր խեղճ հայրն ստիպուած էր դասեր աւանդել իւր եւ իրեններուն ապրուստն ճարելու համար:

Սակայն Գէորգ հակառակ իւր նոռազ քան բարեկեցիկ դրութեան, ջանաց իւր որդւոց պէտք եղած կրթութիւնն տալ. անոնց անդրանիկն արդէն սկսեր էր, ըստ իւր կարողութեան, իւր ծնողաց օգնել. Գէորգ որոշեց միւս երկուքին՝ Գուխտոնի եւ Խորէնի, հիմնաւոր կրթութիւն տալ:

Իւր կինն հայ կաթոլիկ կրօնքին պատկանելով, բնականաբար որդւոց մանկական կրթութիւնն կաթոլիկ եղաւ,

Եւ այս պատճառաւ եւս, գուիտոն Յիսուսեանց վարժարանն զրուեցաւ իւր նախնական եւ երկրորդ աստիճանի կրթութեան համար. իսկ Խորէն Միհիթարեանց քով ստացաւ իւր սկզբնական կրթութիւնն:

Մայրերնին բարեպաշտ կին մը լինելով, թէ հայ եւ թէ լատին քահանաներն, այդ երկու պատանիներու ծնողաց տունն, իրենց համար տեսակ մը վերնատուն կամ ժամադրութեան տեղի էին ըրեր, ուր շատ անգամ կու գային եւ երկար կը խօսակցէին: Իրենց խօսակցութեան նիւթ էին յաճախ գուիտոն եւ Խորէն. այդ կրօնաւորներն կը գովէին պատանիներու խելքն, անոնց ըրած առաջդիմութիւնն եւ բնաւ առիթը ձեռքէ չէին փախցներ՝ անոնց ծնողներուն քարոզելու, թէ անոնք՝ եթէ քահանայ դառնային՝ կրնային եկեղեցւոյ զարդերն լինել, երեւելի քարոզիչ կամ կրօնաւոր դառնալ, եւն:

Գուստոն Ամբոսիոն եւ Խորէն Գուլֆայեան վարդապէտներն.

— Տիկին Գեորգ Գալֆայեան՝ վարքով եւ բարքով արդէն առաքինի եւ բարեպաշտ լինելով եւ իւր ընտանիքին նիւթական վիճակն ալ ի նկատ առնելով, կրօնաւորներու խօսքերուն բոլորովին անտարբեր չէր երեւար եւ իւր մաքին մէջ, իւր երկու որդիքին օր մը քահանայ տեսնելու գաղափարն բաւական առաջադիմութիւն ըրաւ: Այնպէս օր երբ Միհիթարեան հայրերն, առաջարկեցին գուիտոն եւ Խորէն պատանիներն, Վենետիկ զրկել այնտեղ ուսմունք առնելու եւ յետոյ քահանայ դառնալու, մայրը բնաւ արգելք լինելու պատճառ մը չտեսաւ, մանաւանդ թէ ինքզինքն երջանիկ համարեց, վասն զի այդպիսով իւր որդիքն պիտի պատկանէին այն դասուն, որը ամէն բարեպաշտ անձի համար՝ մանաւանդ կաթոլիկի մը համար՝ գերագոյնն է:

Ամէն երեխայ եւ նոյն իսկ պատանի իւր նախնի տաւրիներուն մէջ, միշտ քահանայական պաշտօն վարելու փափաք ունեցեր է. այսպէս նաեւ գուիտոնն եւ Խորէն, միշտ կրօնաւորներու հետ յարաբերութեան մէջ լինելով, այդ փափաքն շատ վառ պահեր էին, ուստի երբ իրենց առաջարկուեցաւ երթալ Վենետիկ եւ վարդապետ լինել ամենայն ուրախութեամբ ընդունեցան եւ մեկնեցան Մխիթարեանց վանքն :

Երկու եղբայրներն իրենց ուսմունքն եւ վարդապետական աստիճանն այդ վանքին մէջ ստացան, եւ իրենց վարքով եւ առաջդիմութեամբ այնքան անուանի եղան, որ գուիտոն կամ Ամբրոսիոս Վարդապետ Գալֆայեանը, Ամբրահիօր կողմանէ, ուսումնապետ անուանեցաւ Պարիզ Հաստատուած Մուրատ-Ռափայէլեան վարժարանին, որուն տեսուչն էր Սարգիս Վարդապետ Թէոդորեան :

Մուրատ Ռափայէլեան Հարժարուն. — Գաբրիէլ Վարդապետ Այվազովսքի, Սարգիս Վ. Թէոդորեան եւ Ամբրոսիոս Վարդապետ Գալֆայեան մեծ մղում մը տուին Ռափայէլեան վարժարանին ուսմանց եւ պատրաստեցին այնպիսի երիտասարդներ, որոնք յետոյ նախանձելի տեղեր բռնեցին ազգին մէջ. ինչպէս՝ Մամուրեաններ, Սագրզեաններ, Փորթոգալ Միքայէլ Փաշաններ, Մէլքոն Խաններ, Պէկեաններ, Օտեաններ, Պըյըգլեաններ, եւ ուրիշ ասոնց նման մեծ անձնաւորութիւններ :

Յիշեալ երեք վարդապետները բաւական ժամանակ դպրոցը կառավարեցին եւ նոյն իսկ սկսան Հանդէս մ'ալ Հրատարակել “Մասեաց Ալանէ” անուամբ. սակայն Վենետիկեան Միհարանութեան չափազանց կրօնասիրութիւնն

կամ հռովմէասիրութիւնն պատճառ եղաւ մեծ երկպառակութեան մը: Կ'ըսուի թէ Վենետիկոյ Աբբահայրը եւ Միաբանութիւնը կ'ուզէին որ Մուրատ-Ռափայէլեան վարժարանն ընդունին միայն հայ կաթոլիկ պատանիներ, մնչ Սարգիս, Գաբրիէլ եւ Ամբրոսիոս վարդապետներն կը փափաքէին որ առանց դաւանանքի խտրութեան, ամէն հայ պատանի ընդունելի լինի, առ արկելով որ դպրոցին հիմնարկողները կամ բարերարները, հայոց համար բացեր էին այդ դպրոցն եւ ոչ թէ այս ինչ, կամ այն ինչ դաւանութեան կամ կուսակցութեան պատկանող հայ պատանիներու համար:

Անկարելի եղաւ համաձայնիլ. այդ ազատամիտ վարդապետները կամ՝ ըստ վանական օրինաց, հպատակելու էին Աբբահօր եւ կամ՝ բաժնուելու էին Սիամանութենէն: Վերջինը պատահեցաւ. երեքը միասին, Վենետիկէ բաժնուելով, ուղղակի դիմեցին Հայոց Կաթողիկոսին եւ Պատրիարքին եւ հայ էջմիածնական վարդապետներ եղան:

Յետոյ նոր վարժարան մը հիմնեցին Պարիզի Արլոնէլ թաղին մէջ, 1856 թուականին. այս նոր հիմնարկութիւնը տեսակ մը մրցման մէջ մտաւ Ռափայէլեան վարժարանին հետ: Բաժանումէն քիչ յետոյ, Այլվազովսքի մեկնեցաւ Ռուսաստան՝ ի Թէոդոսիա, ուր հիմնեց Խալիպեան վարժարանը եւ յետոյ Թիֆլիսի եպիսկոպոս եղաւ. իսկ Ազգային վարժարանի — այս էր անունն նորահաստատ վարժարանին Պարիզու — ուսումնապետութիւնն եւ Մասեաց Աղաւնիին Տնօրէնութիւնն մնաց Ամբրոսիոս վարդապետի վրայ, որուն բազմաթիւ աշխատութիւններուն աջակցելու համար, եղբայրն Խորէն Վարդապետ Գալֆայեան, երկու տարի յետոյ Վենետիկէն Պարիզ եկաւ: Այսպէս երկու դալֆայեան

**վարդապետներն եւ Սարգիս Ա. Թէոդոսեան սկսան Ազգային
վարժարանը կառավարել:**

Այն բառում եւ Խորէն Հարդարութեան վախճանը. — Սա-
կայն գուիտոնն Ամբրոսիոս վարդապետի առողջութիւնը
վրդովնցաւ, վասն զի նա միայն վարժարանին եւ Մասեաց
Աղաւնիին հոգատարութեամբ չէր գոհանար, այլ ինչպէս
յետոյ յիշելու առիթը պիտի ունենանք, նա բազմաթիւ
երկասիրութիւններով եւս զբաղած էր: Բժիշկներու խոր-
հըրդով Ամբրոսիոս վարդապետը սահպուեցաւ իւր բոլոր
պաշտօնները թողուլ 1859ին եւ 1860ին Խուսաստան
ճանապարհորդութիւն մ'ըրաւ. Խրիմէն վերադառնալով
Պարիզ՝ ամուսնացաւ Մարիամ Կոտֆրուա լը կուտիիլ կոմ-
սուհւոյն հետ եւ այսպիսով վերջնականապէս Պարիզ հաս-
տատուեցաւ:

Գալով Խորէն Գալֆա վարդապետին, իւր եղբօր մեկ-
նելէն յետոյ, նա ալ երկար շմաց ի Պարիզ, Այլվազովսքի
վարդապետէն հրաւիրուելով Խալիպեան վարժարանին մէջ
ուսուցիչ կարգուեցաւ. յետոյ ժամանակ մը կ.Պոլիս կեցաւ,
1867ին գէորգ կաթողիկոսէն եպիսկոպոս ձեռնադրուե-
ցաւ, իսկ 1873 թու ականին արքեպիսկոպոսութեան տիտղոսն
ստացաւ:

Գ Լ ՈՒԽ Փ .

Նար-Պէյ եւ Լուսինեան ազգանուններուն վերստացումն:

Քրիստոնէից վիճակն ի Տաճկաստան մինչեւ դարուս կէմն . — Պարզի դաշնագրութիւնը . — Լուրզվիկոս Լուսինեամսի նամակներն . — Յովսէփ Յովհաննէսն բաղդախնդիրն . — Լուսինեանց զգուշութիւններն . — Լուսինեանց դատն :

Քրիստոնէից լիճանի է Տաճկաստան մինչեւ դարուս իւն . — Նախորդ գլխին մէջ տեսանք, երկու գալֆա եղբարց համառօտ կեանքն, անոնց Վենեստիկ մեծնալն եւ գեռատի հասակին մէջ — այսինքն այն տարիքին յորում երիտասարդ մը դեռ որոշ գազափար մը չի կրնար կազմել իւր ապագային վրայ՝ 20—22 տարեկան —, վարդապետ ձեռնադրութիւնն, նոցա բաժանումն Վենետիկեան Միաբանութենէն: Տեսանք նաեւ անդրանիկ եղբօր՝ հետեւելով շատ մը ուրիշ կրօնաւորներու օրինակին, աշխարհային կենաց մէջ մտնելն ու ամուսնանալն եւ կրտսերին՝ Էջմիածնայ եկեղեցւոյն փարիշն եւ եպիսկոպոս լինելն:

Տեսնենք ուրեմն այժմ թէ անոնք ի՞նչ իրաւամբ եւ ե՞րբ նախ Նար-Պէյ եւ ապա Լուսինեան ազգանուններն սկսան կրել: Ըստ մը անձինք՝ բացարձակապէս կամ գաղտադողի՝ հարցուցած են եւ կը հարցնեն թէ ի՞նչ իրաւամբ գալֆայեան կոչուած երկու անձինք, յանկարծ օր մը իրենց անունն Նար-Պէյի եւ յետոյ Լուսինեան հին եւ ազնուական ազգանունին փոխեցին:

Արդէն վերն յիշուեցաւ թէ ի՞նչպէս այս դարուսկիզբն, Ամորի Յովսէփի Լուսինեան՝ Եգիպտոսի Մուրատ-Բէկին քովն գնաց եւ զգուշութեան համար իւր անունն

Նար-Պէյի փոխեց. ըսուեցաւ նաեւ թէ՝ ինչպէս այդ անունն գալֆայի փոխուեցաւ։ Լսենք ուրեմն թէ ինչպէս նա կրկին երեւան եկաւ՝ գրեթէ կէս դար անծանօթութեան մատուելէն յետոյ։

Պատմութիւնը կը յիշէ, մինչեւ դարուս կէսը, օսմանեան իշխանութեան տակ քրիստոնէից կրած ծանր լուծն ու տառապանքը. քրիստոնեայք՝ հարուստ թէ աղնուական մահմետականաց համար միշտ միեւնոյն ռայտներն էին. այսինքն՝ տեսակ մը ստրուկ, մահմետականներէ շատ վար մարդիկ որոց խօսքին հաւատք ընծայել կարելի չէր, որոց գործն բնաւ նշանակութիւն չունէր, որոնք բարձր գործ մը կատարելու անկարող էին. միով բանիւ քրիստոնեայք ստորին ցեղ մը կը ներկայացնէին որոց վրայ իշխելու, բոնանալու, զանոնք ըստ իրենց քմահաճոյքին չարչարելու համար ստեղծուած էին հաւատացեալ։ Այս իրաւունքներով զօրացած, ռամիկ եւ աղնուական, անպաշտօն եւ պաշտօնեայ, քրիստոնեայն իրեւ ծառայ՝ իբրեւ ստրուկ կը նկատէր, իրեն ձեռքին մի տեսակ գործի, որ ըստ իւր կրած պաշտպանութեան կամ ատելութեան, մինչեւ աստիճան մը կը բարձրանար եւ կամ կը ստորնանար, կ'ոչընչանար։

Այս մեր ըսածին ապացոյցն կը տեսնենք միայն այս դարուս մէջ պատահած բազմաթիւ ցաւալի եղելութիւններէն. եղելութիւններ որովք շատ մը փարթամ եւ վաղեմի գերդաստաններ մէկ օրուան մէջ կործանեցան, ու եւ է ազգու չար անձնաւորութեան մը ատելութեան չնորհիւ։ Այս Ճնշումները՝ որոց վրայ քրիստոնեայք դժբաղդաբար մեծ փորձառութիւն ունէին, ստիպեր էին վերջիններս, յա-

կամայս տանել այդ ծանր լուծը, ձայն չբարձրացնել, գլուխնին ծոել եւ “Պէէ՞ ըսելով այդ ստրկութիւնը կրել:

Արդարութիւն եւ իրաւունք պահանջողներ շատ եւ շատ կը լինէին, բայց ո՞րմէ ինդրէին: Սուլդանէ՞ն: — Այ՛, սուլդաններէն կարելի էր արդարութիւն եւ իրաւունք պահանջել, վասն զի անոնց մէջ կային, ինչպէս՝ սուլդան Սպիդ եւ սուլդան Մէճիտ որոնք բարեսիրտ էին եւ մասամբ քրիստոնէից պաշտպան, որոնք արդարութիւն եւ իրաւունք ըսուած բաներն կը ճանչնային եւ իրենց կամ՞ն յարգել առաջ գիտէին. սակայն դժբաղդաբար այդ սուլդաններն անմատչելի էին խեղճ քրիստոնէից, վասն զի պալատականներու բանակ մը զանոնք շրջապատած էր, եւ ամենայն ինչ իրեն ուզածին պէս կը ներկայացնէր անոնց:

Գալֆայեանք եւս՝ նման ուրիշ հարուածեալ քրիստոնէից չէին համարձակեր ոչ միայն ձայն բարձրացնել եւ իրաւունք պահանջել, այլ նաեւ իրենց նախնեաց անունն իսկ կրել, այսինքն իրենք զիրենք Նար-Պէյ կամ Լուսինեան անուանելէ կը վախնային. ուստի ծռած, ձայներնին քաշած կ'ապրէին նման ուրիշ բազմաթիւ ընտանիքներու:

Պարէնչ Շահնշահը մի-նը. — Բարեբաղդաբար Եւրոպան իւր շահներուն համար սկսաւ հետաքրքրուիլ արեւելքի քրիստոնէից դրութեամբ: Խրիմու պատերազմէն յետոյ երբ Պարիզի դաշնադրութիւնն տեղի ունեցաւ 1856 Փետր. 21ին. ուր ներկայ էին Աւստրիոյ, Գալլիոյ, Անգլիոյ, Տաճկաստանի, Սարսինիոյ եւ Ռուսաստանի ներկայացուցիչք, որոց յետոյ միացաւ նաեւ Իրուսիոյ ներկայացուցիչն, պատերազմակիր ազգաց մէջ այլեւայլ կէտեր որոշելէ յետոյ զբաղեցան նաեւ արեւելքի քրիստոնեայներու դրութեամբ.

ժողովն որոշեց որ Բարձրագոյն դուռն իրաւունք ունէր Եւրոպից ուրիշ պետութեանց նման, Եւրոպական դրութեան մը արդիւնքին. սուլդանն եւս հաւասարութիւն պիտի տար՝ քրիստոնէից ընդ մահմետականս եւ դաշնախօսութեան յօդուածոց մէջ անցաւ նոյն օրն, սուլդանին մէկ հրովարտակն այս ազատութեան նկատմամբ, որուն վրայ պիտի հսկէին նաեւ արեւմտեան պետութիւնք:

Այս դաշնադրութենէն յետոյ քրիստոնեայք սկսան մի քիչ շունչ առնուլ եւ փոքր ի շատէ ազատութիւն վայելել: Գալֆայեան երկու եղբարք եւս համաձայնութեամբ իրենց անդրանիկ եղբօր Լեւոնի՛ համարձակութիւն ստացան իրենց մեծ պապին յարմարցուցած Նար-Պէյ ազգանունն կրել, թէպէտ դարձեալ մի քանի տարի, պաշտօնապէս գալֆայեան մականունն — որով անուանի եղած էին հայ մատենագրութիւն մէջ — ստիպուեցան գործածել:

Ուրեմն գալֆայեանց Նար-Պէյ վերակոչութիւն սկսած է Պարիզի դաշնադրութենէն յետոյ, այսինքն երբ քրիստոնեայք աւելի ազատութիւններ ստացան, եւ Գալֆա-Նար-Պէյերու թշնամիները, որք իրենց անկման պատճառ եղեր էին, մեռած, եւ կամ իրենց մեծ ազդեցութիւնն կորսնցուցեր էին:

Նար-Պէյն ի՞նչպէս կրկին լուսինեան եղաւ. այդ երկու գլխաւոր պատճառներն ունի:

Ըստացինն է Խորէն եպիսկոպոսի Ռուսաստան գնալն եւ երկրորդն՝ Յովսէփ Յովշաննէսեան անձին խարդախութիւնը ներն:

Խորէն եպիսկոպոսն 1877—1878ի Ռուս-Թրքական պատերազմն յետոյ՝ գնաց ի Սան-Սդէֆանօ՝ ուր տեղի

ունեցաւ 1878 մարտի 3ին՝ Ռուսաց եւ Տաճկաց միջեւ հաշտութեան դաշնագրութիւնն։ Կ'ըսուի թէ Սրբազնն երբ հասաւ ի Սան-Սդէֆանօ արդէն հաշտութեան պայմաններն կնքուած էին, սակայն ինքն այնքան աղաչեց եւ պնդեց որ կոստանդին Մեծ դուքսն զիջաւ՝ Հայաստանի ի նպաստ յօդուած մ'աւելցնել եւ խմբագրուեցաւ Սան-Սդէֆանօյի յիշատակելի 16^{րդ} յօդուածը։ Այս մեծ եւ հայրենասիրական գործն կատարելէն յետոյ Խորէն Ս. Փեթերսպուրկ գնաց ուր տեսնուեցաւ իւր հօրեղբօրորդւոյն Լուդովիկոս Լուսինեանի հետ, որ ինչպէս յիշուեցաւ, Լուսինեան տան անդրանիկ ծիւղին պետն էր։ Այս իշխանն ուրախանալով իւր ազգականին ըրած գործին վրայ եւ տեսնելով անոր պարծանաց արժանի մեծ դիլքն, յանդիմանեց զայն եւ անոր միւս եղբարքնիրենցնախնեաց փառաւոր անունն չկրելնուն համար։

Լու-դովիկոս Լու-էնեանի նամանիեր։ — Լուդովիկոս Լուսինեան ստիպեց Նար-Պէյ-Եղբարքն, փոխանակ այդ փոխառեալ կամ թարգմանեալ անուան, Լուսինեան փառաւոր ազգանունն կրել, եւ այս նպատակաւ հետեւեալ նամակն գրեց իւր երեք հօրեղբօրորդւոց. զոր թարգմանելով Գրան-սերէնէ կը դնենք այս տեղ բնագրին հետ միասին։

“Սիրելի Եղբօրորդիքս,

Լինելով Պետ Լուսինեան թագաւորական տան, ես ձեզ կը հրաւիրեմ այդ յարգելի անունն կրկին կրելու։ Այդ ձեր բացարձակ իրաւունքն է եւ ես չեմ ուզեր որ դուք դեռ վարանիք զայն գործածելու։

Հրաման զըկեցի արտաքին գործոց նօտարին որ պաշտօնական թուղթ մը պատրաստէ որով ես ձեզ կը

Ճանշնամ եւ կը ծանուցանեմ հրապարակաւ որ դուք
իմ հօրեղբօրորդիքս էք՝ մեր արքայական լուսինեան տան
կրտսեր ճիւղէն:

Ընդ հուպ ձեզ կ'ուղարկեմ այդ պաշտօնական
թուղթն, օրինաւորապէս կնքեալ, եւ ես կ'ուղեմ որ նա
ի նկատ առնուի, ինչպէս նաեւ ներկայ նամակս, իբրեւ
պաշտօնական յայտարարութիւն, կիպրոսի, Երուսաղէմի
եւ Հայաստանի արքայական տան Պետին:

Զեր սիրալիր հօրեղբայր,

(Ասորագրած)

ՀՈՒԴՈՎԻԿՈՍ ՀՈՒՍԻՆԵԱՆ
Թագաւորական Խնան Կիպրոսի, Երուսաղէմի
եւ Հայաստանի:

Ա. Փեթերսպուրք 1878 մայիս 2:,

Ահա այս նամակին ֆրանսերէն բնագիրն ալ.

„Mes chers neveux,

En ma qualité de chef de la famille royale de Lusignan, je vous invite à reprendre ce nom vénéré. C'est là votre droit incontestable, et je ne veux plus désormais que vous hésitez à en user.

J'ai donc donné ordre au notaire des Affaires étrangères de dresser un acte formel, par lequel je vous reconnaiss et vous déclare pour mes neveux de la branche cadette de notre famille royale de Lusignan.

Je vous enverrai bientôt cet acte dûment légalisé, et je veux qu'il soit considéré, ainsi que la présente, comme déclaration officielle du chef de la famille royale de Chypre, de Jérusalem et d'Arménie.

Votre affectionné oncle

(Ասորագրած)

Louis de Lusignan

Prince royal de Chypre, de Jérusalem
et d'Arménie.,,

St. Pétersbourg 2 Mai 1878.“

Այս նամակն եւ Լուդովիկոսի ստորագրութիւնն
վաւերացուցեր է Գուլիելմոս Քինկ նօտարն ի Ս. Փեթերս-
պուրկ:

Ըստ իւր խոստման Լուդովիկոս մի քանի օր յետոյ
զրկեց հետեւեալ պաշտօնական գրութիւնն՝

“Ես՝ ստորագրող՝ Լուդովիկոս Լուսինեան՝ սերեալ
անդրանիկ Ճիւղէն Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի
Լուսինեանց արքայական տան, կը ճանչնամ Լեւոն Եռ-
սուփ Նար-Պէյ Լուսինեան, Գուհիտոն Ամբրոսիոս Նար-
Պէյ Լուսինեան, եւ Յովհաննէս Խորէն Նար-Պէյ Լու-
սինեան իշխաններն իրեւ իմ ազգականներս եւ Հօրեղ-
բօրորդիքս մեր թագաւորական տան կրտսեր Ճիւղէն եւ
կը յայտարարեմ որ նոքա իրաւոնք ունին Լուսինեանց
զինանշանն կրելու, եւ մասնակցելու մեր թագաւորական
տան արժանի բոլոր իրաւոնց, առաջաշնորհնեանց է-
պարուց:

Զայս հաստատելու համար, ես իրենց տուի ներկայ
գիրս երեք նոյնանման պատճենով՝ որք ստորագրուած
են իմ անուամբս եւ կնքուած Լուսինեանց թագաւորական
կնիքով։

(Ստորագրեալ)

ՀՈՒԴՈՎԻԿՈՍ ՀՈՒՍԻՆԵԱՆ
ԹԱԳԱՎՈՐԱԿԱՆ ԽՆԱՆ ԿԻՊՐՈՍԻ, ԵՐՄԱԿԵՔ
և ՀԱՅԱՍՏԱՆԻ:

ԳՐԵԱԼ ի ս. ՓԵթերսպուրք, մայիս 26 քրիստոսի
տարւոյն 1878.„

ԲՆԱԳԻՐՆ աԼ այս է՝

„Moi soussigné, Louis de Lusignan, descendant
de la branche ainée de la famille royale des Lusignans
de Chypre, de Jérusalem et d'Arménie, reconnaiss
les princes Léon Youssouf Nar-Bey de Lusignan,
Guy Ambroise Nar-Bey de Lusignan, et Jean
Khorène Nar-Bey de Lusignan pour mes parents
et cousins de la branche cadette de notre famille
royale, et je déclare qu'ils ont le droit de porter
les armes des Lusignans et de participer à tous les
droits, priviléges et honneurs dus à notre famille royale.

En foi de quoi je leur ai délivré la présente
déclaration, en trois exemplaires originaux, contre-
signés de mon nom et revêtus du sceau royal des
Lusignans.

(Ստորագրեալ)

Louis de Lusignan

Prince royal de Chypre, de Jérusalem
et d'Arménie.

Fait à St. Pétersbourg le 26 Mai, de l'an du
Christ 1878.„

Այս պաշտօնական թուղթն եւս օրինաւորապէս վաւերացուցեր է վերցիշեալ հասարակաց նօտարն գուլիելմոս Քինկ:

Սոյն թուղթն եւ Քրիստոտուլոսի որդի՝ Լուդովիկոս Լուսինեանի ստորագրութիւնն եւ գուլիելմոս Քինկի վաւերացումն, Փեթերսպուրկի ֆրանսական հիւպոտոսարանի դիւանապետ՝ Թէոտոր Մէյիէն եւս վաւերացուց 118 թիւն կրող պաշտօնական թղթով մը:

Յունիէ Յունանէստան բաղդանէքն. — Վերն ըսուեցաւ թէ Նար-Պէյ ազգանունին դարձեալ՝ Լուսինեանի փոխուելուն երկրորդ գլխաւոր պատճառն եղաւ Յովսէփ Յովհաննէսեան անուն բաղդախնդիրն որ ամբողջ երեսուն տարի բոլոր Եւրոպան խաբեց ինքնինքն Հայաստանի-Լուսինեանի թագաւորական իշխան անուանելով։ Այս տիտոր անձնաւորութիւնն առաջին անգամ երեւան կ'ելլէ դէպի 1843 թուականն, որուն յաւակնութիւններն իրենց մեծութեան չափ սնոտի եւ անհիմն էին։ Նա Եւրոպից գրեթէ բոլոր մայրաքաղաքներուն մէջ հրատարակեր էր թէ ինքնուղիղ գծով, սերած էր Լեւոն Ե. Հայոց թագաւորէն եւ ինքզինքն կ'անուանէր Էլիոն Հայոց, Էլիոն Կոբէնսէ, Էլիոն Վլասոսանէ, Էլիոն Լուսինեանէ, Էլիոն Կողոնէնի եւ թագաժառանգ. իրրեւ թէ Նա ծնած է եղեր 1820 Օգոստոս 13ին ի Ս. Էջմիածին, երբ իւր ծնողքն ուխտի էին գնացեր այնտեղ եւ մլրտուած Խփրեմ Ա. Կաթողիկոսէն, բոլոր Հայ արքեպիսկոպոսացներկայութեան (!) Սեպտեմբեր 23ին 1820 եւ կոչուած Լեւոն Յակոբ. իւր Հաւն Լեւոն Գէորգ Մեծն Հայաստանի թագաւոր Հոչակուեցաւ Լեւոն Զ. անուամբ (!) եւ մի քանի շաբաթ թագաւորելով, թունաւորեալ մեռաւ.

իսկ ասոր որդին Լեւոն Յովսէփ պատերազմի մէջ մեռած է (!) իւր իշխանութիւնն, բնականաբար, իւր մէկհատիկ որդւոյն Լեւոն Յակոբին թողլով:

Այս Լեւոն որ կ'երեւայ թէ 10 եւրոպական եւ ասիական լեզուներ գիտէ եղեր, աշխայժ, քաջասիրտ եւ բարի իշխան մը լինելով, Երիւանի եւ շրջակայից հայ ժողովուրդն զինքն թագաւոր հոչակած են. “կեցցէ Լեւոն Է, կեցցէ մէր օրինաւոր միահեծան տէլն. . գոչելով (!): Ասոր վրայ՝ ոռւսական կառավարութիւնն նախանձելով այդ իշխանին ժողովրդականութեան վրայ զայն իւր հողէն արտաքսեր է 1846 թուականին (!): Իշխանն Ռուսաստանէն ուղղակի Անդղիա կ'անցնի, ուր իւր գլխէն անցած-չանցածները կը պատմէ լսել ուզողներուն եւ ամեն տեղ գթութիւն գտնել կը ջանայ իբրեւ հալածեալ իշխան: Լոնտրայի մէջ ճանչցաւ Նավոլէն կայսերական իշխանն (յետոյ Նավոլէն Գ.) եւ անդղիացի բարձրաստիճան անձնաւորութիւնք: Սակայն Անդղիոյ մէջ մի քանի խարդախութիւններէ յետոյ, կնոջ մը վրայ անպատճուռութիւն ձգելու պատճառ եղաւ ու 750 անդղիական լիրայի դատապարտուեցաւ, Լեւոն կամացուկ մը փախաւ եւ գնաց Պարիզ, ուր շատ մը նենդութիւններ ընելէն յետոյ երբ իւր ինչ լինելն ճանչցուեցաւ, ստիպուեցաւ դարձեալ փախչել եւ 1855ին Խտալիոյ Դուրինօ քաղաքն անցաւ, ուր դարձեալ սկսաւ իւր քաջագործութիւններն, անկէ եւս գնաց Բրուսիա, Պերլինի մէջ իբրեւ խաբեբայ հարիւր օրբան-տը պառկեցաւ եւ յետոյ սահմանագլուխ առաջնորդուեցաւ:

Լեւոն 1858 թուականին խաչագործութեան եւս կը սկսի. Հռովմ երթալով կաթոլիկութիւն կ'ընդունի եւ վերջապէս կ'երթայ Միլան քաղաքն կը հաստատուի:

Իւր բաղդախնդիր կենաց մէջ շատ անգամներ հրապարական յայտարարութիւններ ըրաւ թէ Ռուսիոյ եւ թէ Տաճկաստանի դէմ։ Երբ Զէյթունցիք 1862ին ապրսամբեցան եւ յաղթեցին Մարաշի Փաշային, Հոյոց իշխանն ծանոց Եւրոպիոյ թէ ինքն է Զէյթունի պաշտպանն ու իշխանը։ Վերջապէս յետ երկար խարդախութեանց եւ նևնգութիւններու այդ անամօթ եւ խայտառակ անձն մեռաւ Միլանու հիւանդանոցներէն միոյն մէջ 1876 Փետր. 22ին։

Արդէն վերն յիշելու առիթն ունեցանք թէ այդ կեղծ անձն չէր կրնար եւ ոչ մի տիտղոսով Հայոց իշխանի անունն կրել, վասն զի Հայաստանի Լուսինեանք՝ այսինքն Լեւոն Ե., կամ Զ. Մարիամ թագուհին, վերջնոյս աղջիկն Փիննա եւ սորա ամուսինն Շահան Կոմսն (եւ ոչ իշխանն) Կորիկոսի, մեռան, առանց ո եւ է օրինաւոր յաջորդի։ Եւ դարձեալ, եթէ երբէք Հայաստանի Լուսինեան մը եւ կամ Կորիկոսի կոմն մը գյուղիւն ունենար, բնաւ չէր կրնար Սեծ Հայաստանի վրայ ո եւ է իրաւունք պահանջել, եթէ չէր ուզեր խճնթերու կարգն դասուիլ, ինչպէս ընելու յաւակնութիւնն եւ ապշութիւնն ունեցաւ այդ Լեւոն կեղծ իշխանն, որ ուրիշ ոչ այլ ինչ էր եթէ ոչ խաբերայ մը որ ծնած էր ժամանակող հայ ընտանիքէ մը։

Լուսինեանց զիոն-շունիւնէնքն։ — Գաղղիոյ, Խոալիոյ, Անգղիոյ եւ Գերմանիոյ թերթերն այնքան խօսեր էին այդ անձին վրայ, որ երեսուն տարի շարունակ՝ բոլոր Եւրոպա սկսաւ ծիծաղով նայիլ Լուսինեան ազգանունն կրող անձանց վրայ. իրաւունք ալ ունէին վասն զի միշտ խաբուեր էին։

Ուստի Կիպրոսի Լուսինեանց, թէ կրտսեր եւ թէ անդրանիկ Ճիւղերն, ստիպուեցան իրենց անունն պաշտպանելու

Համար — որ ամենուն ծիծաղին եւ կատակին նիւթ եղած էր — ամէն միջոց ձեռք առնուլ։ Արդէն անդրանիկ ճիւղն Ռուսաստանի մէջ՝ իրբեւ թագաւորական ցեղ՝ ճանչցուած էր. սա ստիպեց նաեւ կրտսեր ճիւղն Լուսինեան անունն վերստին կրելու, ինչպէս քիչ վերեւն ըսելու առիթն ունեցանք։

Ուստի Լեւոն, Գուհիտոն եւ Խորէն Նար-Պէյերն, — որոնցմէ Գուհիտոնինչպէս յիշեցինք, ամուսնանալով Մարի կուփիլ կոմսուհոյն հետ Պարիզ հաստատուած էր — սկսան իրենց ազգանունին վրայ աւելցնել նաեւ Լուսինեան անունն եւ կոչուիլ Նար-Պէյ Լուսինեան։

Լուսինեան ազգանունին դարձեալ երեւան ենելն եւ կամ անոր յարութիւն առնուլն բաւական բամբասանաց տեղի տուաւ, եւ չար լեզուներու մեքենային շարժման մէջ դրուելուն առիթ պատճառեց։ Մասնաւանդ որ այդ կեղծ Լուսինեան իշխանին անհարազատ որդւոց կամ յաջորդներու խնամակալներն դատ բացին Կիպրոսի Լուսինեանց կրտսեր ճիւղին դէմ, անոնց արգիլելու որ Լուսինեան ազգանունն չկրեն։

Լուսինեանց դատն. — Երբ կեղծ Լեւոն իշխանն Եւրոպայի բոլոր մայրաքաղաքներէն արտաքսուելով գնաց Միլան հաստատուեցաւ, այնտեղ ապրեցաւ Անդոնիա Լուցցի անուն կնոջ մը հետ, որմէ ունեցաւ վեց զաւակ, որոնք իրենց հօր եւ մօր մեռնելէն յետոյ հասարակաց ողորմութեամբ կ'ապրէին։ Սակայն, որովհետեւ Լեւոն իւր գերն միշտ լաւ կատարելով, անոնց Կիլիկիյ Լուսինեանց անուններն տուեր էր՝ ինչպէս Փիննա, Լեւոն Ռուբէն, Գուհիտոն եւն, եւ զանոնք կ'անուանէր Լուսինեան, եղան բարեսէր եւ փառասէր ան-

ձինք որոնք որդեգրեցին այդ մանուկներն, յուսալով որ. օր մը երբ անոնք իրենց անուան արժանի պատւյն հասնին իրենք եւս մաս կ'ունենան այն փառքէն:

Փարիզի Գէտառ-Ռերթն 1876 Սեպտեմբեր 1ին յօ-
դուած մը Հրատարակեր Էր այդ Լեւոն Լուսինեանի վրայ որ
արդէն մեռած էր եւ զայն անուանած էր խաբեբայ: Իշխա-
նին ժառանգ որդիներու խնամակալներն, մանաւանդ տը կալօն
կոմնն եւ ասոր փեսան՝ Ռաուլ Թողցա, յանուն որդայուլուն
էուր իշխաններուն բողըքեցին Ֆիկառոյին եւ դատ բացին թէ
Ֆիկառոյի եւ թէ Կիպրոսի Լուսինեանց դէմ: թէ Ֆիկառոյի
եւ թէ Նար Լուսինեանց պաշտպան կեցաւ այն ժամանակի
անուանի փաստաբաններէն Լաջօ: Դատն շահեցան վերջին-
ներս, իսկ կոմնն իւր ամբողջ հարստութիւնն այդ դատին
համար վատնելէն յետոյ ցաւէն մեռաւ. անոր փեսան ուսու-
ցիչն թոցցա դարձեալ դատ բանալ ուզեց Կիպրոսի Լուսի-
նեանց կրտսեր ճիւղին դէմ, սակայն չկարողանալով, աւելի
նախադաս համարեց անոր հետ բարեկամանալ:

Ահա ասոնք են այն գլխաւոր պատճառներն որոց հա-
մար Նար-Պէյներն դարձեալ սկսան Նար Լուսինեան կամ
պարզապէս Լուսինեան անուանուիլ:

Գ Լ Ա Խ Խ Ե .

Լուսինեանք Եւրոպայի առջեւ:

Լուսինեանք Եւրոպայի առջեւ . — Խորէն արքեպիսկոպոսի ազդեցութիւնն . — Մարիամ իշխանունւոյն ազդեցութիւնն . — Վիկոր չիւկօյի օժանդակութիւնն . — Մելուզինի ասպետական կարգն . — Ալմանա Կէօթան . — Հառուսի բառարանն . համայնագիտական մեծ բառարանն . — Ուրիշ բառարաններ . — Լուսինեանները մանցող պետութիւններ :

Լուսինեանք Եւրոպայի առջեւ . — Նախորդ գլխին մէջ տեսանք Նար - Պէջներու Լուսինեան ազգանունին տիրանալու երկու գլխաւոր պատճառներն եւ նոցա այդ անուան վրայ ունեցած իրաւունքներն : Այժմ տեսնենք թէ Եւրոպա ի՞նչ աչքով նայեցաւ այդ անունն կրող անձանց վրայ եւ անոնց հետ ի՞նչպէս վարուեցաւ : Ֆիկառօյի եւ Լուսինեանց դատն որ այն ժամանակի թէ Եւրոպական եւ թէ հայ թերթերու (Մասիս, Եւրոպա) գրելու նիւթ հայթայթած էր, որոնք ձայն բարձրացուցին կեղծ իշխանին ժառանգորդաց եւ անոնց ինսամակալներուն դէմ, ժողովրդոց մէջ ալ տեսակ մը զգուշութիւն առաջ բերաւ . Պարիզի ժողովուրդն որ ամէն բանի վրայ ինդացող է, սկսաւ գաղտնի գողի բամբասել Լուսինեաններու վրայ : Բայց մի քանի պարագաներ, քիչ ժամանակէն Կիպրոսի Լուսինեանց կամ Նար Լուսինեանց անունն իւր տեղն բերին, որ սկսաւ իւր պատւոյն եւ աստիճանին յարմար եւ արժանի յարգանքն ընդունիլ :

Այդ պարագաներու ամենամեծն 1878ի Պեռլին գումարուած վեհաժողովն եղաւ, ուր Անգղիս, Գաղղիս, Գերմանիս, Իտալիս, Ռուսաց, Տաճկաց եւ այլ պետութեանց լիազօր ներկայացուցիչք հաւաքուեր էին, վերջին

Իոռև - Թղթական պատերազմէն յետոյ՝ դաշնադրութեանց վրայ վիճաբանելու։ Եւ որովհետեւ այդ ժողովին մէջ բուլ կարական խնդիրն մեծ տեղ պիտի գրաւէր՝ Տաճկաստան որպէս զի Բուլկարներուն պէտք եղած ազատութիւնն չտրուի՝ թոյլ տուաւ նաեւ Հայոց՝ ներկայացուցիչներ զրկել Պեռլին, կարծելով մեծ պետութեանց ձանձրոյթ պատճառել ասովլ։ Կ.Պոլսոյ Պատրիարքաբարանն իրեն ներկայացուցիչ նշանակեց Խրիմեան Մկրտիչ եւ Խորէն Նար-Պէյ Լուսինեան արքեպիսկոպոսներն։

Խորէն արծուուսկուուի աղբեցունիւնն. — Վեհաժամողովինն ներկայ գտնուող բոլոր պատուիրակներն Խորէն արքեպիսկոպոսն ձանցան իրերւ արքայազուն իշխան Լուսինեան։ Այս առթիւ առաջ մերենկը, նոյն տարուան Օգոստոս 12 (1878 թուականի) Լոնտրայի թայն թերթին մէջ լոյս տեսած մէկ յօդուածը, որուն տիտղոսն էր՝

“Ակիպրոսի Իշխանն.»

“Անոնք որ ներկայ էին Պեռլինի Վեհաժամողովին, կ'ըսէ Թայմզի յօդուածագիրն, նշմարեցին այն ազնուական անձն որ բոլոր քաղաքագիտական դահլիճներուն ուշադրութիւնն կը գրգուէր։ Միջինէն բարձր հաստկով, ազնիւ դէմքով, երկար սեւ մազերով, բարձր եւ վեհ ձակատով, մեծ եւ խոր աչքերով, խիս եւ սեւ մօրուքով եւ հմայիչ ծիծաղով։ Իւր ձայնն համակրելի էր եւ իւր կազմուածքն կ'արտայայտէր ազնուապետական ծնունդ մը, իւր քաղցր եւ համեստ դէմքն՝ դրոշմուած էր մելամազնութեամբ։ Իւր հագուստն էր սեւ ծածանող զգեստ մը՝ լայն թեւերով։ Վեղարն գլխին, միայն իւր մօրուքն, բերանը եւ աչքերն կը տեսնուէին, իսկ իւր

6*

Երկար մազերն եւ ճակատն ծածկուած էին։ Կուրծքին վրայ կար ադամանդեայ աստղ մը որ եպիսկոպոսական զինանշանն կը ներկայացնէր՝ վրան թագաւորական թագով մը։

Այդ ազնուական անձն էր Խորէն Նար-Պէյ, Խշնան Լուսինեան, Պէջիկթաշ-Կ.Պոլսոյ արքեպիսկոպոսն, որ Պեռլին եկած էր իրեւ ներկայացուցիչ Հայաստանի եւ ուր քիչ ատենէն ամէն յարգանաց արժանի եղաւ։

Երբ Անկլօ-Թրքական դաշինքն հաստատուեցաւ, արքեպիսկոպոսն Խորէն Նար-Պէյ, ամէնէն շատ ծափահարող ներէն մին եղաւ։ Այդ դաշամբ՝ մինչեւ աստիճան մը Անդղիոյ պաշտպանութեան տակ դրուելով, Հայերն եւ կամ անոնց ներկայացուցիչներն հաստատ էին թէ այն վայրիկնէն սկսեալ, այլեւս Թուրքիոյ բացարձակ իշխանութեան տակ չպիտի լինէին, եւ միայն այս պատճառաւ արքեպիսկոպոս Խշնան Լուսինեանն կ'ուրախանար այն եղելութենէն որ Եւրոպան զարմացուց 1878 Յուլիս 8ին։

Սակայն անոր ուրախութեան ուրիշ մէկ հետաքրքրական եւ անձնական պատճառն ալ կար, որ մեր պատմածին Համար նոր գլուխ մը պիտի աւելցնէ եւ որ արդէն պատմութեան մասն լինելով քիչ ժամանակէն պատմութեան մէջ պիտի մտնէ։ Արքեպիսկոպոսն երրորդ եղբայրն է Լուսինեանց կրտսեր Ճիւղին անդամոց։ Իւր անդրանիկ եղբայրն լեւոն Լուսինեան, Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի թագաւորական Խշխանի անունն եւ տիտղոսներն կը կրէ։ Կը փութանք աւելցնելու թէ այս տիտղոսներն ուրիշ թիկնածուներ չունին եւ թէ Լուսինեանց երկու Ճիւղերն, որոց վրայ Խոսեցանք, բնաւ միտք չունին Կիպրոսն պաշարելու եւ անոր տիրելու։

Լուգովիկոս Լուսինեանի (պետ անդրանիկ Շիւղին) տիտղոսներն, իւր բնակած քաղաքն՝ Ս. Փեթերսպուրկ, պաշտօնապէս ճանչցուած են: Գուխտոն Լուսինեան Իշխանն կը բնակի ի Պարիզ, Էօյլօ պողոտային վրայ գեղեցիկ ապարանք մը: Սա ազնիւ եւ քաղցր դիմօք անձ մ'է: Իւր որդին Պրէսդի Վարժարանն կը պատրաստուի Գաղղիոյ ծովային զօրաց մէջ մտնելու:

Թայմին այս յօդուածէն քանի մը տարի առաջ, այսինքն 1873 թուականին, Խորէն արքեպիսկոպոսն արդէն իրրեւ Լուսինեան Իշխան ընդունուած էր, Լորտ Լոֆթուա՝ Անդղիոյ դեսպանէն, ասպետ Նիկրա՝ Խտալիոյ դեսպանէն, զօրավար Ֆլօ՝ ֆրանսական դեսպանէն, որոց ամէնքն Ս. Փեթերսպուրկ էին: Ֆրանսայի դեսպան Ֆլօ զօրավարն, Ֆրանսայի արտաքին գործոց Պաշտօնեայ՝ Պ. Վատինիկիթոնի գրած մէկ նամակին մէջ, որ այժմ Գաղղիոյ քաղաքագիտական դիւանին մէջ կը գտնուի, կը ճանչնայ եւ կը յիշէ զխորէն Նար - Պէյ իրրեւ թագաւորական Իշխան՝ Լուսինեանց անէն:

Մարտա՞մ էլիունուհեայն աղբեցունիւնն. — Եթէ Խորէն արքեպիսկոպոսն Լուսինեանց անունին բոլոր քաղաքական Եւրոպայէն ճանչցուելուն պատճառ եղաւ, մենք կրնանք աւելցնել թէ Մարիամ Իշխանուհին՝ կին Գուխտոն Նար-Պէյ Լուսինեանի, պատճառ եղաւ իրենց անունին վարկն բարձրացնելու ի Պարիզ, որ աշխարհի ձայն տուող քաղաքն է: Իրաւի այդ իշխանուհին որ առաջնակարգ սօփրանօյի ձայն ունէր եւ կատարեալ արդիստի նման կ'երգէր, իւր տաղանդն եւ բոլոր բարեմանութիւններն բարեգործութեանց համար գործածեց:

Նա գնահատուեցաւ Պարիզի միջին եւ բարձր դասակարգի ժողովրդէն, մանաւանդ գեղեցկին եւ բարւոյն հետամուտ եղող անձանցմէ։ Իւր յատուկ ընդունելութեան օրէն զատ, ուր իւր քաղցր խօսակցութեամբ եւ ազնիւ բարքով ամէնուն սիրտն իրեն կը գրաւէր, նա սկսաւ երեկոյթներ եւ պարահանդէմներ եւս տալ. շատ անգամ այդ երեկոյթներն մուտքով էին եւ բաւական թանկ (20 ֆրանք), այնտեղ Խշանուհին լսել կու տար իւր զմայլելի ձայնն. անօգուտ է լսել որ այդ երեկոյթներու ամբողջ հասոյթն կը յատկացընէր այլեւայլ բարեգործական նպատակներու։

Այս երեկոյթներուն ներկայ կը գտնուէին ամէն տեսակ տաղանդաւոր եւ գեղարուեստասէր անձննիք, այնպէս որ քիչ ժամանակէն Խշանուհւոյն եւ Լուսինեանց անունն տարածուեցաւ Պարիզի եւ բոլոր գաղղիոյ մէջ։ Ամէն կողմերէ սկսան Խշանուհւոյն դիմել, անոր պաշտպանութեան տակ մտնել. բանաստեղծներն եւ երգահաններն իրենց երկերն անոր կը ձօնէին։ Խշանուհին իւր կարճ կենաց ընթացքին մէջ ամենանախանձելի տիտղոսներն եւ մականուններն ստացաւ իւր բարեսրտութեան, ողորմածութեան եւ անհատում մարդասիրութեան համար. անոր տուին Հրեշտակ Բարես (Ange du Bien), Կախախնայութիւն Խշանուհւոյ (Providence des malheureux), Բուրեբար Մարդկութիւն (Bienfaitrice de l'humanité) եւն գեղեցիկ եւ շողզբորթիչ տիտղոսներն։

Մարիամ Լուսինեան Խշանուհւոյն բարեգործութեան համբաւն այնքան մեծ եղաւ որ Վիեննայի ֆրանսական գեսպանին կինն՝ ֆուշէ առ Գարէյլ կոմսուհին, որ Գաղբացէ Տիգանց ընկերութեան նախագահուհին էր հետեւեալ նամակը գրեց անոր։

“ Տիկին Իշխանուհի, կու գամ ձեզ շնորհակալ լինելու այն օգնութեան համար զոր Դուք կ'ուզէք ընել Գաղղիացի Տիկնանց Ընկերութեան։ Նոքա երջանիկ են Ձեր Բարձրութիւնն իրենց մէջ հաշուելով։ Ձեր անունն, Տիկին, որ հաւասար է գթութեան, անոնց ջանքերն եւ անձնուիրութիւնն պիտի շատցընէ։

Հաճեցէք ընդունիլ Տիկին մեծարանաց զգացմանց հաւասարիցն։

Վիեննա, 1886 Փետր. 10։

(Ստորագրած)

Կոմսուհի ՓՈՒՇԵ ՄՈՋԱՐԵՑ
Գաղղիական Դեսպանատեսն, Հրազդարակ եւ Պալատ
Լոբկովից։

Ահաւասիկ նոյն նամակին Փրանսերէնն՝

„Madame la Princesse,

Je viens vous remercier du concours que vous voulez bien apporter à l'Association des dames françaises. Elles sont heureuses de compter Votre Altesse parmi elles. Votre nom, Madame, qu'est celui de la charité, accroîtra encore leur zèle et leur dévouement.

Veuillez agréer, Madame, l'expression de mes sentiments les plus distingués.

(Ստորագրած)

Comtesse Foucher de Careil.

Ambassade de France, Place et Palais
Lobkowitz.

Vienne, le 10 Fevrier 1886.”

Վեհակ Հիւկոյի օժանդակութիւնն . — Ակտոր Հիւկօ՝ գաղղիոյ հռչակաւոր բանաստեղծն, որ Լուսինեանց պատկանող տան մէջ կը բնակեր, նուազ շնպաստեց, այդ ազնուական տոհմին ճանչքուելուն եւ տարածուելուն: Ծերունի բանաստեղծն՝ Իշխանուհւոյն դրացի լինելով կարող էր յամենայնի դատել զայն. Հիանալով անոր աննման բնաւորութեան վրայ, իւր Հերնանի անուն թատրերգութեան յիսնամեակին առթիւ հետեւեալ նամակն կը դրէր Իշխանուհւոյն:

“Մեր երկուքիս տարիքին մէջ, Տիկին, Հերնանի յիսնամեակի միջոց մը կայ: Իմ ութսուն տարիներս իրենց յարգանքն կ'ընծայեն, ձեր երեսուն տարիներուն. եւ իմ հնացեալ պոկոնկներս ձեր դեռատի ձեռքերն կը համբուրեն:”

„Entre nos deux âges, Madame, il y a la place d'un cinquantenaire *d'Hernani*. Mes quatre-vingts ans offrent leurs respects à vos trente ans, et mes vieilles lèvres baisent vos jeunes mains.“

Այսպէս ուրեմն Վիկտոր Հիւկօ Լուսինեանց բարեկամն եւ կամ աւելի ճիշդն ըսենք մտերիմն եւ իշխանուհւոյն վրայ ակնածանօք զմայլողն եղած էր: Երբ նա ընթրիքներ կու տար ի պատիւ Լուսինեանց, ուր հրաւիրուած կը լինէին նաեւ նախարարներ, Ծերակոյտի անդամներ եւ երեսփոխաններ, բանաստեղծներ եւ արդիստներ, ծերունի բանաստեղծն փոխանակ սեղանին նախագահէլու, ինչպէս իւր սովորութիւնն էր ուրիշ ամէն հացկերցիթներու մէջ, նախագահէլու պատիւն իշխանուհւոյն կը վերապահէր եւ ինքն կը գոհանար անոր քովն նստելով: Այսպիսով նա կ'ուզէր գերագցն պատիւ մատուցանել իշխանուհւոյն:

Վիկտոր Հիւկօ սովորութիւն ըրած էր — եւ այդ սովորութեան հակառակ բնաւ չէր գործեր — երբեք այցելութեան չերթալու եւ ոչ իսկ փոխադարձելու ընդունած այցելութիւնն: Պրազիլից կայսրն իրեն քանի մը անդամ այցելութեան եկաւ, բայց Վիկտոր Հիւկօ անդամ մը իսկ տեղէն չխաղաց: Սակայն երեկոյ մը, Ապրիլ ամսոյն մէջն էր, բանաստեղծն մթագոյն վերարկու մը հագուելով, շարագործի նման գաղտագողի, Լուսինեանց տունն գնաց, վասն զի իշխանուհին իրեն նուիրեր էր իւր լուսանկարն. եւ բանաստեղծն անձամբ կ'երթար իւր շնորհակալութիւնն յայտնելու:

Լուսինեանց տունէն մեկնելու միջոցին ըսաւ Հիւկօ. “Վը պաղատիմ ոչ դքի բան մի՛ ըսէք, իմ բոլորտիքս հասարակետութեան նախագահներ կան, որ կը նախանձին:”

Մելո-շնէ ասոցեատին իտքն: — Սակայն Մարիամ Իշխանուհին Կիպրոսի Լուսինեանց անունն աւելի եւս փայլեցուց եւ ծանօթացուց, երբ ներէտյան անցեալին կապելու համար, վերահաստատեց Մելո-շնէ ասպետական կարգն. եւ որ տեղի ունեցաւ 1881 Օգոստոս 15ին: Իշխանուհին այս հինաւուրց կարգն վերահաստատելով նպատակ ունէր քաջալերել այն բազմաթիւ անձինքը որք իւր շուրջն հաւաքուեր էին եւ սիրահար գեղեցկին, բարոյն, դպրութեանց եւ գեղարուեստից: Այս կարգին հաստատուելէն անմիջապէս յետոյ, բազմաթիւ անձինք անոր անդամ եղան. կղերական կարգէն՝ կարդինալներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ եւ բազում բարձրաստիճան եկեղեցականներ. իսկ աշխարհական դասակարգէն՝ թագաւորներ, իշխաններ, մարդիկներ եւ այլ ազնուականներ, հասարակապետութեանց նախագահներ, մինիստրներ եւն. առանց

հաշուելու այն անթիւ ֆրանսացի եւ օտար բանաստեղծներն , երգահաններն , նկարիչներն եւ ամէն տեսակ գրագետներն ու արդիսաներն , բժիշկներն ու փաստաբաններն , ուսուցիչներն ու վաճառականներն , որոնք ամէն միջոց ի գործ դրին այս հին ասպետական կարգին մէջ մտնելու համար :

Ահա , շնորհիւ այս միջոցներու լուսինեանց անունն տիեզերական հոչակ ստացաւ եւ անոր վրայ եղած կասկածներն փարատեցան մեծաւ մասամբ :

Ալմանակէն կէօնիս . — Այդ գըքին մէջ արձանագրուած են , աշխարհիս վրայ գտնուող բոլոր թագաւորական կամ իշխանական գերդաստաններու ազգանունները եւ անոնց անդամներու անունն . Կիպրոսի լուսինեանց , այսինքն գուշիտոն եւ Խորէն Նար - Պէյ լուսինեանց եւ կամ պարզապէս լուսինեանց անուններն , այդ Ալմանակէն կէօնայի մէջ անցած են 1887 թուականէն¹ ի վեր , առանց ո եւ է դիմում մը լինելու իրենց կողմանէ : Արդ եթէ այդ հրատարակութեան խմբագիրներն , որոց հերալտական գիտութեան , կատարեալ անկախութեան եւ արժանապատութեան վրայ կասկած անգամ կարելի չէ ունենալ , արժան համարած են իրենց Ալմանային մէջ էջ մը յատկացնել Կիպրոսի լուսինեաններուն կրտսեր ճիւղին , մենք ուրիշ բան չենք կրնար ընել եթէ ոչ տեղի տալ անոնց իշխանութեան առջեւ : Մանաւանդ որ այդ Ալմանան կաշառելն եւս — ինչպէս ոմանք կարող էին մտածել , թէ կաշառքով եղած բան մը լինելու է — բացարձակապէս անկարելի է . ապացոյց որ Յովսէփ Յովհաննէսեան կամ այլապէս լիւոն է . Լուսինէան , բաղդախընդիրն , իւր խարդախութեանց ամենափայլուն ժա-

¹ Տե՛ս Almanach Goeta 1887: Lusignan.

մանակին, քանի մը անգամ դիմումներ ըրաւ, նյօն Ալմանային որ իւր անունն եւս հրատարակէ, իբրեւ թագաւորական իշխան կիպրոսի, Երուսաղէմի, Հայաստանի եւն, եւ մեծ գումարներ ալ խոստացաւ խմբագրատան, սակայն անկարելի եղաւ. Խմբագրութիւնն խուլ մաց “Իշխանին՝ ձայնին, առանց նյօն իսկ անոր պատասխանել զիջաննելու, վասն զինապէտք եղած փաստերն չունէր իւր էու թիւնն ապացուցաննելու:

Լամայնուի բարորան. Համայնաէիդիտական մէծ բարորան. — Ամէն մարդ գիտէ թէ Ֆրանսական մատենագրութեան այս դարու ամենամծ շէնքն եղած է XIX^ր դարու ընդհանրական Մէծ Բարորան, Հսկայ գործ Պետրոս Լառուս, Գաղղիայի հռչակաւոր եւ անմահ գիտնականին: Այս ընդդարձակ երկն որ տասն եւ եօթը մեծադիր հատորներէ կը բաղկանայ իւր մէջն կը բովանդակէ ամէն տեսակ գիտութիւններ եւ քանի մը հարիւր հատորներու նիւթ կը ներկայացնէ: Սյօն համայնագիտական բառարանն որ ամբողջ Գաղղիոյ եւ օտար երկիրներու գիտնականներուն եւ բանասէրներուն քով սիրալիր ընդունելութիւն գտած եւ ատարածուած է, եւ որուն ազդեցութիւնն իբրեւ գիտութեանց աղքիւր, որոշողական է, իւր Յաւելուածոց Բ. Հատորին մէջ¹ կ'ընդունի զիսորէն եւ Գուիտոն Լուսինեան, իբրեւ յաջորդք Կիպրոսի Լուսինեանց կրտսեր ճիւղին:

Մէծ Անոէլուէտին կամ Համայնաէիդիտական Մէծ բարորանին² — որ մի քանիտարիներէ ի վեր կը հրատարակուի եւ գեռ հազիւ 5—6 տարիէն կը վերջանայ — մէջ եւս երկար յօդուած-

¹ Տե՛ս Cd. Diet. Univers. du XIX. S. P. Larousse. Deuxième Supl.: Lusignan.

² Տե՛ս Cd. Encyclopedie: Lusignan և Calsa բառերն:

ներ կան լուսինեան եւ գալֆո բառերուն վրայ. որոց նշնութիւնն կ'ընդունի յօդուածագիրն որ Գաղղիսյ ամենամեծ գիտականներէն մին՝ Պ. Օփփէրտ (J. Oppert) է, ուսուցչապետ եգիպտախօսութեան Գաղղիսյ Վարժարանին եւ անդամ Փրանսական կաճառին։ Աւելորդ է այս մեծահամբաւ գիտականին վրայ խօսք աւելցնել անոր վկայութեան կարեւորութիւնն իմացնելու համար. անոր մեծ գիտնականի համբաւն ամէն կողմ տարածուած է եւ անոր երկու տող գրութիւնն այնքան ազգեցութիւն եւ կարեւորութիւն ունի որբան չեն կարող ունենալ միջակ գրչէ մը ելած հնախօսական քանի մը հատորներ։ Արդ՝ եթէ այս մեծ գիտնականն եւս կ'ընդունի Լուսինեանց արդի ներկայացուցիչներն եւ անոնց վրայով Կրոնա՛ Անսէւլէֆէրէն մէջ յօդուածներ կը գրէ, մենք այլ եւս ըսելիք չենք կրնար ունենալ։

Ո-ւէլ Բարորաններ. — Քանի որ բառարաններու վրայ կը խօսինք յիշենք նաեւ ուրիշ քանի մը հատ ալ, որոնք եթէ Մեծ Լառուսի եւ Մեծ Անսիքլոփէտիի չափ վճռական, չեն գէթ մեծ ազգեցութիւն ունին գրական, պատմական եւ գիտական ինտիրներու մէջ։

Ասոնց մէջ յիշելու եւ առաջին տեղն տալու ենք Վապերէյի¹ Յառուէ անուանց բառարանին, որուն մէջ բառական երկար յօդուած մը կայ Կիպրոսի Լուսինեանց Կրտսեր Ճիւղին արդի ներկայացուցիչներուն վրայ։

Յիշենք նաեւ Լէրմինայի² եւ Լիւլիէի³ բառարաններն, որոց վերջինն տպագրուած է Պարիզի մեծ գրավաճառ

¹ Տես Vapereau: Lusignan.

² Տես Lermina: Lusignan.

³ Տես Lhuillier: Lusignan.

Արման Գոլբնի քով։ Այս երկու գործերն ալ բաւական հետաքրքրական յօդուածներ կը յատկացընեն Խորէն եւ գուիտոն Լուսինեան Իշխաններուն։

Լուսինեաներն ճանչողու Պետութիւնն։ — Վերսոյիշեալ փաստերէն յետոյ աւելորդ չենք համարիր աւելցնել որ Լուսինեանց այժմու ներկայացուցիչներն ճանչցուած են, իբրեւ Իշխան Լուսինեաններ Գաղղիայէն, Անդղիայէն, Սպանիայէն, Իտալիայէն, Գերմանիայէն, Աւստրիայէն, Ռուսաստանէն եւ Նոյն իսկ Ցաճկաստանէն, ինչպէս կը տեսնուի Գուիտոն Իշխանի որդւոյն Լեւոն-Պէյի Բ. Դռնէն — ուր քանի մը տարի պաշտօն վարեց — ստացած պաշտօնական թղթերէն, որոց ամէնուն մէջ նա կը յիշուի Իշխան Լուսինեան անունով։ Լեւոն Միւնիւսյէղ ռանի աստիճանին հասնելով հետեւեալ վկայականը ստացեր էր սուլդանէն, զոր գաղղիերէնի թարգմաներ է Պ. Գալիաքչեան՝ օգնականուսուցիչ Թուրքերէնի, Պարիզու Արեւելեան Լեզուաց Վարժարանին մէջ։

“Ազնուական եւ ականաւորն Լեւոն, Իշխան Լուսինեան, Բ. Դրան Օտար մամլոյ գրասենեկին անդամ, յօժ արժանանալով Օսմ. կառավարութեան բարձր բարեսիրութեան, ըստ հրամանի եւ փառաւոր կամաց Ն. Կ. Վ. Հափառութեան սուլդանի, Միւնիւսյէղ Սանի աստիճանն տրուած է յիշեալ ազնուական անձին, իբրեւ շնորհք կայսերական։”

Խորէն Արբազանի Օմանիկի շքանշանին ուժուցմէն վրայ ալ գրուած է Լուսինեան արժեղինուան։

Գ Լ Ո Ւ Խ Զ .

Խորէն Արքեպիսկոպոս Հուսինեան:

Բանաստեղծ եկեղեցականը. — Խորէն գրել կը սկսի. — Համարթինի դաշնակներն. — Համարթինի նամակներն առ Խորէն. — Խորէն ի Թէոդոսիա եւ իւր հատարակութիւնք. — Ստուերը հայկականք. — Նար-Պէյի Վերջին գործերն. — Նար-Պէյի Վերջին գրութիւնն. հիւանդին մրմիւնջը. — Վէկտոր Հիւկօյի կարծիքը Խորէնի մասին: — Խորէն Նար-Պէյի մանն. — Նար-Պէյի գերեզմանը:

Բանաստեղծ Եկեղեցականը. — Մենք արդէն առիթ ու նեցանք Խորէն Արքեպիսկոպոսի հանրային կեանքն համառատիւ պատմելու, որ բացի եկեղեցական պաշտանէն կը բաղկանայ նաեւ քանի մը աշխարհային պատուիրակութիւններէ, ինչպէս՝ Սան-Ստէֆանո երթալն եւ յետոյ Պեռլինի Վեհաժողովին Հայոց ներկայացուցիչ լինելն:

Եթէ Խորէն Նար-Պէյ, քաղաքական ծառայութիւններ ալ մատուցած չլինէր, իւր գրական կեանքն կը բաւէր Հայոց ազգին երախտագիտութեան արժանի լինելու համար:

Խորէն՝ բանաստեղծ ծներ էր եւ բանաստեղծ ալ մեռաւ. իւր Երքերուն եւ Տաղերուն մէջ, յայտնի կ'երեւան անոր փափուկ սիրտն, հայրենասիրական եռանդն, փիլիսոփայական եւ ընկերաբանական տիսուր Խորհրդութիւնները: Գրականութեան բոլոր Ճիւղերն փորձեր է Խորէն Լուսինեան եւ կարելի է աւելցնել թէ ամէնուն մէջ ալ յաջողած է. սակայն իւր կատարելագոյն յաջողութիւնն գտեր է բանաստեղծութեան մէջ. վասն զի իւր հայերէնի եւ օտար հին ու նոր լեզուներու մեջ ունեցած հմտութիւնն, իւր բարձր հանճարյն, պարգեւած են իրեն ճապուկ լեզու մը եւ բազմերանք ոճ մը. իւր բանաստեղծութեանց յանգերն իրենց ճոխութեամբ եւ բնականութեամբ կը փայլին:

Ավասոս որ պահասութիւն մ'ունեցեր է խորէն, այդ ալ այն է որ շատ քիչ բացառութեամբ, նա բոլոր իւր գործերն գրաբար գրեր է, որով իւր անմահ երկերն հայ աղդին գրեթէ ամբողջութեան անմատչելի մացեր են: Խորէն իւր գրաբարասիրութիւնն, վենետիկ՝ Մխիթարեանց քով ծծեր էր եւ աղէկ գործ մը գրելու ծուռ համոզումով իւր երկերն մեր նախնեաց լեզով շարադրեր է:

Եթէ Սրբազնը աշխարհիկ լեզով գրած լինէր, կարելի կը լինէր զինքն Ռաֆֆիներու, Պատկանեաններու, Աբովյեաններու, Նալպանտեաններու, Դուրեաններու, Պարոնեաններու եւ Պէշիկթաշլեաններու կարգն դասել եւ նոյն իսկ անոնցմէ շատերէն վեր, մինչ իւր լեզուին անհասկանալիութեամբ անոր տեղն որոշ է Բագրատունիներու, Հիւրմիւզներու եւ Ալիշաններու շարքին մէջ: Նար-Պէյ շատ քիչ անգամ արձակ կը գրէր, այլ միշտ աստուածոց լեզով. իւր գրած բոլոր արձակ գրութիւններն կրօնական վարդապետութեան վերաբերող գրքեր են, որոց գրական կամ մանկավարժական արժեքը գրեթէ ոչ ինչ է: Արձակ գրութեանց կարգին մէջ դնելու է նաեւ Ալոֆունկո անուն կատակերգութիւն մը:

Բանաստեղծ կղերականին գլխաւոր գրական արժա. Նիքն կը տեսնուի դիւցազներգութեան եւ քնարերգութեան մէջ. երբ այն Հայրենիքի ցաւերն կ'երգէ կը զգաս թէ արցունքներն առատ առատ կը հոսեն իւր աչքերէն. գար նաև գալուստն ողջունած ժամանակ կարծես թէ ժպիտ մը կայ իւր շըմանց վրայ. եւ երբ պատերազմի հրաւեր կը կարդայ՝ ոճը ոգեւորիչ է եւ կը կարծես տեսնել ձիերու տրոփելն, զէնքերու շառաշն, աղեղանց լարուիլն, նետերու

սլանալն։ Պատերազմի պատրաստութիւն մը հետեւեալ
կերպով կը նկարագրէ, բնութեան ձայներէն ներշնչուելով՝
դափր անդ ի դրընդիւն,
Նըժուգից վընչիւն,
Որսորդաց գոչիւն,
Բարակաց հաչիւն,
Երէոց բաչիւն,
Զինուց շառաչիւն,

Աղեղանց ճայթիւն,
Կետից ճարճատիւն,
Շուինդ ընդբամբիւն,
Անդ յընդուստ թնթիւն,
Յ'անտառ, ձոր թըմբիւն,
Դըղըրդին գանդիւն։

Խորէն քրեւ իւ սկսէ. — Որոշապէս չի գիտցուիր թէ
Խորէն Լուսինեան երբ եւ քանի տարեկան հասակին սկսաւ
գրել. անտարակցյա գպրոցի սեղաններուն վրայ եղած ժա-
մանակէն սկսած էր իւր փորձերն ընել երբ գեռ վենե-
տացւոց քով փոքր աշակերտ էր։ Այն առաջին անդամ
հրապարակ կ'ելլէ 1855 թուականին, յորում գարիզ
սկսաւ հրատարակուիլ Մատեաց Աղունի անուն պատկերա-
զարդ հանդէսն եւ որուն խմբագիրներն էին գարբիէլ
Այվաղովսկի, Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան Վարդա-
պետներն։ Այն ժամանակ Կար-Պէջ կը ստորագրէր՝ Խորէն
Վարդապետ Գալֆայեան եւ երբեմն ալ Խորիսուունի ծած-
կանունն։ Մինչեւ 1862 թուականն շատ մը տաղեր հրա-
տարակած է Մասեաց Աղաւնիին մէջ, որոց շատերն Գրան-
սերէնի ալ թարգմանուած են, վասն զի շատ կը հետա-
քըլքըրէր այն ժամանակի բաղմաթիւ գրասէր Քրանստացիներ։
Խորէն ձայնագրութեան ալ մեծ հմտութիւն ունենալով իւր
տաղերէն մի քանիին եղանակներ յօրինած է։

Լամարնինի դաշնակներն. — Կար-Պէջ 1859 ին, գա-
րիզի Արամեան տպարանէն ի լոյս ընծայեց, Լամարթինի

Գառնակներու (Harmonies) թարգմանութիւնն, չորս գիրք
մէկ հատորի մէջ ամփոփուած։ Ընդհանուր մատենագրու-
թեան քիչ շատ ծանօթ ամէն բանասիրի յայտնի է թէ
Լամարթին, իւր իմաստներու բարձրութեամբ, հաւատքի
վսեմներշնչումով, ոճի պարզութեամբ եւ գեղեցկութեամբ,
ըստ ոմանց՝ գարուս ամենամեծ բանաստեղծն եղած է։ Կար-
ուղէյ մեծ ծառայութիւն մը մատուցեր է ուրեմն հայ աղդին
դայն թարգմանելով։ Միայն ցաւալի է որ լեզուն գրաբար
լինելով, աղդին մեծամասնութեան անհասկանալի է։ Դաշ-
նակներու թարգմանութիւնն ուժածալ մեծութեամբ, 400
էջերէ բաղկացած հատոր մ'է, չորս գրքի բաժնուած։ Ա.
գիրքը կը պարունակէ, 12 քերթուած, Բը, 20. գը, 14.
եւ Դը, 19։ Հրատարակութիւնը ձօնուած է Գէորգ Գալ-
ֆայեանի՝ հայր թարգմանչին։ Իբրեւ նմայշ Սրբազնին
գրաբար բանաստեղծութեանց, այստեղ կ'արտազրենք առ
իւր հայրն ուղղած ձօնն, որ ամենակատարեալներէն մին է

Հայր գողգոչիւն աջտ ի մատաղ յիմ ի գլուխ,
Զերդ Խսահակ մինչ կարդացեր զօրհնից ուխ,
Գիրկս ինձ ածեալ։ * Որդեակ իմ երթ, ասացեր,
* Երթ, մի ի հօր քում արտասուս խնայեր։
* Աստուած հօր քոյ լիցի Աստուած քո եւ ուխտ,
* Հրեշտակաց Տուբեայ կալցի զձեռացդ, հէտ պանդուստ,
Ընթաց եւ քաղցր եւս քեղ լիցի յաղթանակ
Գիտել զի այն լոկ մեղմէ զցաւս իմ, որդեակ։
* Երթ, մի գառնալ բայց յետ երկեակ եօթն ամաց,
Թէ զերդ Յակոբ ճգնել կայցէ փարձանաց.
յիրանունսդ ըզսարդենիս թէ տեսից,

Երկնի տուեալ փառս եւ զբիր փակեցից: „
 Եւ մեկնեցայ . . . — Եւ զօրութիւն իմ եւ կար,
 Ի դժնդակ կացին յաղէտս անվըթար,
 Քան զիսրայէլ տագնապեցայ ես յուղւոջ
 Եւ քան զիս դառն ոք նժդեհ ելաց ոչ . . .
 Այլ վերառեալ մինչ հուսկ զցուազ եւ սօլեր
 Յաղթող ի դարձ պատրաստէի ի յարկ մեր,
 Դու խոնջ յանձնուկդ, Հայր, եւ սքօղեալ դու գլուխ
 Թռեար ի ծոց ի ին հանգչել յայն կանուխ:
 Հէգ եւ թշուառ որդի թշուառ միոյ հօր . . .
 Հիմ չտուաւ ինձ տեսանել գէթ մի օր
 Յաշաց քոց ցող թանալ զպսակս ում մնացիլ,
 Եւ զոր արդ, ոհն, բերեմ շիրմիդ արդադիր

Այս հայերէն ոտանաւորին կը յաջորդէ, Ֆրանսերէն
 Ճօն մը առ Լամարթին, ուր գաղափարներու գեղեցկութեան
 հետ կը տեսնուի Նար-Պէյի Գրանսերէն լեզուի մէջ ունե-
 ցած հմտութիւնն: Միայն վերջին հատուածն առաջ բերենք՝

* * * * *

Ne me demandez pas si je tiens une épée,
 On brise en un combat l'arme la mieux trempée,
 Puis comme a dit Jesus: „qui frappe par le fer
 Périra par le fer!“ — Or, demain comme hier;
 Je combatterai sans crainte avec la certitude
 Que le triomphe est bien lorsque la lutte est rude!
 Mes armes, Lamartine, elles sont dans ma foi,
 Dans ma tête et mon coeur où vous régnerez en roi!

Car vous avez daignant m'accueillir comme un père,
 Econter les accents de ma voix étrangère....
 Dans ma chère Arménie entrez en conquérant!
 Elle a besoin d'aimer celui qu'elle sait grand....
 Que je sois votre guide! Et comme aux temps antiques,
 L'Eden répétera de sublimes cantiques.

Paris le 30 Mai 1859.

Լուսաբենի նամակներն առ Խորեն. — Նար-Պէտր Լա-
 մարթինի հետ յարաբերութեան մէջ էր 1850 էն ի վեր,
 ուստի կարողացաւ Դաշնակներու մութ տեղերն նոյն իսկ
 հեղինակին բացատրութիւններով լուսաբանել: Դաշնակ-
 ներու սկիզբն կը գտնուին երկու նամակներ զորս հոչա-
 կաւոր ֆրանսացի բանաստեղծն զրեր է հայ բանաստեղծին.
 ահաւասիկ այդ նամակներն՝

„Je suis fier d'avoir servi de texte à vos tra-
 ductions de français en Arménien, et heureux
 d'avoir ainsi mon nom présenté à vos compa-
 triotes.

Mes relations fréquentes avec l'Orient m'ont inspiré un grand respect pour la nation Arménienne, et sur tout pour la religion, la probité et la poésie de ces populations plus rapprochées que nous du berceau et des lumières du monde primitif.

Je vois par vos études à Paris, que votre famille nationale ne dégénère pas de ses ancêtres, et je me félicite, Monsieur, de connaître en vous l'espérance de l'Arménie future.

7*

Recevez, Monsieur, l'assurance de ma haute et affectueuse considération.“

Paris le 25 avril 1859.

Al. de Lamartine.

Թարգմանութիւնը՝

“Զեր Գրանսերէնէ Հայերէն թարգմանութեանց իբր բնագիր ծառայելուս համար կը հպարտանամ, եւ երջանիկ եմ որ իմ անունս այս կերպով ձեր հայրենակիցներուն կը ներկայացնէք:

Արեւելքի հետ ունեցած յաճախակի յարաբերութիւններս, հայ ազգին նկատմամբ խորին յարգանք մը ներշնչած են ինձ, յարգանք մը մանաւանդ դէպի կրծքն, առաքինութիւնն եւ բանաստեղծութիւնն այն ազգին որ մեզմէ աւելի մօտ է նախնական աշխարհի օրորոցին եւ լուսաւորութեան:

Պարիզի մէջ ձեր կատարած ուսումնասիրութիւններէն կը տեսնեմ որ ձեր ազդն իւր նախնիքներէն վար մնացած չունի, եւ ուրախ եմ ի Ձեզ ողջունել, Տէր, ապագայ Հայաստանի ակնկալութիւնն:

Հաճեցէք ընդունիլ խորին եւ սիրազեղ մեծարանազս հաւաստիքն:”

Միւս նախակն հետեւեալն է՝

Monsieur,

„Je ne sais pas votre langue, mais je sais votre talent par ceux de vos compatriotes qui lisent vos vers et les miens. Je sais aussi l'intelligence et le zèle admirable que vous avez appliqués à ce

labeur ingrat d'une traduction, des sens sur lesquels vous avez si souvent et si scrupuleusement consulté l'auteur original.

Votre beau travail emporte donc avec lui tous mes voeux et toute mon approbation dans votre cher pays.

Pendant mes voyages en Orient, j'ai été reçu par les Arméniens comme un hôte et comme un frère. Vous allez populariser aujourd'hui parmi eux mon nom et ma poésie, qui n'avaient pas de titre à une gloire si lointaine.

Une traduction de vous est un écho qui porte la voix jusqu'à l'Ararat. Puisse la vôtre porter aussi jusqu'à *l'immortalité!*"

Al. de Lamartine.

Թարգմանութիւն.

"Տեր, Ձեր լեզուին հմուտ շեմ, բայց ձեր հանձարն իմացած եմ ձեր այն հայրենակիցներէն, որոնք թէ ձեր եւ թէ իմ քերթուածներս կը կարդան: Գիտեմ նաեւ թէ որչափ խելք եւ որչափ եռանդ մաշեցուցիք թարգմանութեան մը այդ ապաշնորհ աշխատութեան, որու իմաստներու մասին այնքան անգամներ խղճմորէն Խորհրդակցեցաք գործին հեղինակին հետ:

Ձեր այդ գեղեցիկ աշխատութիւնն իրեն հետ ձեր սիրեցեալ հայրենիքն թող տանի ուրեմն եմ սրտիս իղձերն եւ ջերմ գնահատումն:

Արեւելքի մէջ Ճամբորդութեան միջոցիս, Հայերն պատուասիրեցին զիս իբր հիւր եւ իբր եղբայր: Այսօր

իմ անունս եւ քերթուածներս կը ժողովոդականացնէք իրենց մէջ, որոնք այդչափ հեռաւոր փառք մը չէին սպասեր:

2եր մէկ թարգմանութիւնն իմ ձայնս մինչեւ Արարատ կը տանի. ուր էր թէ ձեր ձայնն ալ մինչ անմահութիւն առաջնորդէր:

Ա. տը ՀԱՄԱՐԹԻՆ

Սրբազանին այս թարգմանութիւնն, իմաստներու ծշդութեան տեսակէտով, հաւատարիմ վերծանութիւն մ'է. սակայն լեզուին գալով, կարելի է ըսել թէ Կար-Պէյի ոճն եթէ շատ տեղեր սահուն է, շատ տեղեր ալ անտանելի է:

Խորէն ի Թէոդոսիու և Էռո հրատարակութիւններու. — Խորէն Կար-Պէյ 1861 թուականին Թէոդոսիա քաղաքին մէջ՝ ուր ուսուցչութեան պաշտօն կը վարէր, հրատարակեց Արշէ Բ. անուամբ ողբերգութիւն մը, որ եթէ թրքահպատակ Հայոց մէջ յաջողութիւն չգտաւ, ուսւահայոց բեմն սովորական թատրերգներէն մին եղաւ եւ հրապարակ եղնելէն քիչ յետոյ Հոգեւորական Ճեմարանի սաներուն միակ մատչելի եւ գրաւիչ զուարձութիւնն դարձաւ: Այդ թատրերգին հրապարակ եղեր է պատմական շքեղ զգեստաւորութիւնն եւ անցեալի յուզիչ յիշատակներ զարթեցնելն, որով այն հրահանգիչ եղեր է մատաղ սերնդին համար: Այսու հանդերձ այդ ողբերգութիւնն բնաւ բեմի յարմարութիւն չունի, վասն զի ոչ նիւթը այնքան մեծ բան մ'է եւ ոչ ալ լեզուն ժողովրդեան մատչելի, մանաւանդ որ Ֆէ-ան-օքնն ալ ոգեւորութենէ եւ շահեկանութենէ բոլորովին զուրկ է:

Արշէ Բ. Հինգ արարուածներու կը բաժնուի. Ա. արարուածը տեղի կ'ունենայ Քուշանաց երկրին մէջ, իսկ

Բ.ը, Գ.ը, Դ.ը եւ Ե.ը կ'անցնին Անյուշ բերդին մէջ ի Խուժաստան :

Ողբերգութեան հրապարակ ելքելէն հազիւ մի տարի յետոյ խորէն՝ դարձեալ ի թէոդոսիա՝ հրատարակեց, 1862ին, Յանէտրան անուամբ բոլորովին եղական գործ մը : Այս Յանէտրան կամ Բաւէիր+ յանէտր կոչուած գործն 312 էջերէ բաղկացած գիրք մ'է, ուր ո գրէն սկսեալ մինչեւ օ ամէն կարգի վերջաւորութիւններու կամ յանգերու ճոխ ցուցակն կամ բառարանն զետեղուած է :

Յանէտրանէն յետոյ, Նար-Պէյ, գրեթէ 6 տարի շարունակ բան չհրատարակեց եւ միայն 1868ին բանաստեղծութեանց հաւաքածոյ մը՝ Քնար պանդիտին, ի լոյս ընծայեց : Ամբողջ գիրքը կը բաղկանայ 448 միջակ էջերէ . այս գրքին մէջ գանուող տաղերէն շատերն արդէն ժամանակաւ Մատոյ Աղոնէն մէջ հրատարակուած էին . անոնք ընդհանրապէս դիւցազներգական լինելով հայրենիքի անցեալ փառքին եւ այժմու տիսուր կացութեան մէկ զուգակշիռն կը ներկայացնեն եւ բաղդատաբար աւելի իսկատիպ են : Գալով այն բանաստեղծութիւններուն որոնք քնարերգական ճիւղին կը վերաբերին, ներշնչուած լինել կը թուին Համարթինի Դաշնակներէն : Իբրեւ ապացոյց այս նմանազութեան առաջ բերենք, Քնար Պանդիտիոյ “Թուչունի,, տաղէն քանի մը տողեր՝

Նիրհելոյն ի քուն,
Տէր, ասս արթնութիւն,
Ականն Արեւու
Զշող լուսատու,

Գետոց տուր հոսանս,
Ծովուն զբօսանս,
Յառագաստն հողմիկ
Եւ ցանցին որսիկ :

Եւ ընդ ամեն բիր
Հար զնորուն տիպ.
Տուր հանուրց հագագ,
Բարբառ ներդաշնակ.
Զանգակին զգանդ.
Յանցաւս արձագանդ,
Ոստոց շնչիւն,
Եւ հողմոց հնչիւն.

Օառոյն տուր սաղալթ
Եւ բուրումի ի վարդ,
Թոյր ի մանուշակ,
Եւ ջուր անուշակ,
Ցորենւցն դքիստ
Եւ բլոց զնիստ. և ան:

Քնարի տաղերէն մի քանին, որբան ալ գժուարհաս-
կանալի, կատարելապէս ժողովրդականացած են, որովհետեւ
կ'երգուին նոյն խսկ Կար - Պէյի յօրինած եղանակներով: Այս
վերջնոց ամենասիրուններէն մին է՝ “Պատերազմական եւ ճն.”

Որդիք Հայկայ, որդիք փառաց,
Զարթիք . . . կոչէ զձեղ Աստուած,
Տեսէք Մասեաց ի գլուխ աղատ,
Զբաղդ Հայոց նորահրատ,
Աչք ձեր ի գոյն լուսասցին բոց,
Սիրտք վառեացին սիրտք Հայոց.
Եւ միսեացին բաղուկք կուռ
Քան գեղարդունք բոց ի հուր.
• • • • • • • • • •

Հիանալի է նաև “Տէր իւց” պայտառան, անուն բա-
նաստեղծութիւնն, որ թրթռուն եւ մելամաղձիկ եղանակով
մը կ'երգուի: Այդ հոչակաւոր աղօթքին վրայ գաղափար
մը տալու համար արտադրենք առաջին եւ վերջին տուներն.

Տէր, կեցն զՀայաստան
Լուր զորդւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն զՀայաստան
Յարո՞ զնա նոր յիւրն աւերս:

Յե՞րբ Աստուած հզօր, Աստուած գրիգորի,
Աստուած զոր կարդամք ի խորոց սրտի
Թողուցուս զի զմեր հայրենիս թշուառ
Սուր, հեռ եւ հերձուածք առնուցան յաւար:

* * * * *

Տէր, կեցն զՀայաստան
Լուր զորդւոցն առ քեզ աղերս.
Տէր, կեցն զՀայաստան,
Յարո՞ զնա նոր յիւրն աւերս:

Ո՞չ, շատ իսկ աղէտք մանրացան ի մեզ
Շատ իսկ մահ ի մեզ հաշուէ ողջակէզ...
Տէր իենաց, յերկիր մեր անբաւ տապան՝
Երկ դշունչդ եւ կեանս առցէ Հայաստան:

Զդացու մներու գեղեցկութեան եւ փափիկութեան կողը
մանէ Հայութան հօր օլօլին շատ սիրուն է.

* * * * *

Թէ շոթունք քո թերթք վարդից քաղցրաշունչ՝
Նախկին արձակեալ, որդեակ իմ, մրմռւնջ՝
Ոչ զ՛ետ անուան երկրի եւ երկնից հօր
ԶՀայաստանի հընչէ՝ զմօր քոյդ մօր
Իմ սիրուն մանկիկ,
Ով մորդ հըեշտակիկ:

Թէ սիրտ քո զեփիւռ՝ որ ննջէ խաղաղ՝
Զարթուցեալ երբեմ յաշխուժից ի խաղ,
Յայլ բարախէ սէր, ոչ Հայաստանեայց,
, ոչ վազէ ընդուստ յանուն Հայրենեաց.
Իմ սիրուն մանկիկ եւն:

Թէ դաստիք քո փափկիկ եւ ողորկ ծղիկք՝
Կան անշարժ յորժամ կարդան Հայրենիք.
Կամ զսուրբ պարտուցդ ըսպաս սիրալիր
Թշնամեաց նորա մատուցանեն ժիր.
Ով սիրուն մանկիկ եւն:

Ո՛հ, լաւ եւս զի քո եւ իմ բիւք փակին՝
Զի մեր այն աւուրբ հասցին խաւարին,
Լաւ եւս զի մի այդ շրթունք անարժան
Մի բնաւ ուսցին զանուն մայրական.

Իմ սիրուն մանկիկ եւն:

Լաւ եւս զի այժմէն սիրտ այդ ապերախտ
Թարկասցի զերդ վարդ որդնաքանց ի դրախտ,
Եւ բեկտին բազկիկքդ այդ անփառունակ՝
Որ արդ զուլամբ մօրդ պատին ի մանեակ
Իմ սիրուն մանկիկ եւն:

Եւ այս սիրտ որ կեանս ետ՝ եւ ուր զգլուխ
Արդ գնես սիրոյն ըմպել զանուշ ուին,
Լաւ եւս զի աստէն սառնուցու յանկարծ՝
Քան զեռուցանել զիժ մի հայրենեաց.
Իմ սիրուն մանկիկ եւն:

Բայց քո զի՞ երկնից ամբոխի երաղ. . . . ,
 Փախեաւ քո ժպիտ . . . ո՛հ, յարտօսր իմ լան . . .
 Ո՛չ, Միհրան մի եւս այլ այս բանք տընուր.
 Ահա, լուէ մայրդ յայս անցը համբոյր.

Իմ սիրուն մանկիկ եւն:

• • • • •
 Բայց եւ հայրենեաց յաւելցիս դու փառս
 Եւ ես հայկազանց օրհնեցայց ի մարս,
 'ւ ի քոյդ անուն՝ ոչ լերկ իմ սիրտ ի խինդ՝
 Այլ Հայոց ողջոյն տացին թինդ ի թինդ.
 Իմ սիրուն մանկիկ եւն:

Եւ օտարք ուսցին զանունդ՝ ի քեզ պիշ
 Եւ օտարուհիք՝ ի մայրդ մատնանիշ
 Հըծծեսցեն. “Որդի սա զայս ծնանի.
 Երանի՛ հայկազն մօր, երանի՛ . . .”
 Ով սիրուն մանկիկ
 Հայոց Հրեշտակիկ:

Քնարի գեղեցկագոյն կտորներէն մին է նաեւ “Սաւակն”, որ կարծես թէ գորովի եւ փափկութեան բուրմունք մ'է: Ահա, անկէ եւս մի քանի տուն՝

Սիրուն մանուշակ,
 Հոտ քո անցը, եհաս ծանօթ ինձ քո հոտ,
 Զերդ ոք ում սիրտ մընայ յանձուկ ի կարօտ.
 Բայց զի՞ չքնաղ քո դիմակ
 Քօղածածուկ թաքչի ի ծերպ եւ յեմակ:

• • • • •

Պարկեշտ մանուշակ,
 Դու թէեւ ընդ հոյլս գայիր ծաղկանց գեղաթօյր՝
 Ոյց կարապետ եւ անդրանիկ ես դու քոյր,
 Բայց գոյիր ցանդ անուշակ
 Ցանդ սրտառուչ իմն էր անուանդ յիշատակ:
 Զի յայդ գողտր իմոյն
 Ամօթագեղ փայլէ կնիք կուսական,
 Եւ հեշտափիւռ քո շունչ՝ նախկին շունչ գարնան,
 Նախկին այն իղձ է հոգւցն՝
 Ցանմեղութեան որ գրգի սիւք հեշտագոյն:

• • • • •

Թէ՛ մահագուշակ
 Զքեղ յարփւցն գլտից ի ճեմն յանդաստան,
 Հանդցն աւուրցս իմ գեղազուարձ մանկութեան,
 Ո՛չ, այն աւուրցս մանուշակ՝
 Որ վաղ սրացան զերդ քո կեանք, ով մանուշակ:

Աստուածածնայ ուղղեալ տաղ մ'ալ կայ Քնարին
 մէջ “Ա-Մոբեամ” վերնագրով, ուր լեզուի եւ յանգերու
 անսպառ ճոխութիւն մը կը տիրէ:

Նոյն գործին մէջ կը գտնուին նաեւ դիւցազնա-կա-
 տակերգական տաղեր. օրինակ. կատուի մը մահուան վրայ
 Նար-Պէյ հարիւր իննուուն էւ ուն տողերէ բաղկացած ոտա-

Նաւոր մը գրած է: Հետաքրքրութեան համար քանի մը
տող հոս կը դնենք՝

Զիարդ, ոչ եւս է քնքուշ.... Եւ ոչ յայսչափի իղձ սրտից
Ոչ եւս կատուն մեր անուշ... Ոչ յարտասուացինչ թախիծ,
Մեռաւ փափկիկն այն սիրուն Ոչ ի վայրից սրբութիւն
Խինդ եւ գորով մեր պարուն...: Ընկրկեցաւ յողդողդիւն,
· · · · · · · · · · · · Ոհ, զայսնախկին՝ քայլժպիրհ
· · · · · · · · · · · Եմոյծ անդ մահ մշտանիրհ...
Եհաս... եհար, ճիշ երարձ...
Սրացաւ եւ շունչն... ահ ան-
դարձ եւն:

“Քնար Պանդիտին, ի վրայ մեր համառօտ տեսութիւնն
չենք կրնար վերջացնել, առանց այստեղ առաջ բերելու
բանաստեղծին “Աղբաբեց”, տաղին գոնէ վերջին մասն՝

· ·

Անէծք ի գլուխդ, անէծք ի սիրտ
Անէծք յազդիդ դէմ հեղեալ քիրտ,
Անէծք ի գործ ձեր եւ ի բան,
Յամօթ եւ ցաւ կեցչիք ծըփան.
Եւ վաղազըաւք յերկիր օտար
Տապանքդ ի փուշ ծածկեսցին չար...
Այս է բաժին այս է վերջացք,
Որոց չիցեն ճշմարիտ Հայք.
Այս է բաժին, ձեր, այս վերջացք
Անէծք որոց չէք ճշմարիտ Հայք
Անէծք ոյց չեն ճշմարիտ Հայք:

“Սուսակ+ Հայկական+ . — Այժմ կու գանք Նար-
Պէյի ամենագեղեցիկ գործերուն, որոց համար զայն մեր
անմահից կարգն կարելի է դասել: Ապահովապէս “Սոսեր+
Հայկան+” Խորէնի գլուխ գործոցն կընանք համարիլ, ոչ
միայն զգացումներու խորութեան եւ բանաստեղծական գե-
ղեցկութեանց, այլ նաև՝ համեմատաբար՝ աշխարհա-
բար լեզուին համար: Այս գործոյն մէջ կարծես թէ հե-
ղինակն աւելի գիտակից է իւր հանրային կոչումին վսեմու-
թեան եւ ըստ այնմ իւր երկասիրութիւնն ալ, աւելի իւր
նպատակին ծառայեցուցած է:

“Սոսեր+ Հայկական+” հաւաքածոյն բաղկացած է
184 էջերէ եւ կը բաժնուի երկու մասերու՝ վէպէ եւ Եփրէ,
որոց առաջինն՝ անցելոյն եւ երկրորդն՝ ներկայիս նույիրեալ է:
Նար-Պէյի այս գործն շատ աւելի ընդարձակ պիտի լինէր,
եթէ գժբաղդաբար, ինչպէս ինքն հեղինակն ալ իւր առա-
ջաբանին մէջ կ'ըսէ, Բերայի մեծ հրդեհն անոր տասնա-
մեայ երկասիրութիւններն չայրէր: Իսկ այս հատորին մէջ
ամփոփուածներն, բաղդ ունեցան ազատելու, ոմանք ազգային
օրագրերու մէջ հրատարակուած լինելով, ոմանք ալ բա-
րեկամաց քով գտնուելու բարեդիպութեամբ:

“Սոսեր+ Հայկական+” հրատարակուած է ի Կ.Պոլիս
1874ին. Վէպէրն տասն եւ երեք տաղերէ իսկ Եփրէն տաս-
նեւեօթ տաղերէ կը բաղկանան: Տաղելն օգտակար լինելու
բուռն տեսնչով գրուած են. անոնց մէջ հեղինակն կ'ար-
տայայտէ այնպիսի ողջամիտ գաղափարներ, որոնք մեր
ազգային թերութիւններն մատնանիշ կ'ընեն եւ կամ
ուղղութիւն մը ցոյց կու տան մեր պարտականութիւններու
մասին:

Այդ տաղերն են որ իրենց հասկանալի ոճով, մեծ ապաւորութիւն թողեր են նոր սերունդին վրայ եւ անոնք են որ Կոր-Պէջի անունն սիրելի ըրեր են ազգին:

“Հայէ Վէպին մէջ հեղինակն “Աշոռո-Շեռն” վրայ հետեւեալ վսեմ՝ բանաստեղծութիւնն գրեր է՝

* * * * *

Ազատութիւն եւ Հայն միմեանց են եղբայր,

Եւ զերկոսին իսկ մի եւ նցն ծնաւ հայր.

Միցն՝ տուաւ ժառանգութիւն զհայաստան

Միւսոյն զաշխարհ ամենայն:

Միեւնոյն տաղին մէջ հեղինակն Հայոց արդի վիճակին վրայ, Հայկին հետեւեալ սրտաշարժ խօսքերն կ'ուղղէ՝

Ո՛վ Հայրդ Հայոց, երբ յերկնակէտ քոց աստեղաց

Զյօնս շարժեալ լուսազգեաց,

Եւ սրտաթունդ ի վայր նայիս դու յայն երկիր

Զոր քո նետով՝ փրկեցիր:

* * * * *

“Արա-Գեղշեէնի դէմքի նկարագրութիւնը գրական թանկագին գոհար մ'է.

Հանց աղեղ լարած թուխ լայն լայն յօնքեր,

Ճակատուն հովտին կարծես ցանկ պատեր.

Ու գոուզ հոպոպիք ոլրելով սեւ սեւ՝

Կը ծըփիան մարմար վըզին ծաղկաձեւ:

Իսկ երբ բոցափայլ աչվին եռանդնոտ

ԱԵՐ առած հայեր յարփին անաղօտ,
Կարծես գէմ ընդդէմ յերկիր եւ յերկին
ԶՍԳ մի արեւներ յիրար պշնուին:

Իսկ Արա-Գեղեցիկի կնոշ՝ Նուարդի գէմքի նկարա-
գրութիւնը բոլըրովին սրտագրաւ է՝

Այն քաջին ուսոց կոթնած քնքուշ՝
Կին մի տեսնուէր քան շուշանն անուշ.
Ինչպէս ձեռնաթոյր հեղիկ աղաւնի,
Թեւերն ամիոփած բոյնին քով թառի:
Երշալոյսն երբ գայ այգուց ցօղազարդ՝
Ոչ այնպէս փափկիկ ճակատն ունի վարդ,
Ինչպէս նէրա սուրբ այտերուն վերան՝
Բուօր ու ճերմակ վարդեր կը ցոլան:
Կապոյտ աչուըներն՝ են ջինջ աւելի
Քան թէ այն գորնան մաքուր գէմք երկնի,
Ոչ չկայ քըրում մի այնպէս սիրուն՝
Որ նորա յաղթէ ոսկի մազերուն:

• • • • • • • • • • • • • • • • • • •

Պատմութիւնն մեզ կ'աւանդէ թէ Զարմայր, 10.000
Հայերով Տրովադայի պատերազմին մասնակցեցաւ եւ այն-
տեղ ինկաւ մեռաւ. այս գէպքին ակնարկելով՝ օտար ծա-
ռայութեան մէջ գտնուողներուն սրտաշարժ բարոյական դաս
մը կու տայ Նար-Պէյ հետեւեալ տողերով՝

• • • • • • • • • • • • • • • • • • •

Օտար երկնից տակ նոքա քաջացան,
Օտար երկնից տակ հալեցան ընկան,

Ու խեղճ Հայաստան տասն հազար որդւոց
Եւ ոչ զոսկըներն ժողովեց ի ծոց:
Իսկ օտարն՝ որոյ օգտին եւ յօձան
Զէնք ու կեանք տուին այն բիւրք Հայկական
Օտարն, ոչ միայն չեղաւ շնորհակալ,
Այլ եւ ոչ անուանքն է նոցին պահեալ:

• • • • •
Ո՛չ, զայն ոչ յիշեաց ոք եւ կամ գիտցաւ,
Եւ ոչ ոք յանուն Զարմայրի լացաւ.
Ո՛չ ոք հայ վեհից ոսկերաց վրայ.
Բուռ մը հող ցանեց՝ գթալով նոցա . . . :

Զարմայր իւր կնոջ՝ Շուշանի խոստացեր էր որ պատերազմի երթալէն տարի մը յետոյ կը վերադառնայ. երբ տարին լրացաւ եւ Տիկինն իւր ամուսնոյն մահուան բօթն լսեց, սրտին ցաւէն մեռաւ. այդ մահն Նար-Պէյ այսպէս կը նկարագրէ՝

Կարծես թէ շանթ զարկած սրտին, ինկաւ վայր,
Վարդ շրթունքէն ելաւ միայն “Ահ, Զարմայր . . . ,
Ընկաւ ինչպէս մի լրթագոյն մանուշակ՝
Որ յարեւուն թոռմի մարի բոց կրակ:

Այս վէպին մէջ Շուշան ծաղկի ստուգաբանութիւնն հիանալի է՝

Կ'ըսեն թէ Հայերն երբ երկրորդ օրին
Եկան օր իրենց փնտուեն թագուհին,
Հոն ուր փակեց աչք նազելին Շուշան

Գեղաշող միայն մի ծաղիկ գտան։
 Թագուհւոյն ձիւնի պէս գէմքին նման
 Ունէր նա սպիտակ շղարշ լուսերփեան,
 Եւ տերեւներուն անուշիկ բուրում
 Դշխոյին մաքրիկ սրտին էր բղխում։
 Իսկ ճակտին վերեւ մարդարտի ցօղեր՝
 Անշուշ խեղճ հարսին վերջին արցունքն էր ...
 Որով հեղափայլ ծաղիկն այն օրէն
 ԶԸՌ-ՀՅՆ անուն առաւ դշխոյէն։
 Հայեր երբ ճերմակ զայն ծաղիկ տեսնէք,
 Զքնաղ թագուհին ձեր ի միտ բերէք.
 Ու գէթ ձեր աչքէն կաթիլ մ'ընդունին
 Զարմայր եւ նորա թշուառ ամուսին։

“Արտա-ալդ Բ., Վէպին մէջ գիշերուան նկարագրու-
 թիւն մը կայ հիանալի ոճով՝”

•
 Զովուկ մի փչեր սիք ծաւալ ծաւալ,
 Զառուակին սահէր ջուր թաւալ թաւալ,
 Տերեւն ու ծաղիկ սարսին հեղ ի հեղ,
 Կազդուրին ի ցող ակօսք տօթակէղ։

“Սայուն Հայիտ անտէ, Բ. գրքիս, Եղերգներուն մէջ
 սրտի դպչող շատ հատուածներ կան։ “Թշուառ Հայեր ն
 երգն տիսուր պատկեր մը կը ներկայացնէ մեր վիճակին եւ
 հոգեկան նկարագրին”

• • • • • • • • • • • • • • • • •
 Այսպէս են օտարք. — իսկ գուք աւելի՞
 Միմէ գութ ունիք ազգիդ եղկելի.

Հայրենեաց ցաւոց ո՞չ դուք անտարբեր

Օտարի նման կը նայիք հայեր:

Եսութիւն անգութ սրտերնիդ գրաւած
Ժանտ ագահութեամբ հարուստք կարկամած,
Այն ատեն միայն կ'իմացուի կեանք ձեր,
Երբ ձեր եղբօր դէմ վառվիք, ով Հայեր.
Ո՛չ, բայց ձեր այդ կեանք որ տայ մահ եղբօր՝
Նզովք եւ կեանքիդ բերէ ահաւոր
Ո՞ւր, ուր ազգութիւն այսպէս կ'երթայ ձեր՝
Թէ չէք միանար դուք, թշուառ Հայեր:

Իսկ Նար-Պէյի “Հայ Ապրին+,” եւ “Հայ Մեռին+,”
բանաստեղծութիւններն Պատկանեանի “Արտուի Արտասոսն+,” ի
շափ ծանօթ են մանաւանդ տաճկահայոց մէջ, ուր գեղեց-
իկ եղանակներով կ'երգուին: Ատոնցմէ ալ մի քանի տուն
կ'արտադրենք՝

Հ Ա Յ Ա Գ Ր Ի Ն Ք

Հայ ապրինք, Եղբարք, մարդկութեան մէջը,

Հայ կնքեր է մեզ պատմութեան էջը,

Հայ անուամբ զմեզ կ'ողջունեն Երկինք. —

Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք, մեր Հայրն է այն դիւցաղոն,

Որ զազատութիւն սորվեցուց մարդուն,

Ու մեզ վեհ անուն մը տուաւ բաժինք. —

Եղբարք, Հայ ապրինք:

8*

Հայն ու մարդկութիւն՝ նոյն ունին օրբան
Երկիր փրկութեան է մեր Հայաստան,
Կրօնից նախկին սեղան է Մասիք. —
Եղբարք, Հայ ապրինք:

Մեր քաղցր Հայրենիք, մեր թագ, գաւազան՝
Ամպեր են ծածկեր արեւի նման.
Յուսացէք, արեւ կու տան մեզ երկինք.
Եղբարք, Հայ ապրինք:

Ո՛չ, ճակատագիր մեր չէ միշտ տիսուր՝
Զթշուառութեան ուտել հացն ու ջուր.
Նոր երջանկութեան ապագայ մ'ունինք ...
Եղբարք, Հայ ապրինք:

Հայ ապրինք. — Օր մը յաղթական մահուն
Պիտի բարձրանայ անմահ Հայութիւն ...
Ո՛չ, այն օր մեզի շուտ ծագէ, երկինք.
Եղբարք, Հայ ապրինք:

ՀԱՅ ՄԵԽՆԻ Ք

Բաղդը դարձեր է ձեզի դէմ թշնամի,
Մի՛ վհատիք, ցուցուցէք սիրս Հայեցի.
Չէ կարող բաղդ յաղթել ազգին այն քաջի
Որ բաղդին դէմ կը կռուի:

Հէք դուք որդիք այն դիցազանց աննըման՝
Որ հայրենեաց ձենձերեցան ի սեղան . . .
Հէք դուք որդիք այն մեծ Հայոց՝ որոց կեանք
Են մարդկութեան իսկ պարծանք:

• • • • •
Ամենուդ սիրտն գդայ նոյն սէրն հայրենեաց,
Ամենուդ միտք թռչի յօգուտ համազգեաց.
Ու ձեր յետին եղբօր արցունք ու ցաւ միշտ
Զգացէք ձեր իբրեւ վիշտ:

• • • • •
Թող ամենքս ալ ընդունի նոյն գերեզման,
Վասն զի այն էր ամենուս ալ օրրան . . .
Հայ ծնանք մենք, Հայ ապրինք, Հայ եւ մեռնինք,
Օ՞ն, Հայ մտնենք եւ յերկինք:

Նար - Պէյէ Վերջն էործերն . — Ստուելք Հայկականքէն
յետոյ Խորէն Արբազանն հրատարակած է նաեւ “Վարդենիւ”
վերնագրով բանաստեղծութեանց հաւաքածոյ մը, որ գերա-
զանցապէս հովուերգական քերթուածներու ընտիր համա-
խըմբում մ”է: Պղատոնական, Վերացական սէրն իւր բոլոր
պէսպիսութիւններով երգուած է այն տեղ:

Նար - Պէյ գրած է նաեւ “Փունջ Արտաքեան” անու-
նով ուրիշ հաւաքածոյ մը քերթուածներու, որ լոյս չէ
տեսած: Երբ իւր մահէն յետոյ իւր ճոխ գրադարանը մաս
առ մաս ծախուեցաւ, ձեռագիրներն չտեսնուեցան. երեւի
ուրիշներ իւրացուցած էին զայնս:

“Ալսֆրանիս”, անուն կատակերգութեան մէջ Նար-
Պէյ ձաղկած է նորասիրութեան ծայրայեղութիւններն. այս
թատրերգական գործն շատ աւելի յաջող է քան Արշակունի Բ.
ողբերգութիւնն, որովհետեւ աւելի ճիշտ ըմբռնած է հե-
ղինակն, թատերական գրականութեան պահանջումներն, որ
իրական կեանքն բեմագրելուն մէջ կը կայանայ, այն ինչ-
պէս որ է:

Նար-Պէյ շատ մը օտար թատրերգութիւններ ալ
հայերէնի թարգմանած է. ինչպէս՝ Ալֆիէրի Սատար,
Ռիասինի՝ Գոնզալէսն, Գոռոնէլլի՝ Պոդիուսն (որուն տեսա-
րաններն Հայաստանի մէջ են եւ գերակատարք հայ իշխան-
ներ), Վոլլթէոնի՝ Զայէրը, Առնոլտի՝ Մարէսը, Շեքսփիրի՝
Յուլիոս ինուրոն եւ Շիլէրի՝ Սիուարին: Դժբաղդաբար այդ
թարգմանութիւններէն եւ ոչ մէկն հրատարակուած են
եւ հաւանական է թէ բերայի հրդեհին զոհ են գնացեր:
Գրաբարեան եւ աշխարհաբարեան պայքարին ամենա-
տաք ժամանակն Նար-Պէյ հրատարակած է մաս առ
մաս Հոմերոսի Իլիականին աշխարհաբարն Մասիս Օրա-
թերթին մէջ:

Նար-Պէյի վերջն էրունիւնն. — Իւր կենաց վերջին
15 տարիներուն մէջ Նար-Պէյ գրական հրապարակին վրայ
դրեթէ կատարեալ լուսութիւն կը պահէր. տարին մէկ երկու
անգամ հազիւ կը տեսնուէին իւր ստորագրութիւնն կրող
լրագրական յօդուածներ. բայց բնաւ հատոր մը չըրատա-
րակեց: Ի՞նչ կ'ընէր այդ բեղմնաւոր անցեալ մ'ունեցող բա-
նաստեղծն: Խորհուրդ:

Նար-Պէյի ամենավերջին գործն ոտանաւոր մ'է,
զոր գրած է մահուանէն մի քանի շաբաթ առաջ:

Երբ Աշոգեան պատրիարքն իւր բարբարոսական հարուածով շնորհազուրկ ըրեր էր տարաբաղդ արքեպիսկոպոսը, երբ ամէն փառքէ ու պերճանքէ մերկացած Նար-Պէյն իւր անչափ ծանօթներէն եւ բարեկամներէն լքուած, առանձինն կ'ապրէր իւր քրոջ խննարհ յարկին տակ, ցերեկն մինչեւ երեկոյ եւ գիշերը մինչեւ առաւօտ լրտեսներով շրջապատուած, այդ տագնապի օրերուն մէջ էր որ Յակոբ Գուրգէն իրեն դիմելով ինդրեց քերթուած մը խմբագրել՝ իւր Հրատարակելիք . “Պատիւր աշխարհին գրականութեան անուն գործին Բ Հատորն զարդարելու համար: Նար-Պէյի համար միսիթարական էր այդ դիմումը. ըսել էր թէ տակաւին ինք մոռցուած չէր, տակաւին կը հետաքրքրուեին իրմով: Եւ իւր անկեալ եւ գերազանցապէս տիսուր, զախջախուած կացութեան ուղղակի ազդեցութեան տակ, մահաբոյր, տիսուր շեշտերով, ու մութ շատ մութ գոյներով, քերթուած մը գրեց, որ ինքնին անհուն համակրութիւն ապահովեց տարաբաղդ բանաստեղծին: Այդ քերթուածին խորագիրն է. “Հիւանդէն մը մունջը:”

Կարծես թէ Միլվուայի մը վրձինէն ելած լինէր այդ կատարեալ գլուխ-գործոցը: Բայց Նար-Պէյ Միլվուայի ներշնչման պէտք իսկ չունէր եւ մենք հաւատացած ենք որ աւելի իւր դառն կացութիւնը իրեն ներշնչեց այն հիանալի քերթուածն որ ահաւասիկ:

ՀԻՒԱՆԴԻՆ ՄՐՄՈՒՆՁՐ ԱՌ ԹԻՉՆԻԿՆ

1.

Գալրնանային սիւք ցողաթեւ
 Ահա վերջին տուաւ բարեւ.
 Զերոտ աւուրց հասաւ խորշակ,
 Թառամեցոյց խեղճ մանուշակ.
 Վարդ եւ շուշանն լուսաթոյր
 Ահա զանուշ կորուսին բոյր,
 Եւ իմ աչքեր արտասուագին
 Հետզհետէ կը նուազի՞ն . . .
 Թռչնիկ իմ սիրուն,
 Մօտեցաւ աշուն,
 Երբ հասնի ձմեռ,
 Ողջ գտնե՞ս զիս դեռ:

2.

Ո՞հ, ալ չունի սիրաւ ոչ մի յոյս,
 Մարի՛ ճրագ թշուառ հոգւոյս,
 Եւ տերեւրց մէն մի՛ թօթափ
 Կարծեմ աւուրց իմ պակսի չափ.
 Իմ կարճ կենաց մէն մի վայրկեան
 Քայլ մ'ալ վարէ զիս ի տապան . . .
 Կ'ըղձամ նորէն տեսնել զԱպրիլ . . .
 Բայց ոհ, կ'ուզեմ ես դեռ ապրիլ,
 Թռչնիկ իմ սիրուն,
 Մօտեցաւ աշուն.
 Երբ հասնի ձմեռ,
 Ողջ գտնե՞ս զիս դեռ:

3.

Երբ նորաբոյս գարուն զուարթ
 Գայ ի ձակատ պսակազարդ,
 Պիտի կրկնես դու հրճուագին
 Ըղճըռուողինքս զառաջին+
 Պիտի տեսնես բլուրն ու անտառ
 Եւ ոստոստես ծառէ ի ծառ.
 Բայց ես տի ոչ տեսնեմ, աւաղ,
 Ո՛չ վարդ, առուակ եւ ո՛չ քո խաղ...:
 Թռչնիկ իմ սիրուն,
 Մօտեցաւ աշուն.
 Երբ համի ձմեռ,
 Ողջ գտնեն զիս դեռ:

4.

Սիրուն թռչնիկ, քիչ օրէն, ա՛հ,
 Յիմ սիրելեաց կը բաժնէ մահ . . .
 Վերջին անգամ քո դայլայլիկ
 Ես կը լսեմ մելամաղձիկ . . .
 Գուցէ քնած հողոյս վերեւ
 Ուրուր՝ ագռաւ սաւառնեն թեւ.
 Լսուին բուին գուցէ եղերք,
 Այլ սրտառուչ, ա՛հ, ո՛չ քո երգ . . .
 Թռչնիկ իմ սիրուն
 Երբ գաս ի գարուն
 Մարդիկ զիս մոռնա՞ն . . .
 Յիշէ զիմ տապան:

Եւ երբ ձմեռն հասաւ, թռչնիկն զինքը ողջ չգտաւ...
Հետ բանաստեղծը եւ մարդիկ շատ շուտ մոռցան զինքը:

Վէիտօ - Հիւսօյէ իւրծէ+ը խօրենէ մասն. — Միայն
հայերը չեն գնահատած խորէն Նար-Պէյի բանաստեղծ-
ական տաղանդը. անմահ Վիկտօր-Հիւկօն հետեւեալ
կերպով կը նուիրագործէ մեր անմահ բանաստեղծին յի-
շատակը. “Իմ ազնիւ պաշտօնակիցս (Confrère) մենք երկու
բանաստեղծներ ենք... եւ մեր երկու ձեռքերն կրնան
զիրար սեղմել: Զերնամակը զիս կը զգածեցնէ, ձեր եղբայր-
ութիւնը իմինս կ'արթնցնէ եւ ես ձենէ շնորհակալ եմ:”

“Ինչ որ դուք ինձ կը հարցնէք Հայաստանի մասին,
դուք ինձմեւ լաւ գիտէք. բայց ես երջանիկ կը զգամ ինք-
զինքս զայն հաստատելով: Այն ազգերն որ անցեալին կը
նային, պէտք է որ անհետանան:”

“Պէսի ապագան դարձող ազգերը պէտք է որ
ապրին: Հայաստանը թողք քեզ հետեւի եւ նա քաղա-
քակրթութեան շաւղին մէջ կը լինի:”

“Գիտեմ ձեր իմացականութեան բարձրութիւնը:
Ձեր բաղդին մեծութիւնը ձեր խելքին մեծութեան հետ կը
չափեմ: Դուք նախկին ցեղերու արիւնը եւ նոր ցեղերու
միտքն ունիք:”

Ֆրանսական կաճառին հռչակաւոր անդամներէն մին
որ. Եդուարդ Տիւլոնիէ որ ամենուն ծանօթ է իրեւ
հայագէտ՝ խորէն Նար-Պէյի համար կըսէր թէ՝ “Նա Հայոց
Լամառնին է:”

Ֆրանսացի բանաստեղծ մը՝ որ. Կրէսէ հետեւեալ
կերպով կը նկարագրէ Արբազանը

Frère du prince Guy, l'archevêque Khorène
 Inspire le respect. Il a de Bossuet
 L'éloquence sacrée, et sait, nouveau Mécène,
 Encourager les arts dont il est le reflet.

Diplomate érudit, conciliant et sage,
 Sur la brèche debout au moment opportun,
 Il a, dans tous pays, montré sur son passage,
 Le talent et l'esprit d'un sublime tribun.
 D'abord en Bulgarie, ensuite en Roumanie,
 En Russie et naguère au Congrès de Berlin,
 Il défendit le droit de sa chère Arménie
 Et du succès toujours aplanit le chemin.

Durant son court séjour dans notre belle France,
 Poète gracieux, plein de verve et d'humour,
 De Lamartine il sut gagner la confiance
 Et répandre en son coeur un éternel amour.
 Présageant sa grandeur, l'auteur des *Harmonies*
 L'appelait son enfant. Lisant dans l'avenir,
 Il le voyait briller parmi ces grands génies
 Dont l'histoire a des noms, gardé le souvenir.

De ses vertus partout on peut suivre les traces;
 Hugo qui respectait sa robe et son blason,
 Lui disait: „Vous avez le sang des vieilles races;
 Des nouvelles l'esprit.“ Le maître avait raison.
 Ministre du Seigneur, il prêche la concorde;

Apôtre du malheur, il defend l'opprimé
 Qui trouvera toujours aide et miséricorde
 En frappant au logis de Jean le bien-aimé.

Խորէն Նար-Պէյի ժան. — Խորէն Նար-Պէյ սուլ-
 դանէն ալ գնահատուեցաւ եւ Օսմանիէի շքանշանին ար-
 ժանացաւ, որուն մէջ կ'ըսուի թէ. “Խորէն Լուսինեան ար-
 քեպիսկոպոսն յամենայն կէտս, իւր բարձր յատկութեանց
 համար, մեր կայսերական շնորհին արժանանալով, եւն. Օս-
 մանիէի երկրորդ աստիճան շքանշանն իրեն տրուեցաւ,
 20 բազիիւլ էվդէլ 1306 (13 նոյեմբեր 1888):” Այս
 բացառիկ շնորհն հրատարակուեցաւ ժամանակին օտար՝ եւ
 թուրք կայսրութեան՝ բոլոր թերթերուն մէջ:

Սրբազնը 1882ին իւր բոլոր ջանքերն ի գործ դրաւ
 Սոյ կաթողիկոսութիւնն եւ Կ.Պոլսոյ Պատրիարքութիւնն
 հաշտեցնելու եւ հասկացողութեան մը յանդեցնելու համար.
 Վերջապէս յաջողեցաւ իւր նպատակն գլուխ հանելու:
 Կ'ըսուի թէ երբ Ներսէս Վարժապետեան իւր վատառող-
 ջութեան համար կ'ուզէր Պատրիարքական գահէն հեռանալ,
 Սուլդան Համիտ փափաքելով որ Խորէն Նար-Պէյը Պատ-
 րիարք ընտարուի Մաւրօսէնի Փաշան անոր զըկեց:

Սակայն բարձրագոյն դրան կառավարութիւնը եւ
 Սրբազնին թշնամիներն իրեն չներեցին Սան-Մթէֆանոյի
 16^{րդ} եւ Պերլինի 61^{րդ} յօդուածներն ի նպաստ հայ գա-
 ւառներու մէջ բարեփոխութիւն մտցնելու. ասոր համար
 1891ին իրեւ հայրենեաց թշնամի ամբաստանուելով աք-
 տրի գատապարտուեցաւ: Մամուլը այս առթիւ ձայն բարձ-
 րացուց եւ պէտք եղածին պէս բողոքեց այդ մեծ անար-

դարութիւն դէմ: Յետոյ Սրբազնը անմեղ դատուելով 1892 փետրուար 18ին ազատ արձակուեցաւ. սակայն գաղտնի թշնամութիւնք չդադրեցան եւ եպիսկոպոսն լրտեսներու վոհմակէ մը շրջապատուած էր: Վերջապէս չգիտցուիր թէ ինչ պատճառաւ — ոմանք կը պնդեն թէ թունաւորուելով — նոյն տարուան նոյնեմբեր 16ին մեռաւ յանկարծամահ՝ բոլոր հայ ազգն սգոյ մէջ թաղելով:

Նոր - Պէյէ էերեշմանը. — Ինչպէս վերը ըսինք մարդիկ շատ շուտ մոռցան խօրէն Նար - Պէյը. մեռնելէն քանի մը տարի յետոյ արդէն բոլորովին մոռցուած կ'երեւար: Բարեբաղդաբար Աշոտ Վարդապետը Սրբազնին տեղն անցնելով, հանգանակութիւն մը բացաւ Նար - Պէյին մահարձան մը կանգնել տալու համար. հայրենասէրներ եւ խորէնի յիշատակը յարգողներ առաւել կամ նուազ նպաստած էին այդ ձեռնարկին. Խշնան Գուհառն Լուսինեանն ալեզբայր հանգուցելցն՝ Պարիզէն 500 ֆրանգ զբկեր էր, խոստանալով 500 ալ զբկել մահարձանին վերջանալէն յետոյ: Սակայն կոտորածներն վրայ հասան եւ Կ.Պոլսոյ կոտորածին ժամանակ, արձանագործը բոլոր դրամներն հետն առնելով Կ.Պոլսէն փախած էր ինքզինքն ազատելու համար: Այժմ կը լսուի թէ արձանագործը Կ.Պոլիս վերադարձեր է եւ կը յուսացուի որ քիչ ժամանակէն արձանը եւ գերեզմանը վերջանայ, որ բոլորովին արժանի գործ մը պիտի լինի մեր անմահ բանաստեղծին եւ եռանդուն հայրենասիրին, ինչպէս նաեւ պարծանք մը քանդակագործին:

Գ Լ ՈՒ Խ Ե.

Իշխան Գուլիտոն Լուսինեանն:

Գուլիտոն Լուսինեան. — Գուլիտոն Լուսինեանի ամեւսնութիւնն. — Գուլիտոն Լուսինեանի գործերն. — Իշխան Գուլիտոն Լուսինեանի թարգմանութիւններն. — Գուլիտոն Լուսինեան պաշտպան գեղարուեստից. — Իշխան Գուլիտոն Լուսինեանի որդիքը. — Իշխան Լեւոն Լուսինեան. — Իշխան Գուլիտոն Լուսինեանի նկարագիրը:

Գուլիտոն Լուսինեան. — Արդէն վերը առիթ ունեցանք յիշելու թէ ինչպէս Գուլիտոն-Ամբրոսիոս իւր եղբօր Խորէնի հետ Վենետիկ գնաց. Նա այնտեղ իւր ուսմունքն առնելէն յետոյ Պարիզ գալով զայս կատարելագործեց, իրեն մասնաճիւղ ընտրելով ընդհանուր պատմութիւնը եւ եւրոպական լեզուները: Նա տասն եւ վեց տարեկանէն սկսեալ հրատարակութեանց ձեռք զարկաւ եւ ի լոյս ընծայեց պատմական եւ լեզուաբանական գնահատելի գործեր, որոնք օդտակար եղած են եւ են այսօր ալ: Պարիզի Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանին ուսումնապետ անուանուելով, ընդարձակապէս օժանդակեց անոր բարոյական եւ ուսումնական առաջադիմութեան:

Երբ կրօնական խնդրոյ մը առթիւ՝ զոր վերն յիշեցնէք՝ Պարիզի մէջ երկու հայկական դպրոցներ միանգամայն գտնուեցան — հետեւանք երկպարակութեան — մին Վենետիկութեան տակ եւ միւսն՝ հայ լուսաւորչականաց, վերջնոյս անուն տրուեցաւ Բաբէբաբէյն Աղքային Վարժարան եւ յանձնուեցաւ Ամբրոսիոս-Գուլիտոնի խնամոց, 1856 թուականին: Մինչեւ 1859 թուականը այդ պաշտօնը վարելէն յետոյ, Գուլիտոն հրաժարականը տուաւ իւր առողջութիւնը խանգարուած լինելուն համար: Նոյն ժամանակի

Փրանսական չասարակաց կրթութեան մինիստր՝ Պ. Ռուլան իւր ցաւն կը յայտնէր գուխտոնի հրաժարման մասին, անոր շատ գեղեցիկ եւ շողբքորթիչ նամակ մը դրկելով։

Գուշտոն Լուսինեանի ամուսնութեանն. — Մէկ տարի յետոյ, այսինքն 1860ին ճամբորդութիւն մ'ըրաւ ի Ռուսաստան եւ Պարիզ վերադառնալով ամուսնացաւ կոմսուհի Մարի Կօտֆրուա տը կուփիլի հետ։

Ապա-իւլ-Մէծիտ՝ հայր արդի Սուլդանին ի նկատի առնելով գուխտոնի մատուցած ծառայութիւններն, բարեհաձեր էր 1858 անոր պարգեւել Մէծիտիւէի շքանշանը Ուլ Սընդիւ Էջմիածն տիտղոսով։ Աղեքսանդր Բ եւ ուրիշ վեհապետներ Սուլդանի օրինակին հետեւելով այլ եւ այլ շքանշաններ պարգեւեցին իշխանին։

Գուշտոն Լուսինեանի գործեւն. — Անդամ Փրանսայի Պատմական գիտութեանց ընկերութեան, Ասիական Ընկերութեան եւ Ցեղաբանական ընկերութեան, Գուխտոն իշխան Լուսինեանը բազմաթիւ երկասիրութիւններ հրատարակած է թէ ի Վենետիկ, թէ ի Թէոդոսիա եւ թէ ի Պարիզ։ Իւր գլխաւոր գործերն պատմական-գրական եւ բառագրական են, բացի մի քանի քաղաքային տնտեսական յօդուածներէ։

Մենք այստեղ առաջ կը բերենք այդ հրատարակութեանց ամենածանօթներն՝

1. Ընդհանուր պատմութեան դասընթացք. Հրատարակուած է ի Վենետիկ 1851 թուին եւ կը բաղկանայ վեց հատորներէ։

Այս գործն վերջին տարիներս բոլորովին բարեփոխուեցաւ եւ շատ ճոխացաւ. այնպէս որ եթէ հրատա-

բակուի կրնայ մինչեւ տասը տասնեւերկու հատորներ բռնել։ Հայերէն առաջին պատմութիւնը կամ պատմութեան ընթացքն կրնայ լինել, վասնզի անկէ ճոխ եւ անկէ ընդարձակ դեռ գոյութիւն չունի հայ լեզուին մէջ։

2. Խօսակցութեան առաջնորդ՝ ֆրանսերէն, Հայերէն, Թուրքերէն եւ Անգլիերէն։ Այս գործը հրապարակ հանուեր է ի Պարիզ եւ ունեցեր է բազմաթիւ տպագրութիւններ եւ մեծամեծ ծառայութիւններ մատուցեր է ֆրանսերէն սորվողներուն։

3. Հայերէն գեղագրութիւն։ Լոյս է տեսեր ի Պարիզ 1853ին եւ ունեցեր է բազմաթիւ տպագրութիւններ։

Այս գործոյն մէջ հեղինակն ջանացեր է հայերէն տառերն եւրոպական տառերուն գեղեցկութեան վերածել եւ կատարելապէս յաջողեր է իւր փորձին մէջ։ այսօր իսկ հայերէն գեղագրութեան մէջ այս գործը մէկ հատիկ է։ Հայերէն գեղագրութիւնն գնահատուեցաւնաեւ Եւրոպացւոյմէ, այնպէս որ 1855ի միջազգային ցուցահանդէսին ի Պարիզ, Գուշտանի այդ գործն՝ որիցոյց դրուած էր, առաջն մրցանակի արժանացաւ։

4. Սրբազն Պատմութիւն։ Լոյս տեսած է ի Թէոդոսիա 1860ին, ութածալ մեծութեամբ եւ 150 պատկերներով զարդարուած։

5. Համարած Սրբազն Պատմութիւն։ Թէոդոսիա 1862։

6. Բառարան Հայերէնէ-Ֆրանսէրէն։

Այս հեղինակութիւնն՝ որ հրատարակուած է ի Պարիզ ուր մի քանի տպագրութեանց ալ արժանացեր է, ձօնուած է Աղեքսանդր Բ. Ռուսիայ կայսեր։ Զարն իւր շնորհակալութիւնն յայտնեց այդ ձօնին համար եւ հեղինակին

ուղարկեց գեղեցիկ նուէրի մը չետ Առւրբ Սթանիսլասի ասպետական կարգին նշանն:

7. Բառաբան Գրանտինե-Թուրբերին. Պարիզ. մի քանի տպագրութեանց արժանացած:

8. Տուրեր + Աշխարհական 1862:

9. Բառաբան Հայերինե-Թուրբերին. Թէոդոսիա 1864:

10. Ընթերցանութիւն. Պարիզ 1867.

Իշխան Գուիտոն Լուսնեանի Ռաբդօնութիւնները. —

Բացի ինքնուրոյն գրութիւններէ, իշխան Լուսինեանը Փրանսերէնէ Հայերէնի թարգմանած է նաեւ մի քանի օգտակար հեղինակութիւններ: Գլխաւոր թարգմանական գործերն հետեւեալներն են՝

1. Աղջկանց իշխաններն. Հեղինակութիւն Փրանսացի մեծ մատենագիր եպիսկոպոս ֆէնելընի: Այս թարգմանութիւնն երկու տպագրութիւն ունեցեր է մին՝ ի Վենետիկ 1850 եւ միւս՝ ի Պարիզ 1857ին. Վերջին տպագրութեան մէջ Հայերէն թարգմանութեան դիմացն կը գտնուի Փրանսերէն բնագիրն ալ:

2. Պու եւ Վէրդինէ. Վիպասանութիւն Փրանսացի Պետնարտէն տը Սէն Բիէռի: Լոյս տեսաւ ի Պարիզ 1856ին եւ տպագրուեցաւ երկու անգամ. տպագրութիւններէն մին պատկերազարդ է եւ միւսին դիմացն կը գտնուի Փրանսերէն բնագիրն:

3. Տէլբան՝ Հեղինակութիւն ֆէնելն եպիսկոպոսին: Թարգմանուեցաւ եւ լոյս տեսաւ 1859ին ի Պարիզ, երկուտասանածալ դիրքով, դիմացն Ֆրանսերէն բնագիրն ունենալով: Երկրորդ տպագրութիւնն մ'ալ ունեցաւ 1860ին ութածալ մեծութեամբ, պատկերազարդ եւ ընչեղ տպագրութեամբ:

Ասոնցմէ զատ՝ գուիտոն Լուսինեան՝ Մասեց Աշունին
խմբագիրներէն մին եղած լինելով 1857 էն մինչեւ 1859.
Հրատարակած է լիզուաբանական եւ ընկերային մատա-
կարարութեան վրայ զանազան յօդուածներ թէ հայերէն եւ
թէ ֆրանսերէն լեզուներով։

Այն ժամանակներն ֆրանսացի երկու երեւելի գիտ-
նականներ Տըզօպրի եւ Պաշըլէ ձեռնարկած էին պատմական
եւ աշխարհագրական ընդարձակ բառարան մը հրատարա-
կելու. Գուիտոն՝ Գալիֆո ստորագրութեամբ, այն գործին մէջ
հրատարակեր է Հայոց մատենագրութեան, պատմութեան,
աշխարհագրութեան կրօնքին եւ լեզուին վրայ ընդարձակ
յօդուածներ։

Իշխան Գևորգոն Լուսինեանի անդիպ հործելը. — Վերո-
յաշեալ հրատարակութիւններէն զատ իշխանն ունի նաեւ
բազմաթիւ անտիպ գործեր, որոց հրատարակութիւնն մեծ
ծառայութիւններ մատուցանելու կոչուած են, հայ աղքատիկ
մատենագրութեան։ Այդ անտիպ գործոց մէջ գլխաւոր
տեղը կը բոնեն երկու բառարաններ, մին՝ Մեծ բառարան
Ֆրանսերէն - Հայերէն եւ միւսը՝ Ֆրանսերէն - Թուրքէն։ Ֆրան-
սերէնէ - Հայերէն բառ արանի տպագրութիւնն արդէն սկսած
է քանի մը տարիներէ ի վեր եւ դեռ հազիւ առաջին հա-
տորը լցոս տեսնելու վրայ է։ Այդ բառարանը երբ աւարտի
բոլորովին եւ հրատարակուի, ֆրանսերէնէ հայերէն ամենա-
ընդարձակ եւ ամենակատարեալ բառարանը պիտի լինի.
շատ աւելի ընդարձակ քան մինչեւ այսօր հրատարակուած-
ները։ Եւ ոչ մէկ զոհողութիւն զանց առնուած է այդ գործն
կատարելագոյն ընելու համար. պատկերները, ձեւերը,
տախտակները մասնաւոր խնամքով պատրաստուած են. այն-

աեղ կը գտնուին գործածական բառերէն զատ նաեւ գիտական եւ թէքնիք բառերը։ Հեղինակին միակ ջանքը եղած է գիտական բառերը հայերէնի վերածել, զանոնք ճշգրտօրէն հայերէնի թարգմանելով։

Ամբողջ գործը պիտի բաղկանայ երեք խոշոր հատորներէ։ Մէն մի հատորն ունենալով 800—1000 էջ եւ մէն մի էջ երեք խիտ սիւնակներ։ Այս երկասիրութիւնը գուփտոնն լուսինեանի գլուխ գործոցը եւ միեւնըն ժամանակ անոր փառքը պիտի լինի։

Գույքոն Լուսինեան պաշտպան իւղաբուժութից։ — Իշխան Լուսինեանը շատ կը հետաքրքրուի գեղարուեստի ամէն ճիւղերով։ Միշտ՝ որչափ որ ձեռքէն եկեր է, նիւթապէս եւ բարյապէս քաջալերեր է զանոնք։ այդ բարեգործութիւններն շատ մը բանաստեղծներու գեղեցիկ ոտանաւորներ ներշնչած են։ Ստորեւ անոնցմէ մի քանին կը դնենք՝

A Son Altesse

Monseigneur le Prince Guy de Lusignan

Requête

Votre plus grand bonheur, c'est d'encourager l'art,
D'offrir au débutant à son point de départ

Une main pure et franche,
Lui permettant d'aller franchement de l'avant,
Confiant en sa foi, croyant en son talent

Vers la colline blanche!

Le sculpteur inspiré trouve un sujet nouveau
Et le marbre renait, sous son jeune ciseau.

Serait-ce un Michel-Ange?

Pourquoi pas? Le génie, un don du ciel tombé,
Rélève à l'univers un enfant ignoré

Qui grossit la phalange....

Le peintre s'enflammant veut l'avenir réel,
Il rêve aux grands anciens: Murillo, Raphaël...

Puis aux riches modernes.

Mais qu'ils sont loin ceux-là des anciens si puissants!
Les vieux faisaient de l'art, eux sont des commerçants,
Les affreuses badernes!

C'est encore un rêveur que ce gentil blondin,
Qui paraît écouter quelque rythme lointain,
Un fervent de musique;

Meyerbeer et Schumann, voilà ses professeurs....
Et ses productions n'auront pas tant d'honneurs....

La gloire est tyrannique!

Mais que veut celui-ci? ce dément, ce rêveur?
Quels mots murmure-t-il? Amour... beauté... mon cœur!

Dieu que cet être est bête!

Halte-là, taisez-vous! Et mettez chapeau bas,
Ce rêveur, ce dément, on ne l'insulte pas:

Saluez le poète!

Et par vos bons conseils vous guidez ces esprits,
Ces gloires de demain ne réclament pour prix,
De leur belle vaillance

Qu'un souvenir aimant, fidèle, indéfini.

C'est ainsi qu'on devient, Prince, le grand ami
Des artistes de France!....

Fevrier 1895.

Cheminadour.

Ահաւասիկ ուրիշ գեղեցիկ բանաստեղծութիւն մ'ալ
որ նցյնպէս իշխան Լուսինեանին նուիրուած է. այս ոտա-
նաւորն հետաքրքրական է մանաւանդ, վասնզի անոր ամէն
մէկ տողերուն սկզբնատառերն ի մի հաւաքելով կը գտնենք
իշխանին անունն եւ ազգանունն՝ *Guy de Lusignan* այս-
ինքն գումարոն Լուսինեան.

A un ami des lettres.

Grand, généreux et bon, de race noble et fière,
Un air doux, sympathique et d'une allure altière,
Rolande l'eût compris en ses élans divins!

Discuteur fin, erudit, ami de la lumière,
Et dédaignant toujours les poseurs et les vains.

Reaissons ici vraiment toute la modestie.
Un humble veut avoir sa vive sympathie
Qui précieuse, helas! en ce siècle blasé.
Il n'en est de plus franc et de plus reposé.
Généreux à l'excès, mais Prince de la plume,
Z'arguant le sot — de la noble race qu'allume
À chaque émotion, le feu le plus sacré...
Z'aimant que le talent, le talent consacré!

L. Brouazin.

Ահաւասիկ ուրիշ բանաստեղծութիւն մ'ալ, որ ի
մասնաւորի մատնացոյց կ'ընէ իշխանին առատաձեռու-
թիւնն:

Prince héritier des rois de Chypre et d'Arménie,
 Ton rêve est de pouvoir servir l'humanité:
 Aussi, consacres-tu les loisirs de la vie,
 A la science, aux arts, à la fraternité.

Dans ton coeur noble et bon, avec amour résonne
 L'écho de la vertu de tes dignes aieux;
 Et ta royale main, à tous, sans compter, donne.
 Soulager le malheur, semble te faire heureux.

Puissent tes grands bienfaits, t'auréolant de gloire,
 Préparer ton chemin vers l'immortalité;
 Est-il un plus beau titre à léguer à l'histoire,
 Pour rehausser l'éclat de ta postérité? . . .

Louis Petrocchi.

Իշխան Գոռիկան Լուսինեանի շահանջերը. — Իշխան
 Գոռիկան Լուսինեանի զաւակները երկու են. մին աղջիկ՝
 Եմիլի-Կապրիկը եւ միւսը մանչ՝ Լէօն-Ամօրի-Կասդան:
 Աղջիկ զաւակն ամուսնացաւ Ժէրար տը Նօրուա մարգիղին
 Հետ որ եղբօրորդի է կոմն Եղուարդ տը Նօրուա՝ Վէզի-
 նէյի Ալզաս-Լորէնցւոց Որբանոցին Հիմնադիր-բարեգործին:
 Երկրորդ զաւակն՝ Լէսն իւր ուսմունքն առաւ Լոնտրա,
 Գերմանիա եւ ի Պարիզ. իւր դաստիարակն եղած է Փրանսացի
 յայտնի գրագէտ մը՝ Պր. Էտկար լա Սէլլ: Լէւոն իւր ուս-
 մունքն աւարտելէն յետոյ թուրքից ծառայութեան մէջ
 մտաւ. 1882ին կ. Պօլիս երթալով պետական Օտար Մամուլի
 պաշտօնատան մէջ ընդունուեցաւ: Սակայն քիչ յետոյ
 քաղաքական խնդիրներու առթիւ ստիպուեցաւ իւր հրա-

ժարականը տալ. կառավարութիւնը սկսած էր արդէն Խորէն արքեպիսկոպոս Նար-Պէյի վրայ ծուռ աչքով նայիլ եւ շատ չվարանեցաւ անոր եղբօր որդին ալ անոր գաղափարակից նկատելու։ Լեւոն-Պէյ Լուսինեան իւր հրաժարականը տալով եկաւ ի Պարիզ իւր հօր քով, ուր սկսաւ անոր աշխատութեանց մասնակցիլ ժամանակ մը եւ յետոյ քաշուեցաւ ֆրանսայի գառառներն ուր կ'ապրի այժմ։

Իշխան Լեւոն Լուսինեան. — Կոստանդնուպօլիսէն վերադառնալէն յետոյ Իշխան Լեւոն Լուսինեան սկսաւ մի քանի յօդուածներ գրել այլեւայլ լրագիրներու մէջ ընդդէմ թուրք կառավարութեան, սակայն յետոյ սպառնալիքներէ վախցած բոլորովին գործէ քաշուեցաւ եւ մեկուսացաւ ֆրանսայի գառառներն ուր կալուածատիրոջ անփոյթ կեանքը կ'անցնէ։

Եթէ Լեւոն Լուսինեան չ'ուզեր որ հայ ազգն զինք մոռնայ, եթէ ինք հայոցմէ յոյսն կտրած չէ, աւելի լաւ կ'ընէ Պարիզ վերադառնալ անոնց շահերն պաշտպանելու։ Իւր հայրը իրեն օրինակ թող առնէ։

Ֆրանսացի բանաստեղծ Պր. Կրասէ հետեւեալ տողերով կը գովէ իշխան Գուիտոն Լուսինեանի մէկհատիկ որդին Լեւոն Լուսինեան։

Le Prince n'a qu'un fils, son image vivante,
Comme lui distingué, vertueux, simple et bon.
De ses yeux la douceur, sa parole avenante,
De suite font aimer l'héritier d'un grand nom.
Léon de Lusignan est, malgré son jeune âge,
Un travailleur zélé. Son front large et loyal

Marque la volonté. Quand on voit son visage,
 En ses veines on sent que coule un sang royal.
 Son affabilité, son noble caractère,
 Sa rare intelligence et ses nombreux succès
 Aux Universités de France et d'Angleterre,
 Des postes les plus hauts, lui promettent l'accès.
 Qui peut, des temps futurs, présager les mystères ?
 Un jour viendra peut-être, où, d'un peuple adoré,
 Il saura porter haut le drapeau de ses pères,
 Et montrer que son nom n'a pas dégénéré.

Ֆրանսացի ուրիշ բանաստեղծ մը Պր. Էօմէն Պիյիար
 Երիտասարդ իշխան Լււոն Լուսինեանին ձօնած է „Դրօշա-
 լին, վրայ գրած իւր մէկ ոտանաւորն:

A Son Altesse Royale
 Le Prince Gaston-Léon de Lusignan.

Vous dont les aieux, au temps de vaillance
 Où la foi sublime animait les coeurs,
 Ont, preux chevaliers, sous le bleu de France,
 De la royauté conquis les honneurs.
 Daignez de cette Ode au Drapeau de gloire
 Qui, dans cent combats forçant la victoire,
 Fut par nos soldats si haut déployé,
 Cher et noble Prince, agréer l'hommage
 Comme un sympathique et chaud témoignage
 De ma bien sincère et vive amitié.

Eugène Billard.

Իշխան Գուստավ Լուսինեանը. — Այժմ վերադառնակը հօրը՝ իշխան Գուստավն Լուսինեանին եւ տեսնելք անոր բարեսիրութիւնն ու առատաձեռնութիւնն։ Սակայն անոր համեստութեան դեմ գործած պիտի լինինք մեր հետաքրքրութեամբ, ուստի աւելի կը նախընտրենք այստեղ առաջ բերել, ինչ որ La Mandoline անուն թերթն իւր 1885 Յուլիս 1 թուով անոր վրայով կ'ըսէ՝

A S. A. R. Le Prince Guy de Lusignan.

„Dans le siècle de lucre et de scepticisme écoeurant où nous sommes, il est agréable, consolant même, d'avoir occasion de parler de certaines catégories d'hommes que leur naissance et leur haute situation sociale semblent prédestiner aux seules douceurs du *farniente*, et qui professent au contraire, avec une grande élévation de sentiments, le culte de la littérature, des arts, des sciences et surtout de la philanthropie.

.....

.....

„Parmi ces hommes d'élites il en est un, dont le nom est synonyme de loyauté et d'honneur, glorieux patrimoine légué par d'illustres aïeux, et qu'il tient, lui, non seulement à maintenir intact, mais à perpétuer par le grand savoir dont il est doué.

„Je veux parler de S. A. R. Le Prince Guy de Lusignan, le digne héritier de cette souche de rois qu'illustrèrent tant de hauts faits, et dont la

renommée de grande vertu rayonne encore après des siècles, comme un soleil bienfaisant, sur Chypre, Jérusalem et l'Arménie, dont l'aïeul fut le roi bien-aimé, mort à Paris le 29 novembre 1393.

„Depuis la mort du Prince Léon, survenue le 12 octobre 1887, S. A. R. Le Prince Guy de Lusignan est devenu le chef de la branche cadette de cette famille.

„Malgré la sympathie qu'il conserve aux pays d'Orient qui lui rappellent tant de souvenirs attachants, S. A. R. le Prince Guy de Lusignan est toujours resté français par le cœur comme il l'est par son origine.

„Une vive et profonde amitié le rattache à la France, amitié qui s'affirma encore plus le jour où il prit pour compagne de sa vie, une Française, M^{me}. La Comtesse Marie Godefroy le Goupil, dont le charme, la beauté, l'esprit et les vertus décidèrent son choix. Et depuis il s'est fixé définitivement dans ce beau pays de France qu'il a toujours tant aimé.

„S. A. R. le Prince Guy de Lusignan habite une villa à Neuilly;

„C'est là, qu'au milieu d'un amoncellement de livres, de cartes et de papiers, il passe une partie de son existence à écrire; car son Altesse Royale est non seulement un érudit fin et délicat, mais aussi un grand polyglotte.

„Victor-Hugo le tenait en très grande estime et rendait volontier hommage à son grand talent d'écrivain historiographe.

„Sous ses dehors graves, presque austères, on est étonné de trouver autant de simplicité que de douceur, d'affabilité et de grâce. Sous son air langoureux qui rappelle l'Orient, on voit briller des yeux dont la douce rêverie vous enveloppe, et il n'est personne qui, ayant eu l'honneur d'être reçu chez lui, ne proclame le charme irrésistible de sa conversation, la sympathie presque affectueuse qu'il vous inspire.

„D'une nature droite, loyale, il possède un coeur noble, bon et généreux, accessible à tous les maux, et on dirait qu'il éprouve comme un impérieux besoin de faire le bien. Aussi sa générosité est-elle bien connue et appréciée de tous ceux (et ils sont nombreux) qui l'ont sollicitée.

„Il faudrait qu'il existât beaucoup d'hommes de valeur, de talent et de coeur comme S. A. R. le prince Guy de Lusignan, pour que l'humanité souffrante pût réaliser pacifiquement la vraie question sociale.

“Que sa grande modestie veuille bien me pardonner ma petite indiscretion, mais j'ai pensé qu'il était utile qu'un hôte de la France aussi digne et aussi estimable, fût connu de tous.“

„*Louis Petrocchi.*“

Այս յօդուածէն յետոյ մեզ այլեւս ըսելիք չի մար. նա արդէն պէտք եղածին պէս կը բացատրէ իշխան Գուհատոն Լուսինեանի բարքն ու վարքը եւ բնաւորութիւնը. նա մատնացոց կ'ընէ իշխանին առատաձեռնութիւնն եւ բարիք ընելու անզուսպ փափաքն: Միայն կ'աւելցնենք, ի լրումն նոյն յօդուածին, թէ իշխան Գուհատոն Լուսինեան Պարիզի շատ մը ուսանողներուն բարերարն է, անոնց կ'օգնէ ձեռքէն եկածին չափ. միշտ 5—6 ուսանողներու ամսական մեծ ու փոքր գումարներ յատկացուցած է եւ կը յատկացնէ, ինքն աւելի համեստ կեանք մը անցնելով: Գուհատոն Լուսինեանի տասնապատիկը կարողութիւն ունեցող հարուստ հայեր անոր ըրած բարերարութեամբ մէկ քառորդն իսկ չեն ըներ, մինչդեռ ամէն իրեն դեմող ուսանողի համար անոր ձեռքը բաց է. չկայ մէկը որ իրեն դիմած եւ ձեռնունայն ետ դարձած լինի:

Ուսանողներէն զատ Պարիզ հասնող աղքատ հայերն ալ օգնութիւն եւ աջակցութիւն կը գտնեն իշխանէն. շատերն անոր միջնորդութեամբ համեստ կամ փայլուն պաշտօն մը կը գտնեն իրենց օրապահիկն շահելու համար:

Չկայ հայ բարեգործական ձեռնարկ մը որ Լուսինեանէ ու եւ է նիւթական քաջալերութիւն ստացած չլինի: Չկայ հայերէն թերթ մը որ հրատարակուիլ սկսի թէ արտասահմանի մէջ եւ թէ ի թուրքիա կամ Պոռտուգալիա, որոնց նա բաժանորդ գրուած չլինի:

Ահա այս է իշխանին նկարագիրը:

→::<—

ՑԱՆԿ ՆԻՒԹԵՐՈՒ

եւ

ե

Նախաբան:

ՄՊԾՆ ԱՌԾՁԻՒ

ԼԻՒԽԻՆԵԱՆՔ ՄԻԶԵՒ ԻՆԵՒՏԱՍԱԾԵՆԵՐՈՐԴ ԳՈՐԸ

Գլուխ Ա. Հուսինեան Տոհմին սկզբնաւորութիւնն.

Հիւկոս Ա. եւ Հիւկոս Բ. - Հուսինեանի դղեակն. - Ցեղակցութիւն Հուսինեանց. - Հուսինեանց մեծնալու պատճառն. - Սարակինոսք եւ քրիստոնեայց Պաղեստինու. - Ռոպէրդ Հուսինեան. - Սըրուէն Կատարինէ Սինայի. - Ռոպէրդ Հուսինեան կոմս Յոպաչի եւ Ասկաղոնի:

1

Գլուխ Բ. Հուսինեանք թագաւոր Երուսաղէմի.

Գուլտոն Հուսինեան. - Պօտուան Դ. եւ Պօտուան Ծ. - Գուլտոն Հուսինեան թագաւոր Երուսաղէմի. - Հատին իշխաններն. - Պատերազմ ընդ մէջ քրիստոնէից եւ Սարակինոսաց. - Գուլտոնի գերի բռնուիլն. - Երուսաղէմի առուսն. - Գաղղիոյ եւ Անգղիոյ թագաւորներն. - Ռիշար ի Կիպրոս. - Ռիշարի դաշնադրութիւնն Սալատինի հետ. - Ռիշարի երկու թագաւորութիւններն յԱրեւելս:

5

Գլուխ Գ. Հուսինեանք ի Կիպրոս.

Գուլտոն Հուսինեան ի Կիպրոս. Մրոյ ասպետական կարգը. - Գուլտոնի յաջորդները. - Յովհաննէս Պրիէն-նացին. - Հայոց ինսամութիւնը՝ Հուսինեանց հետ. - Հուսինեանք մինչեւ Հիւկոս Դ.:

9

Գլուխ Դ. Հուսինեանք ի Հայաստան.

Հետոն Բ. Թագաւոր Կ'անուանուի. - Հայոց եւ Հուսինեանց ինսամական կապերն, - Հուսինեան իշխանք թագաւոր

Հայոց. Կոստանդին Գ. եւ Գուկիտոն. — Կոստանդին Դ. — Կիլիկիոյ Հայոց վիճակը Կոստանդին Գ.ի մահուան ժամանակ. — Լեւոն Զ. — Եգիպտոսի սուլդան Էշրաֆ Շապանի Կիլիկիոյ վրայ յարձակիլը. — Լեւոն Զ. գերի յեզդիառոս. — Լեւոն Զ. յարոպա. — Լեւոն Զ.ի մահը եւ թաղումը. — Լեւոն Զ.ի գերեզմանը:

Գլուխ Յ. Կիպրոսի Լուսինեանց Հայոց թագաւորի անունն կը կրեն.

Նիլիկիոյ վիճակը Լեւոն Զ.ի անկմանէն յետոյ. — Թագաւոր Հայաստանի տիտղոսն. — Յակոբ Ա. թագաւոր Կիպրոսի, Երուսաղէմի եւ Հայաստանի. — Հայկական տիտղոսները եւ զոյները ի Կիպրոս. — Պատմաբաններու վկայութիւնք. — Կիպրոսի թագաւորաց գործածած ոմզը. — Մարթէն Վելէնի ասպետ անուանիլը. — Գոռոնքիօյի ուղղուած նամակը. — Պետրոս Լամպեէկիոսի առաջ քերած նամակն. — Լեւոն Զ.ի կտակեզերն:

Գլուխ Զ. Լուսինեանց յարատեւութիւննի Կիպրոս.

Պետրոս Ա. Լուսինեանի քաջագործութիւններն. անոր յաջորդները. — Յովհաննէս Գ. եւ Յակոբ Բ. — Յակոբ Բ.ի ամուսնութիւնը. — Եեղափոխութիւնը ի Կիպրոս. Վենետիկցիք Կողմոյն կը տիրեն. — Յակոբ Գ. իւր մահն. — Կատարինէ Գոռոնարո. — Յակոբ Բ.ի կտակագիրը. — Կիպրոսի Լուսինեաններն Վենետացւոց տիրապետութեան ժամանակ. — Օսմաննեանք կը տիրեն Կիպրոսի. — Կիպրոս Անգղուացւոց ձեռքն կ'անցնի:

Գլուխ Է. Լուսինեանց յարատեւութիւնն մինչեւ 1780 թուականը.

Պետրոս Լուսինեան. — Ստեփանոս Լուսինեան. — Սահմանոս Լուսինեանի երկասիրութիւններ. — Քրիստուկու Լուսինեան. — Լուզովիկոս Լուսինեան. — Ուրիշ Լուսինեաններ մինչեւ 1800 թուականն:

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

ԹԱՐՅԱԾՎԱԿԻՑ ԼՈՒՌԻՆԵԱՆՔ

Գլուխ Ա. Լուսինեան ցեղին անդրանիկ ճիւղն.

Լուսինեան տան երկու ծիւղի բաժնութիւն. – Քըհստոտուզոս իշխանը. – Լուդովիկոս Լուսինեան. – Լուդովիկոս ի Ռուսաստան, անոր գինուորական ծառայութեան յիշատակագիրն. – “նուիրական Արքայական” կոչուած ծննդագիրը. – Լուսինեանք թիւնածու Յունաստանի զարն. – Լուդովիկոսի ման. – Միքայէլ իշխանը: 46

Գլուխ Բ. Լուսինեան տոհմին կրտսեր ճիւղն.

Սմորի Յովսէփ. – Մուրատ-Բէկ և Ամորի Յովսէփ. Նար-Բէկ. – Նափոլէսինի արշաւանցն յեգիպտոս. – Եռևութ Նար-Բէկի ման. – Գէորգ Յովսէփ կամ Եռևութ Գալֆա. – Գէորգ Գալֆա սեղանաւոր եւ յետոյ ուսուցիչ լեզուի. – Գէորգ Գալֆայի ման: 55

Գլուխ Գ. Գէորգ Յովսէփ Գալֆայի որդիքն.

Յովսէփ Լեռն Գալֆա. – Գոլիստն եւ ծիւան Խորէն Գալֆաներն. – Գոլիստն Ամբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան վարդապետներն. – Մուրատ Ռափայէլեան վարժարանը. – Եմբրոսիոս եւ Խորէն Գալֆայեան վարդապետներու վախճանը: 62

Գլուխ Դ. Նար-Փէյ եւ Լուսինեան ազգանուն-ներուն վերատացումն.

Քըհստոնէց վիմակն ի Տաճկաստան մինչեւ զարու կէմ. – Պարիզի դաշնագրութիւնը. – Լուդովիկոս Լուսինեանի նամակներն. – Յովսէփ Յովհաննէսեան բաղդախնդիւն. – Լուսինեանց զգուշութիւններն. – Լուսինեանց դատն: 69

Գլուխ Ե. Լուսինեանք Եւրոպայի առջել.

Լուսինեանք Եւրոպայի առջել. – Խորէն արքեպիսկոպոսի ազդեցութիւնն. – Մարիամ իշխանունւոյն ազդեցութիւնն. – Վիկտոր Հիւկոյի օժանդակութիւնն. – Մելուգինի աս-

առանան պարմ. — Եւստա Հովհան. — Հայութը զա-
լացան. Կարսենացրապան մատ զարպանն. — Վահա-
շառառանձնու. — Հովհանսեացը նաև յրդ պատուից մօ-

Գլուխ Զ. Բրբէն աշքեմքու կու Լու հնանան.

Բանառառու գլազրապանը. — Պողոս կառ. լը լպո. —
Եմ նաշեցից զաշանքը. — Հայութը նաև մահառք
առ եղած. — Խոհը չ ծուռարա չ յաք ուստապա-
նուն. — Ըստոց այսպանու. — Դաշ-ը լլլլլլ
զարտոն. — Դաշ-ը լլլլլլ զարտոն. Դանցն
իրանց. — Վահան պատու սատրը պողուն մասն. —
Խոհը նաքուը բան. — Դաշ-ը լլլլլլ մասնու. . . .

Գլուխ Է. Իշխան Գույսոն Լուսնին մնն.

Յուղոն կաւայտու. — Յուղոն կուրնանո սուլու-
թուն. — Յուղոն կուրնանո բուրուն. — Եշան նոգ-
ուն կուրնանո բուրն նուն-դուն-ըն-ըն. — Յուղոն կու-
րնանո անոր կ դուն-ըն. — Խոհոն կուրնան մաշ-
ռոն է բայութուր. — Խոհոն կուրնան կուրն մաշ-
ռոն. — Խոհոն կուրն մաշ-ռոն. — Եշան նոգոն
կուրնան է սուլութուն.

